

1879—1924. ԴՈՒՐԱԿԻ ՅՈՒՆԻՑԱՏԱԿԻՆ—1929

ՆՈՐ ՇՐՋԱՆ  
Գ. ՏԱՐԻ

1929—ՕԳՈՍՏՈՒ—ՍԵՊԵՄԲԵՐ  
ԹԻՒ 8—9

# ՍԻՆ

ՀԱՅ ԱԼՄԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ

ԳԱՀՅՈՒՆԱԿԱՆ ՃՐՈՑՈՒՐԱԿԱՆ ԵՎՀԱՅՈՒՐԱԿԱՆ ՀԱՅ ՊԱՏՐԻՎՐԵՎՈՒՆ

## ՀԱՅ ԱՆԴԻՆՈՒԹՅՈՒՆ

1. ԽԵՂԱԴԻՔԱԿԱՆ. Հայուսանեաց Եկեղեցւոյ բարեկարգութեան վերաբերեալ իմացիրմէր.— 2. ԿՐՈՆԱՎԱՆ. Արդարութեան Գաղափարը. Բ. Ե.— 3. ԽԵՂԱԴԻՔԱՆՈՐՓԱՅԵԼԵՐ. Montesquieu.— 4. ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ. Անձնավճռութիւնը. Դ. Ե. Դ.— 5. Զարին բարեկո պայմանը. Նորայր Արզ. Պօրտեան.— 6. ԲԱՆԱՍՏԵԴՇԱԿԱՆ. Քանչակներ անապատական կանչեք. Եպիֆանի խոսքութիւնը. 7. Քայլեր լարմը.— 8. Սկիտի ժողովը.— 9. Պահրոյի արցունը.— 10. Խնասուն վճռ մը.— 11. Ճամքան. Ակիրինէ.— 12. ՊԱՏՇԱԿԱՆ. Գերսոնանի Ս. Աստուածածին Գերեզմանի եկաղենն. Մ. Ե. Ա.— 13. Քրիստոնական նախանձրան կանչը.— 14. ԲԱՆԱՍՏԵԴՇԱԿԱՆ. Նկատողութիւններ Եպիֆան Աստուածաշնչական վկայութիւններ մասին. Ե. Ե. Դ.— 15. Հատախան բառին եշանկութիւններ մասին. Ե. Ե. Դ.— 16. Ամպիր Ասացուածներ. Տիրան Արզ. Ներսոնան.— 17. Կիլկիւթ ԿԱՐՈՇԻԿՈՇՆԵՐԸ. Ազարիա Զուզոյշի. Միղոնի Եպս. ին տղեկագրութիւնը Հայոց մասին. Բ. Ե.— 18. Խաչակրական յուսկան պատմաները և Մատիմայ պատրիարքի մը օգտակարութիւնը. Դ. Մանու Ֆարինի.— 19. ԶԱՏԱԴՌԱԿԱՆ. «Յիսուս Նազուրէցի». Խերց. Արմենի.— Ինչ է Մատեապատանը. Բ. Ե.— 21. Ակր. Բակ.— 22. ԳՐԱԿԱՆ. Սուզ. Արսէն Երկար.— 23. ՄԱՏԵՆԱԿՈՍԱԿԱՆ. Դպրեամբան Քարոզներ. համարեց Դ. Եպս. Գուրեան. Բ. Ե.— Դիմիք՝ գրեց Ա. Զապանեան. Բ. Ե.— 24. Երարքանական Հայուսանեաց Եկեղեցւոյ բղոր քննակալ ստացնութեարին.— 25. Պաղեստինի դիսենը.— 26. ՆԺԱԱՐՔ ՆԱԽՆԵԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ. Վեշտան ասացուած վասն Նիկոլայաց բաղադին. Ֆ. Յ. Մ.— 27. Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍէՆ.— 28. ՅԱՅՏԱԳՐԻ ՅՈՒԲԵԼԻ ԸՆԴԵՍՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՆ:

The SION an Armenian Monthly of Religion  
Printed in JERUSALEM - PALESTINE

## ԼՈՅԱ ՏԵՍԱԿԻ

Ա. Արույս Տպարանին Գեր. Մկրտիչ Եպս. Արքանութիվ

ՄԻԱԲԱՆՔ ԵՒ ԱՅՅԵԼՈՒՔ

ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

զործը, 8<sup>o</sup> 544 երեսներով սույար հատու մը, ընթիր բղով եւ մա-  
ֆուր սպազրութեամբ, պատկերազարդուած Աշխատափրողին վերջին  
լուսանկարով։ Գիճ՝ փոսի ծախմբ միասին Եւել Շիլին։

Գիմել Տեղանութեան Ա. Արույս Տպարանին։

Direction de l'Imprimerie du Patriarcat Arménien

Jérusalem — Palestine

ՍԻՐՆ ՆՈՒԻՐՈՂ ՆԵՐ 1929-Ի ՀԱՄԱՐ

Գեր. Տ. Կարուպան Արք. Մագլումեան Աթէն-  
քէն՝ Պատ. Յովհաննէս Անէմեանի Աթէնք:  
Տ. Յակոբ Վարդ. Թաշճեանէ Երուսաղէմէն՝  
Պալլբճեան Մահակ և Խաժակ եղբարց  
Գահիրէ.  
Տ. Յակոբ Վարդ. Թաշճեանէ Երուսաղէմէն՝  
Գամապեան Արամին Գահիրէ.

Նշանեան Ս. Յովհաննէմէն՝ Գարամակէր-  
եան Յովհաննէսին Ատիս-Ապէպա.  
Նալպանտեան Սիսակնիւ Եորքէն՝ Նոլպանտ-  
եան Տէն. Զ. ին Նիւ Եորք:  
Նիկողոսեան Յակոբ Նիւ Եորքէն՝ Begnins/  
Հայ Պարոցին Begnins (Զուիցերիս)։

## ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵՑԱԿ

ԴՊՐԵՎԱՆՔԵԱՆ ՔԱՐՈՉՆԵՐ

Համադրեց՝ Գետնդ Եպս. Գուրեան

ԾԱՆՈԹ. — Ա.մեն. Տ. Եղիշէ Ա. Արքեպո. Գուրեանի առակերտող  
բարձրատիքան հոգեւորականերն եւ լարդապետներն  
այս հատուին մէջ ունին Քան Քարոզներ։

Գիճ 4 Շիլին։ Հասոյրը պիտի յատկացուի  
ԴՈՒՐԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆՆԵՐ

Դիմիկ՝ Rt. Rev. LÉON TOURIAN

229, Upper Brook St. Manchester (England)

1879—ՀՐՑԿ. ԴՈՒՐԵԱՆ ՑՈՒՑԵԼԵԱՆԻ ՑՐԵԱՏԱԿԻՆ—1929

# ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Գ. ՏԱՐԻ — ՆԱՐ ՇՐՋԱՆ

1929 — ՕԳՈՍՏՈՒ - ՍԵՊԵՍԵՐԵՐ

Թիվ — 8-9

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ


ԸՆԹԵԿԱԲԳԱԴՔԵՆԱ ՀԵՐԱԲԵՐԵՆԱ ԽՆԹԻՐՆԵՐ

թ.

4.—ԿԵՎԱՐ

Աւզգակի մասնենք այս խնդրին մէջ, կուսակրօնութեան վրայ է խնդիրը։ Առաջին ակնարկով և բնական կերպով ալ ամուրի կեանքը միայն իր վասնաւոր կողմէն կը գետուի և կը քննադասուի խսորէն, եթէ Հայց, Եկեղեցւոյ Բարեկարգութեան մէջ կեզրանական տեղ մը կը բանէ հայ Եկեղեցականին պատրաստութիւնը, այդ կետին վրայ ալ, առանց այլն այլի, կը չեշտուի կուսակրօնութեան ջնջումը. և այս շեշտը այնքան ուժգին կը գրուի ջնջում բառին վրայ որ կարծես թէ առողի խոկ խնդիրը ինքնին լուծուած ըլլար, իբրեւ թէ Հայց. Եկեղեցւոյ պաշտօնէութեան բարեկարգութեան խնդիրը կեդրոնացած ըլլար միայն կուսակրօնութեան վրայ։ Իրականութեան մէջ սակայն կուսակրօնութեան խնդիրը գիտուածին կամ կարծուածին չափ մեծ կարեւորութիւն մը չտնի. ու բավիճակ, բարեբախտաբար, Հայց, Եկեղեցւոյ մէջ ամուսնացեալ Եկեղեցականութիւնն է որ կը կազմէ ջախչախիչ մեծամասնութիւնը, և այդ մեծամասնութիւնը հաւասարապէս պէտք ունի բարեկարգուելու։ Եւ այս է պատճառը որ մենք կարելի եղածին չափ աշխատեցանք բացառը կը թէ հայ Եկեղեցականին պատրաստութեան, եւ եթէ ողէք բարեկարգութեան մէջ նկատի առնուելիք կէտերը պիտի ըլլան կոչումը, նկարագլր և Աւումը. յետոյ կուգայ կենցային ընտրութիւնը։

Մարդոց կեանքին մէջ ամուսնութիւնը եւ ամուրիութիւնը, իրենց բարոյագիտական արժեքով, որչափ ընական, նոյնչափ ալ վարդութեան խնդիր մընէ։ Աւրիշ խօսքով, սեռային կեանքի զեղծութերուն և ապականութիւններուն առաջը առնելու համար ամուսնութիւնը բացարձակ ապահովութիւն մը չերաշխառը եր։ Ծնդհակառակը բոլորովին համեմատական արժեք մը ունիայդ. ապահովութիւնը ինչպէս որ ամէն կանամի մարդ սեռային բարոյականի ու առաքինութեան ախտաբար մը չէ, նոյնպէս ամէն ամուրի կամ կուսակրօն մարդանքարոյական մը չէ։ Շատ, շատ են անոնք որ ամուսնացած են և ընտանիք



140-38

կազմած, սակայն և այնպէս հաւատարիմ չեն իրենց ամուսնական կենցաղին, օտար և վառնդաւոր հաճայքներու մէջ կը տուայտին անոնք, կա՛ն նաև շատեր, որոնք երջանիկ են իրենց ամուրի կենցաղին մէջ, այսինքն՝ բառին բախնդակ իմաստով կուսակրօն են, ըլլան եկեղեցական, ըլլան աշխարհական։ Հետեւար ուղիղ չէ ամուսնութիւնը բացարձակ ապահովութիւն մը նկատել սեռային ան- անժոխկալութիւններուն գէմ թէ՛ ամուրիններուն և թէ՛ ամուսնացեալներուն, ինչպէս որ կանխեցինք դիտել տալ, մենք չենք անտեսեր ամուսնութեան մէջ այդ ապահովութեան համեմասական նշանակութիւնն ու արժեքը՝ փորձութիւններու, վանդներու և զեղծութերու գէմ, վասն զի այսափր, յայտնի իրոզութիւն մըն է ամէն ողջմիտ մարդու համար, այլ ինդիբրը սա՛ է որ կուսակրօնութեան ջնջումը Հայց, եկեղեցւոյ մէջ, եկեղեցական գտառն կենցաղը վերաշննելու կողմէն, բացարձակ ապահովութիւն մը չերաշխաւորեր հակառակ ու մանց կարծիքին։

Հոս տեղին է դիտել տալ թէ սեռային խնդիրներու մէջ մեր ժողովուրդը ընդհանուր առումով պէտք ունի ողջ առողջ դաստիարակութեան մը և մարդանքի մը, որպէս զի ամուսնութիւնը հասնի իր սուրբ նպատակին, առանին կեանքի երջանիկ բերդմասարութեան և բարգաւաճումին մէջ, և ըլլայ ազբիւր մը օրհնութեան, որ կարտայայտուի կենսատու կորովի, առողջ աճումի և ընտանեկան կեանքի հաստատութեամբ և տոկունութեամբ, որնք անհրաժեշտ պայմաններն են ժաղախուրդ մը և ազգ մը կերակելու և պահպանելու համար։ Աւրեմն, ամուսնութեան խնդիբրը, իր ընդհանուր առումով, այնպիսի կենսական նշանակութիւն մը ունի հայ ժողովուրդի ամբողջութեան համար որ կարելի չէ պղտիկցնել զայն և պատշաճեցնել միայն եկեղեցականութեան կենցաղին, և առոր անկումին պատճառ նկատել ամուրիութիւնը և անկէ յառաջ եկած փորձանքները։

Խնդիբրը այս կերպով պարզելէ ետքը՝ մենք պիտի ըսենք թէ Հայց, եկեղեցւոյ բարեկարգութեան տեսակէտէն կուսակրօնութեան խնդիբրը լուծելու համար պէտք է ազատ ժողուլ եկեղեցականութեան թեկնածուները, ուղին առանանան, ուղեն կուսակրօն ըլլան, ասիկայ անձնական խնդիբր մը պէտք է ըլլայ իւրաքանչիւրին համար։ Պէտք չէ որ մէկը անբարոյական կամ անվասահելի նկատուի, որովհետեւ կուսակրօն է, իսկ միւսը՝ բարոյականի տէր և վստահելի համարուի, որովհետեւ ամուսնացած է։ Սրազիսի տարօրինակ դատաստան մը հակառակ է ողջմտութեան, հակառակ է բարոյականի ոզւյուն և առոր բարձրագոյն ըմբռնութերուն։ Վասն զի կա՞ն մարդիկ, աշխարհական թէ եկեղեցական, որ ստո զիւ կուսակրօն են. կեանքին ա կենցաղին այդ կողմը փակ զիբրք մըն է իրենց համար։ Եւ զեղեցիկ իրականութիւն մըն է ասիկա, որ զարմանք պիտի պատճառէ շատերուն։

Ամփոփելով մինչեւ հոս լուռածները, պէտք է ուրեմն այսպէս բանաձեւել խնդիբրը, — ո՞չ թէ ջնիկու է կուսակրօնութիւնը, այլ ազատ բոլոր է եկեղեցականութեան թիվածուները իւենց կենցաղին թիզութեան մէջ։

Ասիկայ կատարելապէս համաձայն է նաև Պալոս Առաքեալի մտքին, որ երկու կարեւոր կէտերու վրայ ուշադրութիւն կը դարձնէ<sup>(\*)</sup>։ Նախ, ընդհանուր

(\*) Խնամբով կարգալ Ա. Կերպ. կ. 1—9 և 25—35։

կերպով աղաս կը ժողու անձերը, ով որ չի կրնար գիմանալ, թող ամուսնանայ փոխանակ տառապելու . Եւ սակայն, կը յարէ, կ'ովզէի որ այնպիսիներ ինձի պէս ամուրի ըլլային . յետոյ, քրիստոնէական բարօյագիտութեան տեսակէտէն, եկեղեցւոյ մէջ ամուրի կամ ամուսնացած, իրրեւ պայման կենցաղաղիտութեան տառապելու, առաւելութիւն մը պիտի չունենան իրարու վրայ . այլ պիտի ըլլայ կին ունեցաղը չունեցողի պէս և կին չունեցողը՝ ունեցողի պէս, այսինքն, ինչ պէս ըստնք վերև, զուտ անձեական ինդիք մը, ոչ աւելի, ոչ պակաս :

Ենորհիւ այս աղասութեան (կենցաղի ընտրութեան աղասութեան) ուրիշ կարեւոր խնդիր մըն ալ պիտի զանէ իր լուծումը, այսինքն՝ եկեղեցւոյ մէջ հոգեւոր աստիճաններ այս կերպով բաց կը մնան արժանաւորներու առջեւ . Անարժան մը, որովհետեւ կուսակրոն մըն է, չի կրնար բարձրանալ, զոր օրինակ վարդապետութեան և եպիսկոպոսութեան աստիճանին, չի կրնար Առաջնորդ ըլլալ . և ասոր հակառակ, արժանաւոր մըն ալ որովհետեւ ամուսնացած է, չի զրկուիր այդ աստիճանէն և պաշտօնէն . Եկեղեցւոյ պաշտօններուն մէջ յառաջացութիւնը եւ վարձատրութիւններ կը հիմնան, եւ պէտք է հիմնան, շնուռած և փորձուած արձանիքի վրայ, այսինքն՝ այնպիսի արժանիքներու վրայ, որոնք ինքնին կ'արտացրան կոչումի եւ նկարագրի եւր եւ լու պատրաստած ուսեալ հօգեւորականի մը մէջ կեանքին եւ գործունելորեան արդիւթեանէն :

## 5.—Ա Մ Ր Ո Ւ Ս

Դրամը ափրական գեր մը ունի ապրելու արդի պայմաններուն մէջ՝ Առաջպէս չէր հին ատեհներ, որուն առվորութիւնները մնացած են մեր մէջ եկեղեցւոյ պաշտօնէութիւնը վարձատրելու աեսակէտէն :

Հայ ժողավորդը երկրադործ ժողովուրդ մըն էր ընդհանուր առումով, և այս ժողովուրդը իր հոգեւոր պաշտօնեանները կը վարձատրէր իր հոգին և զոմին ամէն աեսակ արդիւնքներով : Վարձատրութեան այս ձեւը համաձայն էր Սուրբ Գերքի արամագրութիւններուն, վասն զի հին օրէնքինքան հանայութիւնն այս կերպով կը վարձատրուէր : Դրամը քիչ էր հին ատեհներ, և այս պատճառով ալ շատ քիչ գրամ կը խազար հոգեւոր պաշտօնեաններու վարձատրութեան մէջ . Թագումի ստրագային, զոր օրինակ, ննջեցեալին կողոպուտով կը վարձատրուէր քահանան եւ եկեղեցին ալ մասնակից կ'ըլլար ննջեցեալի կողոպուտին . Կարգ մը կանաններ կան հոգեւոր պաշտօնեաններու վարձատրութեան այսպիսի կերպերու մասին, որոնց ուսումնասիրութիւնը շատ հետաքրքրական պատկեր մը պիտի տար : Առանց միաբնուշու այդպիսի ուսումնասիրութեան մը մէջ, մեզի համար բաւական է դիմուալ թէ հոգեւոր պաշտօնեաններու վարձատրութեան այդ նախնականութիւնը մնացած է մեր եկեղեցւոյ մէջ իր ոգիսկ և ձեւերով : Իր ոգիսկ, որովհետեւ զեւ ժողովուրդը ինքն է զնահատողը վարձատրութեան քահանկին և որակին . այնպէս որ իր ունեցածին, կամ թէ աւելատրութեան միշտ, իր ուզածին համեմատ բան մը կուտայ իր նոգեւոր պատօնեալին, մի ճիշար, իր ուզածին համեմատ բան մը կուտայ իր նոգեւոր պատօնեալին, իրեւ ողորմութիւն . իր ձեւալ, որովհետեւ եթէ հին ատեհներ ժողովուրդը իր հոգին և զոմին արդիւնքներէն մաս և բաժին կը հանէր իր հոգեւոր պաշտօնեանները ապրեցնելու համար, հիմայ առանց տեղ գրամ կուտայ . որովհե-

տեւ գրամն է այսօր մարդկային ընկերութեան տնտեսական կեանքին կաղմաք կերպութեան առանցքն ու միջոցը։ Դրամին ընձեռած այս գիւրութեան ըստ նորհիւ է որ կը ու հաշուով, դարձ մը ի վեր, շատ մը եկեղեցիներու մատակարար մարմինները՝ սակեր որոշած են պատիի, միլրուրեան եւ բարումի առթիւ, ժազովուրդի կարուրութեան համեմատ առափեճանաւոր սովացոյց մը կազմելով, որուն մէջ խնամքով նշանակուած են թէ եկեղեցին և իր պաշտօնութիւնը ի՞նչ բաժին և մաս պիտի ստանան, զոր օրինակ, պսակի կամ թաղումի առթիւ։ Այս սակացոյցէն գուրս կը մնան կամաւոր, և սակայն անդիր օրէնք գարձած նուէրներ, որոնք ժողովուրդին կողմէն կը արուին հոգեւոր պաշտօնեաներուն՝ Պատարագի, Տնօրհնէքի եւ այլ առիթներով։ Պատկ շրջեցնելու գրութիւնը ամէն տեղ կայ գրեթէ, բայց այս կողմէն առաջնութիւնը կը տիւ բարիտէ Կ. Պոլսի եկեղեցիներուն մէջ։

Ամսաթոշակի գրութիւնը մտած է մեր եկեղեցւոյ մէջ թիւրքիոյ հայոց Ազգային Սահմանադրութեան հաստատութեան հետեւանքով, այն ալ Պատուրիարքներու եւ Առաջնորդներու վարձատրութեան կողմէն։ Առ հասարակ հոգեւոր պաշտօնեանները կամ տարեթոշակով վարձատրելու գրութիւնը սկսած է հարուստ եկեղեցիներու մէջ։ Զոր օրինակ, Եղիպատոս թոշակով կը վարձատրէ իր առաջնորդները, ինչպէս նաև մասամբ իր քահանաները, մասամբ միայն, որով հետեւ անոնք կ'ստանան նաև իրենց ծուխերուն նուէրներն ալ։ Ամերիկա, որ ընդարձակագոյն հայ գաղութն է, թոշակով կը վարձատրէ իր հագեւոր հովիւները, որոնք քանի մը որոշ առիթներով ալ կ'ստանան ժողովարդին կամաւոր առուրքելը։

Ինչպէս որ կը տեսնուի այս նկարագրութենէն, Հայց. եկեղեցւոյ պաշտօնէութեան վարձատրութիւնը եւ վարձատրութեան եղանակը, իրենց ընդհանուր հանգամանքով, ժամանակիս ոգւոյն և պահանջներուն համաձայն, ապահով, ըսենք նաև պատուաւոր ձեւ մը չեն ստացած, և ոմանց կարծիքին համեմատ վարձատրութեանց այս անհպահով եւ անձնական արժենապատուածիւնը վիրաւորող ձեւներն են որ արժանաւոր անձները հեռի կը պահեն եկեղեցականութիւնէ։ Այս կարծիքը թէ անհիմն չէ բոլորովին, բայց շիտակ ալ չէ ամէն կերպով։ օրովհետեւ կը ճանչնանք շատ արժանաւոր եկեղեցականներ, որոնք, հակառակ այդ կարծիքին, գրամական պէտք եղած գիւրութիւնները չեն վայերած իրենց արժանիքին և դիրքին համեմատութեամբ։ Ար կողմէն ալ նոյուի խնդրին վրայ, իրողութիւնը աս' է որ Հայց. եկեղեցւոյ պաշտօնէութեան վարձատրութեան ձեւը պէտք ունի հիմնական բարեփոխութեան, որ, մեր կարծիքով, կրնայ իրագործուիլ եթէ թոշակի գրութիւնը հաստատուի եւ եկեղեցիներու մէջ։

Ասկ այս գրութիւնը կարենալ հաստատելու համար հարկ է որ ժողովուրդը կատարելապէս ամէն տարի տուրք մը տայ իր եկեղեցւոյն, իր ունեւորութեան արդար համեմատութեամբ։ Ասիկա կը նշանակէ թէ հայ ժողովուրդը ինքն պիտի լուծէ խնդիրը իր գիտակցութեամբ և իր ձեռքով, և այս կերպով պիտի վերնան տեսակ տեսակ անպատեհութիւններ, նոյն իսկ գայթակղութիւններ եկեղեցւոյ մէջ գրամ առնել տալու գործառնութեանց շուրջ։ Աւելորդ է հոս թուումն մասանցն ընել այդ անպատեհութիւններուն եւ գայթակղութեանց։

միայն պէտք զիսնալ որ գրամ առնել տալու տիրող ձեւերը մեր եկեղեցւոյ մէջ զրեթէ կորանցուցած են իրենց վաղեմի բարեմիտ հանգամանքը, և առոր տեղ տիրած է առկարկութեան եւ սովորումի ողին, և ասիկա արամագապէս հակառակ է կրօնքի սպայն, եւ անհաշո՞ւ բարոյագիտական սկզբունքներու եւ կենցազագիտական կերպերու հետ, որոնք շատ կը վնասուին այսօր մարդոց փոխադարձ յարաբերութիւններուն և կենցազագիտական պայմաններուն մէջ :

Եկեղեցին տունն է Աստուծոյ, առոնն է Ազօթքի, եւ այս երկու մասին ծշմարիս հասկցողութիւնը բաւական պիտի ըլլար գրամական գործառնութեանց շուկայիկ տգեղութիւններով չպատիկնել Աստուծոյ և Ազօթքի Տան խորհրդաւոր նուիրականութիւնները, եւ չեղծել ու չխանգարել կատարուած պաշտօններուն ու պաշտամունքին կրօնականութիւնն ու հոգեւորութիւնը. վասն զի, առոնք հաւատացեալներու հաւաքին մէջ այնպիսի իրականութիւններ են որ պէտք է յարգուին իրենց բոլոր կէտերուն և կոզմերուն մէջ :

Աղդրագաւանալով խնդրին լուծման, գարձեալ կը լսանք թէ պէտք է իրացցնել ամսական կամ արքեկան թուակի գրութիւնը մեր եկեղեցւոյ մէջ հոգեւոր պաշտօնեանները վարձատրելու համար իւրաքանչյուրը իր կարգին, իր գիրքին համեմատ. գրութիւն մը որուն պատաւարութիւնը և գործնականութիւնը անվիճեկի է, եւ առոր համար է որ կը կիրարկուի այդ՝ եւրազայի եւ Ամերիկայի եկեղեցիներուն մէջ առ հասարակ :

Հոգեւոր պաշտօնեան պէտք չէ որ հայի ժողովուրդի ձեռքին ամէն առթիւ որ ծառայութիւն մը կ'ընէ և պաշտօն մը ու պարագանութիւն մը կը կատարէ : Անոր բոլոր ուշն և ուրաշը պէտք է կեդրանանայ իր կատարելիք պաշտօնին և պարաբին վրայ, առանց մաքի և սրտի թափառումներու, եւ որպէս զի սայթաքառմներ չունենայ այս կողմէն, հարկ է որ ան իր թոշակը ընդունի կանոնագրապէս և զերծ ըլլայ այլեւայլ մատնող ութիւններէ, կամ Աւետարանի խօսքալ, ամենեւին չմոտածէ վազուան համար. որովհետեւ եմէ երկնքի թրաչունների խոկ ապահովութիւն մը ունին իրենց ուսելիքին եւ խմելիքին կողմէն, և վայրի շուշաններին խոկ իրենց հագած բնական գեղեցկութիւններով կը գերազանցեն գրամով և արուեստով շինուած թագառական վառաւորութիւնները, հոգեւոր պաշտօնեան ալ թուակի գրութեամբ հոգացուած եւ ապահովուած զգայ ինքընքը (\*), եւ միայն մտածէ իր պաշտօնին եւ իր պատասխանաստութիւններուն վրայ :

Ասիկա ամէնէն պարզ կողմն է խնդրին. աւելի կիճառա է սակայն ժողավարդին վերաբերեալ կազմը: Մեր ժողովուրդը հին գրութեամք, որ կերպով մը կամաւոր է, կը սիրէ տալ իր տալիքը հոգեւոր պաշտօնեային, և այս կերպով ուսնաք շատ կուտան, ուսնաք քիչ, խոկ շատեր ալ վող մը անդամը չեն ապա-

եթէ մեր ժողովուրդը իր եկեղեցիներուն ծախքերը, ամէն ապաքի, նախահաշուի մը համեմատ ինքն հոգայ, ամսական կամ տարեկան որոշ տուրքով, այլէս ինքնին կը վերնան հարուստի ազքատի, քիչ շատի խնդիրներն ու խըստիրները, կը վերնան աստիճանաւ որ սակացոյցները, կը վերնան ձրիի և գրամովի վէճերը, և հոգեւոր պաշտօնեաներ միշտ կազմ ու պատրաստ կը զտնուին

(\*) Աւետարանի պատահաներուն վարձաւորեամ մասին կ'արժ ու խնամով ու առվեսախուին Պոլս Առաքեալին բաժնեցը . Ա. Կիբը. Թ. Գլուխ մէջ :

իրենց պարտականութիւնները կատարելու ուեւէ առթիւ, եւ չեն բամբառուիր, չեն քննադատուիր դրամական զործառնութեանց մէջ :

Կանխեցինք գիտել տալ վերև թէ եկեղեցականներուն ապրուստի խնդիրը ինքն ժողովուրդն է որ պիտի լուծէ, եւ լուծումի միակ կերպը սա՛ է որ ժողովուրդը իր կարողութեան արդար համեմատութեամբը տարեկան հոգեւոր առորք մը ստանձնէ և վճարէ կանանաւորապէս իր եկեղեցւոյ սնառուկին, եւ կեղեցւոյ տարեկան բոլոր ընթացիկ ծախքներուն համար, և արիշ կերպով փող մը իսկ չտայ հոգեւոր պաշտօնեալին ձեռքը :

Եկեղեցականներու ապրուստին վրայ զրելու ասեն այս կերպով, կ'զգանք թէ այնքան ալ գիւրին զործ չէ հին ձեւերու եւ չափերու վարժուած ժողովուրդի մը ընդունել տալ նորագոյն ձեւեր և չափեր. օսկայն չկայ ուրիշ ելք և միջոց ապրուստի խնդիրը պատուաւոր կերպով լուծելու համար :

Մեր ժողովուրդը եթէ կ'ուզէ բարեկարդ եկեղեցի մը, բարեկարդ պաշտօնէութիւն մը, պէտք է լրջօրէն հետաքրքրուի և ըմբռնէ իրեն ինկած բաժ. նին կարեւորութիւնը այդ բարեկարդութիւններու մէջ, ընդունի զայն սիրով և զործագրէ դիտակցութեամբ :

(Վեցիմ յօդուածք յաջորդ թիւով)

## ԿՐՈՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱՒԵՏԱՐԱՆՆ)՝

Ա. Բ. Գ. Ա. Բ. Ի. Թ. Ե. Ա. Ն. Գ. Ա. Փ. Ա. Բ. Ը.

«Երանի» ու նողցեալ եւ ծուրակ իցեն արդարութեան, զի նուա յաղացին » (Ամք, Ա, 6):

Զորորդ Երանին ուղղուած է անոնց որ արդարութեան քաղցն ու ծարաւը ունին:

Արդարութիւնը գաղափար մըն է սահայն որ կատարելապէս չէ հասկցուած ոյս աշխարհի մէջ և թերեւ պիտի չհասկցուի ալ, ցո՞րչափ մէկուն համար արդարութիւն համարուածը անարդարութիւն է միւսին համար:

Ազահութիւն եւ հսասիրութիւն է անարդարութեան պատճառը: Եւ զիտենք որ ազահը չի կշանար, միշտ ծակ է անոր աչքը, և ինչպէս որ կ'ըսուի, ափ մը հող միայն կրնայ կշանացնել զայն:

Ինչպէս որ ազահ եւ հսասէր անձ մը իրմէ զուրս և իրմէ զատ ոչինչ կը տեսնէ իր չուրջ, այնպէս ալ ազահ եւ հսասէր պիտութիւններ իրենցմէ զատ բան մը չեն ուզեր տեսնել աշխարհի վրայ: Ազահն ու

հսասէրը կը զիջանի բոլոր աններելի միջոցներու, որուն հետեւանքն է անարդարութիւն հանդէս արթիշներու. օրովհետեւ ուրիշներուն եղած անիրաւութիւններով ու անարդարութիւններով է որ կը սնանի Աւգահութիւնն ու Եսասիրութիւնը և սակայն չի կշանար: Այսպիսիներու Բառզիրքին մէջ չկայ Բարոյական: 1915ի աշխարհամարք պատերազմը տեղի չէր ունենար, եթէ պետութիւններ ունենացին արդար և այլասէր ոգի մը: Պետութիւններ իրենց արարքը արդարացնելու համար կը կաթնին Շահի և Դիւանազիրաւութեան վրայ, եւ ամէն իրազեկ անձ զիտէ որ Դիւանազիրաւութեան Բառզիրքին մէջ ալ չկայ «Բարոյական» կամ ասոր նման աղուոր բառեր: Այս է պատճառը որ, զոր օրինակ, Հայ ազգին իրաւունքները, որոնք նույիրագործուեցան կը բարկի զիժերուն վրայ, Դաշնակիցներու կողքին թափուած հայ արիւնավ, զուռեցան զիւանազիրական խաղերու . . . .

Առան Քարոզը, որուն սկիզբն հն Երանիները, ուղղուած է Սաաւեւոյ Թագաւորութիւն նոր զինուորադրեալներուն, որոնք չառ փոքրիկ էին թիւով, Բայց այդ Թագավը միանգամայն ուղղուած էր այն

միջավայրին, ուր կը գտնուէին ինքն Յիսուս-Քրիստոս և Սստուծոյ թագաւորաւթեան հետեւող փոքրաթիւ խումբը։ Այդ միջավայրին մէջ մասնաւորապէս աշքի կը զարնէին Հին ուսխախն ուրբիներն ու քառանաները, իրենց բոլոր կողմակերպուած ոյժերով։ Արդարութիւնը նոր կամ անձանօթ բառ մը չէր այդ միջավայրին մէջ, ընդհականակն ա'յնքան ծանօթ, ա'յնքան առածուած և ժողովրդականացած բառ մէն էր այդ՝ որ Արդար տիտղոսը կրող գերդաստաններ կային Խորտէլի մէջ եւ կը պանձային այդ տիտղոսով։ Պէտք է ըսել սակայն որ քիչերուն վրայ միայն կ'արդարանտի Արդար տիտղոսը, իրեւ արտատայատիչը արզար մարդու զրական նկարգրին և արժանիքին։ Այդ քիչերէն մէջին է նրուսագէմի տառաջին եպիսկոպոսը, Արդար կոչուած Տեղանեղբայր Յակոբոս Առաքեալը, որ միւս Զերեղեան Յակոբոս Գլուխովիր Առաքեալին հետ՝ պաշտպաններն են Մրրոց Յակոբեանց հաստատութեան, Այսնի բարձունքին վրայ։

Բայց անզին մէծամասնութեան վրայ և պաշտօնական շրջանակներու մէջ կը ծաղրուէր Արդարութիւնը։ Յիսուս-Քրիստոս փայ կարգաց անոնց, որոնք, զոր օրինակ, օրէնքին արգարութիւնը գոնէ ըստ ձեւին յարդած ըլլալու համար, տասանորդի պարտականութեան մէջ, իրենց առաւելերուն չնչին խոտեղէնները կը տասանորդէին ճշշգրտարէն, բայց կ'անտեսէին միւս օրէնքները, կամ, ուրիշ օրինակով, օրինական պարտականութիւններուն բոլոր ծանրութիւնը կը բեցցնէին ժողովուրզին ուսերուն վրայ, բայց իրենք իրենց ճկութովն իսկ չէին մօտենար առոնց։ Աւետարանի մէջ ինամքով չշշառուած է ասոր պատճառը. այսինքն՝ Ազահութիւն և նստավրութիւն։

Եթէ իրրեւ բարոյական հիւանդութիւն ախտանիւնք Ազահութիւնն ու նստավրութիւնը մարզոց վրայ, պէտք է խոստովանիլ որ ժառանգական են ատոնք, այսինքն մարզիկ իրենց այդ վիճակը կը պարտի իրենց այս առաջանական բանակներուն ու երեսոյթները, և պիտի տեսնէք որ նոյն իսկ մարզիկ արդար հետ հանդէպ իրենց անձին և հարկէ այս երեսոյթը շատ մը պատճառներ ունի, որոնց ճնշումներուն տակ մարզիկ կորսընցուցած են հաւասարակշուութիւնը բայց առնայ ալ գլխաւոր պատճառն է Ազահութիւն և նստավրութիւն։

Աւետարանին նպատակն է սրբազրել այդ վայրենի բազզները և մարդիկը ընել արդար և այլանէր։ Ասոր համար շատ նշա-

նակալից է Զորբորդ Երամին, իրրեւ մին Աստուծոյ թագաւորութեան մարզոց մէջ հստատաւելու պայմաններուն։

Արդարութեան զաղավարը մէծ նշանակութիւն ունի մեր կեանքին մէջ։ Արդարութիւնը ո'չ միայն, իրրեւ արտայայտութիւնը պարտաքի և իրաւունքի սկզբունքին, պէտք է ցայց արուի և զործազրուի հանդէպ ուրբիչներու, այլ նաև մարզիկ պէտք է արդար ըլլան նոյնինքն իրենց անձին համար։

Արդարութիւնը միւսու խորհրդանշուած է իշխոսով։ Անէ առեւուրի մէջ մէծ կարեսութիւն ունի կշխոքի երկու նժարներուն հաւասարակշուութիւնը։ Արդարութեան և արդար կշռին պահանջն է այդ և պայմանը Հաւասարակշուութիւնը կը փնտանք մեր նիւթեական կամ առեւուրական բոլոր դործանութեանց մէջ, և չենք ներեր որիալներու և խորդախութեանց. բայց երբ խնդիրը կուզայ մեր անձերուն, հոն կը փոխուի կշռու և կը կորսուի հաւասարակշուութիւնը։ Այսպէս՝ նկատի տաէք մեր կենցազավարութեան պայմանները և անտաշուուն դիմացեք թէ ի՞նչ է մեր ուտիկու և խմելու զիմանկը, մեր աշխատաւութեան և հանգստի համեմատութիւնը, մեր շահածին և ծախսածին կշիռը, մեր իրաւունքներու և պարտաքերու մասին մեր տեսական ու գործնական ըմբռնումը, և այլն. վերջապէս քննիցեք ուղղակի մեր անձին հետ կապ ունեցող բոլոր խնդիրներն ու երեսոյթները, և պիտի տեսնէք որ նոյն իսկ մարզիկ արդար հետ հանդէպ իրենց անձին և հարկէ այս երեսոյթը շատ մը պատճառներ ունի, որոնց ճնշումներուն տակ մարզիկ կորսընցուցած են հաւասարակշուութիւնը բայց առնայ ալ գլխաւոր պատճառն է Ազահութիւն և նստավրութիւն։

Ծուկայի կամ զործական կեանքի մէջ ներեկի կը համարուի անարդարութիւնը, և բարոյագիտութեան իրաւունքը յարգած ըլլալու համար մարզիկ նոր լեզու և նոր քերականութիւն հնարած են, «Ճուկայի Քերականութիւն» բառեածը, որ յաջողութեան բանալին կը կարծուի։ Այսպէս որ հիմայ ոււր խօսած ըլլալու համար, պլրի կ'ընեն, այսինքն կը նետեն. խարծ կամ նեկած ըլլալու համար, վարպետիւն կոմ անրադիրիւն կ'ընեն։ Կը կիզնեն ու կը շո-

դուրսդեմ Փոխանակ շիտակ կեցաւածքի, պակաս կշիռ կը զրծածնեն և առիկա անարշարութիւն, և այն Ասոնք կը համարաւին կետնքի շատ սովորական երեսոյթները, այնպէս որ այլեւս մեղքի տեղ ալ չեն զրուիր: Եւ սակայն Աւետարանը ճիշգ այս սովորականներուն վրայ է որ կը ծանրանայ, որովհետ արդարութեան գաղափարին հակառակ են ասոնք:

Աստուծոյ Թագաւորութեան աւետկանութեան և արդիւնաւորութեան պայմաններէն մէկն է Արդարութիւնը թէ հանդէպ անձիգ և թէ հանդէպ ուրիշներու: Մարդինչ որ է ինքն իր մէջ, նոյնն է նաև ուրիշներու հանդէպ: Ասոր համար է որ Յեսուս-Քրիստոս ուրիշ անգամ դիտել տուաւիր աշակերտաներուն և բաւաւ, եթէ ձեր արդարութիւնը աւելի ըլլայ քան Փարիսիցիներունը և Դպիլիներունը, չէք կրնար ժառանգել Աստուծոյ Թագաւորութիւնը: Եւ ասով ուզեց ըսել թէ այդ մարդիկ, Օրէնքին այդ վարդապետներն ու մեկնիշները, չեղեցուցած են արդարութիւնը իր բուն իմաստէն: Արդարութիւնը աստուածային է, անոնք ըրած են մարդկային: Դուք այնպէս պիտի չընէք: Արդարութիւնը անոնց զիտցածէն և զործադրածէն տարբեր բան մըն է: անոնց արդարութեամբը չէք կըրնար մնալ Աստուծոյ Թագաւորութեան մէջ, ձեր արդարութիւնը պէտք է տարբեր ըլլայ անոնցինէն, պէտք է աւելի ըլլայ, աստուածային ըլլայ, որպէս զի կարհնաք հասկնալ Աւետարանը, Աստուծոյ թագաւորութեան այդ օրինագիրքը, կարինաք ապրիլ Աւետարանով եւ կարենաք քարոզել Աւետարանը ուրիշներուն: Ուրեմն Եւամի անոնց որ արդարութեան քաղցն ու ձարաւը ունին:

Այդ արդարութեամբն է որ քրիստոնեայ մարդուն անձը հաւատարակիու պիտի ըլլայ իր տնտեսութեան մէջ: Անոր բարոյական և փիզիքական թերութիւնները պիտի սրբազնուին: Նոր ծնունդի և նոր կեանքի մարդը պիտի ըլլայ ան՝ թօթափելով վայրենութեան հնատքիրը, — Ազահութիւնն ու Եսասիրութիւնը:

Այդ արդարութեամբն է որ քրիստոնեայ մարդը արդար պիտի ըլլայ հանդէպ իր նմաններուն: Վասն զի ինչ որ կ'ուզես

որ ուրիշներ ընհն քեզի, զուն ալ այնպէս ըրէ անսնց: Եթէ կը պահանջես որ ուրիշներ սիրեն քեզ, նախ զուն սիրէ զանանք, եթէ կ'ուզես որ ուրիշներ չուտեն քու իւրաւունքներզ, զուն մի՛ ուսեր անսնց իւրաւունքը. Եթէ կ'սպասես որ ուրիշներ զանողութիւններ ընեն քեզ համար և քու ազգի համար, պէտք է որ նախ զուն ընեն այդ զանողութիւննը, և ընես արդարութեամբ, այսինքն քու չափիզ և կարողութեանդ արդար համեմատութեամբ, և ո՛չ թէ խորելով և զձձելով, գասն զի զաւն և տէրը քու ունեցածներուզ և կարողութիւններուզ, եւ պէտք է որ արդարութեամբ տաս և արդարութեամբ ալ պահանջիս ուրիշներէն:

\* \* \*

Ըստնք այս բացատրութիւններէն եւ ըթէ Աւետարանի այս Դասին մէջ է նոյն իսկ մեր հայ ժողովուրդի ընկերացին կեանքին վերաշնուրութեան զաղանիքը, մեր հոգեւոր և ազգային կեանքին վերածնունդը:

Ես չեմ ուզեր բոնազրօսիկ իմաստ մը տալ Զորբող Երանիին, հետացնելով զայն իր աւետարանական բուն իմաստէն: Բայց, այնպէս կը կարծեմ որ արդարութեան գաղափարը մեր անհատական կեանքին և ընկերային յարաբերութիւններուն մէջ իւրակործելով է որ պիտի կարենանք վերաշնուր մենք զմեզ, վասն զի, հակառակ մեր նիւթական և բարոյական անհուն ու անփոխարիներ կորուստներուն, պէտք եղածին չափ նիւթական և բարոյական նոր որդեր սահմանած են հայ ժողովուրդին մէջ աշխարհաւեր պատերազմէն ի վեր, ուրոնք եթէ արդարութեամբ հանութին զանոցութեան սկզբանին վրայ, այսինքն հուի Ազահութեան և Եսասիրութեան բոլոր կերպերէն, արդարութեան աւետարանական իմաստով եւ զործադրութեամբը, վատահ եմ որ կը վերաշնուր և կը վերածնի հայ ժողովուրդը, ո՛ւր որ ալ զանուի, և կ'արտայայտէ Աստուծոյ թագաւորութեան վերահաստատութիւնը իր մէջ:

Բաւական հարսաւութիւն կայ հայ ժողովուրդի զաւակներուն մէջ, խելք կայ ո՛չչափ որ կ'ուզէք, կարով, ոյժ կայ զարմանալի չտիռվ, բաղձանքներ ու վափաքներ սահման չունին մեր մէջ, իսկ խօսք և

գրիչ կրակի պէս, և զեռ ինչ որ կ'ուզէք կայ և չա՛տ կայ. բայց այս բոլորին բար-  
ւոք գործածութեան և ներդաշնակութեան  
համար միայն բան մը կը պակսի, այսին-  
քն, արդարութիւնը, չորրորդ երանեավ  
արտայատուած արդարութիւնը, որ աւ-  
տուածային է և որու վանմ զազափարին  
առջեւ, Շնորհային ծունկի եկած, մարդկա-  
յին արդարութեան տկարութիւնները կը  
զգոր իր մէջ, և իր այդ տկարութիւննե-  
րը քաւելու համար Աստուծոյ Գիթութիւնը  
կը հայցէր փոխանակ Անոր արդարութեան,  
որուն առջև ոչ ոք կրնայ արդարանալ:

**Արդարութեամբ մի՛ զատեսցեա,**

**Այլ գթութեամբ քով քաւեսցեա:**

Պէտք է ձգտիլ սակայն արդարութեան  
զազափարին, աստուածային սրբութեան և  
մեծութեան: Այդ է որ պիտի սրբազրէ ա-  
զափութեան և հսածիրութեան վայրինու-  
թիւնները մարդոց մէջ, և ատոր համար է  
որ Փրկիչն ըստ:

Երանեի՛ անոնց որ արդարութեան քաղ-  
ցըն ու ծարուը ունին, վասն զի արդարը  
կուշտ է միշտ իր արդարութեամբ:

Բ. Ե.



## ԽՈՐՀԵՔԱՆԴԻՆԹԻԿԱՆԱՐ

— Աւսումափրութիւնը ինձի համար զերպոյն  
զարմանը եղաւ կեանքի յափրանըներուն դէմ. չնմ  
ունեցած վիշտ մը՝ որ չփարասի Ակ ժամուան ըն-  
թերցումով մը:

— Պէտք է շատ աւսումափրել, բիչ բան մը  
զիստայու համար:

— Մեր այս գարուն մէջ շատ բնադասներ ու  
զատաւորներ կան, բայց ո՞չչափ բիչ են ընթերցու-  
ները:

— Դժբախտութիւն մըն է մարդերու վիճակը.  
հազիր թէ միոր կը հաստանայ, և անս կ'սկսի  
տկարանալ մարմինը:

— Համ կ'առնեն նախնիքներէն, այդ ին ժա-  
մանակները կը դիմին զիս, և պատրաս ևմ միշտ  
րոերու Պինուսի հոն. «Աթէնք սկսիր երթաս, մե-  
ծարէ աստուածները»:

— Շատ սրամիս մարդերը յաճախ ամէն բան  
արձամարժելու տկարութիւնը կ'ունենան:

— Կը սրիմ զեղացիները, անոնք, որովհետեւ  
բաւական զիտուն չին, ծուռ չին արձամարժեր:

MONTESQUIEU



## ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

### Ա.Ն.Չ.Ն.Ա.Բ.Ն.ՈՒԹԻՒՆԵՐ

Ա.Փորձեցի ինքիննիդ դիմարու  
համար թէ հաւատին մլ.ցն էք.  
Բնեցէք ինքիննիդ. չէ՞ զիտե  
ինքիննիդ ու Յա. Քա. ձեւ մէջ է:

(Բ. կամբ. ԺԳ. 5:)

Յանդուգն և յախուռն գատատաններ  
ընողներու ուղղելով իր խօսքը՝ Առաքեա-  
լըն Պաղս կ'ըսէր. «Թուն ո՞վ ևս որ արի-  
շին ծառան կը զատես» (Հոռիմ. ԺԳ. 4):  
Առաքեալը յայանի է թէ կը հատեի Յսի.  
պատուէրին և Աւետարանի ողիին: Տէրը  
ըսած էր Լեռան Քարոզին մէջ. «Մի՛ զա-  
տէք որ չգատուիք, զի ինչ զատատանով  
որ գատէք՝ անով պիտի զատուիք, և ինչ  
չափով որ չափէք, անով պիտի չափուիք»  
(Մաք. կ. 1): Մատուցի մենք յաճախ զա-  
տատուորի և մանաւանդ ամբաստանովի հան-  
դամանքով անխնայ կ'ուզենք քննել սրտե-  
րը, չարախօսել և զրպարտել, քննադա-  
տել և դատափիետել մեր ընկերները և ա-  
պա հաւատաքննութեան ենթարկել զա-  
նոնք:

Եթէ Առաքեալը հաւատարիմ իր Տիրոջ  
պատառէրին՝ կ'արգիլէ մեզ զատելու զայլս,  
սակայն մեզ կ'արտօնէ զատելու մեր ան-  
ձը: Անիկան ինչպէս որ վճռական է իր ար-  
գելքին մէջ, նոյնքան և որու է իր յորդո-  
րին մէջ: Ինչպէս Առաքեալին, նմանապէս  
Աւետարանի նպատակն է մարդուն ու շա-  
զրութիւնը դարձնել զուրսէն զէպի ներս,  
արտաքին աշխարհէն զէպի ներքին աշ-  
խարհը, իր նմաններուն վրայէն զէպի իր  
իսկ անձը: Կարենորը զայլս ճանչնուլը չէ,  
կարենորը զմեզ ճանչնալն է: Հին աշխար-  
հի իմաստութեան և Մանիք զէպի» խօսքը,  
զոր Առկրատ կարգացած էր Դեղփիսի տա-  
ճարին ճակարին վրայ, քրիստոնէութեան  
մէջ կը գանենք զայն աւելի խորունկ ի-  
մաստով: Քրիստոնեայ ըլլալու համար  
հարկ չկայ որ մեր հոգին հայելի մը ընենք,  
միայն անոր համար՝ որ հոն ցոլացուին ար-  
տաքին զէմքերը. կարեսը մեր իսկ պատ-  
կերը հոն տեսնելն է, կարեսը զմեզ հար-  
ցաքննութեան ենթարկելն է, մէկ բառով՝

զմել դատելն է։ Հոգեոր կեանքի մէկ անհրաժեշտութիւնն է այս անձնական քըննութիւնը։ Պէտք է մենք զմեղ դատենք անաչառութեամբ և չափենք մեր բարյաւկան տկարութիւնները իրենց բոլոր խորութեանը մէջ։ Պէտք է մենք զմեղ դատենք նաև ստուգելու համար թէ փրկութեան զործը իր գերը կատարած է մեր մէջ, թէ ճշմարտապէս նոր կեանք սկսած է մեր մէջ։

Այս վերջին իմաստով է որ Պօղոս Առաքեալ կը խօսի, երբ ըստ ամենայնի նախանձախնդիր իր պաշտօնին նպատակը ճշգելու, և իր ընթերցողները մաքուր սովորութեան մը վարժեցնելու համար կը գրէ Կորնթոսի հաւատացեալներուն։ Փորձեք ինչպին կիւտակու համար թէ հաւատացին մէջն էք. քննեցէք ինչպին չիւտակու գիտերը ինչպին թուածու մէջն է։

Մեր բնաբանին մէջ կայ բառ մը զոր Առաքեալին ձեռքը երեք անգամ արձանագրած է իր մագաղաթին վրայ. «Ինքնինքնիդ» ըստն է այս։

Փորձեցէք ինքպինքնիդ,  
Քննեցէք ինքպինքնիդ,  
Զէք զիտեր ինքպինքնիդ։

Տարօրինակ բան, մարդ որ բնականէն հպարտ և խասէր մըն է, որ միշտ իր եռը կ'ընէ կեզրոնը և նպատակը իր գործերուն, որ կ'ուզէ ուզզակի և անձնապէս միջամուլ ըլլալ իր կեանքի բոլոր շահերուն, երբ ինդիրը կը կայանայ ամենէն կարեար հոգեոր շահուն, այսինքն է փրկութեան, կը հրաժարի իր կեանքէն և կը գնէ ինքպինքը կրաւորական դիրքի մէջ այլոց ձեռքերուն տակ։ Երբ խնդիրը առեւտրական ձեռնարկի մը վրայ է, կ'ուզենք ամէն բան գիտնալ, ամէն բան անձնապէս վարել։ Յանցաւոր պիտի նկատուէինք եթէ կուրօքէն մեր բախտը վատահէինք այլոց, և նոյն իսկ մեր բարեկամաց։ Մենք կ'ուզենք որ մեր գործերը մենք տեսնենք մենք քըննենք։ Եւ սակայն երբ ընդհակառակը խւնդիրը մեր հոգեոր գործոց շուրջը կը զառնայ, մենք ստովուկ կըզգանք և փախուստի միջոցներ կը խորհինք հետի մաւալու համար մեր խաճինք հետի մաւալու համար մեր խաճին հետ զըսւխ գլխի հաշուետութիւնէ, և այս հազը կը թողունք այլոց՝ որոնք մեզ նման և թերեւս մեզմէ աւելի սիալուկան են։

Զենէ մէկը ըսէր թերես. ներքին հոգեոր քննութիւնը իմ ձեռնհատութենէս վեր է, մանաւանդ ազ էտ և տպիկար եմ կրօնական խնդիրներ զնահատելու մէջ. ապիկա կը պատկանի հովիւին, քահանային ինչու համար կարգուեր են անոնք. չէ՞ մի որ Ա.Յ. և մեր միջն միջնորդ են Բաց աստի մարդուն համար տեսակ մը ամբարտաւանութիւն պիտի ըլլար ինքպինքն զատաստանն ընելը, ինչպէս և անձնապէս ինքպինքին վեայ ըլլալը, գիտնալու համար թէ ստուգիւ ճշմարտութեան մէջ է թէ ոչ։

Աւրիշ մը պիտի ըսէր. Ես կը պատկանիմ այնպիսի եկեղեցիի մը որ ստուգիւ պանձակի է բոլոր եկեղեցիներուն մէջ, որուն կարգն ու Հաւատացը արգեն ապահովութիւն է իմ անձիս փրկութեան, որուն ծոցին մէջ կ'ասրիմ և կ'ուզեմ հոն մեռնիլ, և ասկիա կը բառէ ինձի. անկէ անդին չեմ հետաքրքրուիր, մանաւանդ ինքպինքը և կրօնական հարցեր զատելու վիճակին մէջ չեմ, եկեղեցիին կը պատկանի քննելը, զատելու։

Եւ ես, պիտի ըսէր երրորդ մը, կապուած եմ Աւետարանի սկզբունքներուն, կը յարգիմ Աւետարանը, կը սիրեմ զայն եւ կ'ուզեմ զործազրել անոր պատուէրները. ոչ զաք կը սիրեմ զատել. զանքս է բարիք ընել. ինչ պէտք ունիմ ուրիշ ըստնի. ես վսաահ եմ թէ կ'ընթանամ ուզիկ ճամբու մէջ։

Այսպէս՝ առաջինն ալ, երկրորդն ալ և երրորդն ալ իրենց անուղիղ համոզումներով զանց կընեն Առաքեալին ա՛յնքան նըշանակալից և փրկարար պատուէրին գործադրութիւնը, եւ կը քնանան անհոգութեան մէջ նման այն նստապետին՝ որ փոթորիկի միջոցին իր խցիկին մէջ կը հանգչի անխօսվ կերպով, այլոց թողով հոգը վտանգին տարածութիւնը չափելու և փրկութեան միջոցը վնասուելու։

Պիտի չուզէինք անզիտանալ թէ մեր եկեղեցին իր վարդապետութեամբ, իր պատամունքով, իր պաշտօնէութեամբ սուրբ եւ փրկարար հիմնարկութիւն մընէ որ կը պատրասէ մեր մաւալը հաւատոյ կեանքին մէջ, եւ կը բրէ մեր վրայ չնորհաց և օրհնութեան բարիքներ։ Ստուգիւ չենք կընալ զանց ընել եկեղեցւոյ արժեքը եւ նանակութիւնը։

Դարձեալ՝ պիտի չուզէինք անդիտանալ հովի ին, քահանային գերը։ Աշխարհի վըրայ այնպիսի խոռվայաց վայրկեաններ կան՝ ուր մարդ կը զգայ մտքով՝ մթաղնած, սրտով՝ բդքառւած, կամքով՝ խարխորւած, և կը փնտուէ պարկեշա և ազնիւ անձ մը լսելու համար անոր խօսքը, յորդորը և ազդարարութիւնը։ Եղուկ այն հօգեորականին որ պիտի չշատապէր ականջ զնկու անձկուլից հոգու ոյ մը խնդրանքներուն, և պիտի չուզէր միսթարել վշտացեալը և ուսքի պիտի չուզէր կոնդնեցնել լնկածը։ Անդպիսին պէտք է կիրարկիլ եղուկու մարգարէին Խորայէլեան հովիւներուն ուղղած ոս խօսքը. «Տիկանիրը չուժովցացիք, հիւանդները շրժէկեցիք, միրաւորեալներուն վերքերը չպատեցիք, մոլորածները չդարձուցիք և կորսուածները չփընտուցիք» (Եղիկ. Լի. 4):

Աթէ ձեր մէջ կան հաւատացեաններ որոնք կ'անցնեն մասյլ ամպեր, և պէտք ունին լոյսի և նեցուկի, ևս պիտի չուզէի որդիւել զանոնք երթարէ անձնուեր և պարկեշտ հոգեւորականներու մօտ անոնց խորհուրդը և թելադրութիւնները լսելու համար։ Ընդհակասակը պիտի ըսէի. գացէք, գացէք անոնց՝ որոնք կրնան ձեզ տալ քաջալերութիւն, գացէք ձեր անկեղծ բարեկամներուն, ձեր սրտակից եղբայրներուն, գացէք իրենց կոչումին զիտակից հոգեոր առաջնորդներուն, պատմեցէք անոնց, պատմեցէք ձեր փորձութիւնները, ձեր կասկածները, ձեր անձկութիւնները, բացէք ձեր սրտերը անոնց։ Անշաւշ ամէն ցաւէ հասկցող և վշտի բաժտակը ըմպող բարեկամ մը, հոգեորական մը, պատրաստ պիտի ըլլայ ձեզ լնդուննելու, ձեզի ունկնդրելու և ձեզ պատասխաննելու։ Պիտի մոզթէի որ Ա. սրբութեամբ ներչնչէր բոլոր անոնք՝ որոնք կոչուած են մայթարելու և արթացնելու վշտացեալները և ընկնուածները։

Բայց այս ընթացքը, այսինքն հաւատարիմ բարեկամը մը կամ կոչմանը տէր հոգեորականի մը եղած զիմումի մը Աւետարանը շատ հաշտ աչքով չի նայիր, եւ պիտի ըսէի թէ նոյն իսկ Աւետարանը կը զտառապարտէ այսպիսի դիմում մը, զի այսպիսի դիմում մը Աւետարանի տեսակտուով հոգեոր ծուլութիւն մըն է, և ասի-

կա այնպիսի զիւրին եւ հասարակաց ուղորութիւն մըն է զորձած՝ որ հաւատացնալը իր իսկ ձեռքով կատարելի անձնաւ քննութեան մը վրայ չի խորհիր, եւ կը թողու որ այդ փորձը ուրիշը լսէ։ Ասիկա բարոյական անկում մըն է, բարոյական թշուառութիւն մը։ Այս ուղղութիւնը կը նշանակէ կորսնցնել իր անկախութիւնը, կը նշանակէ քնացնել ինքինքը և մթաղնել իր իիդճը, այս կը նշանակէ իր սեպհական հոգեոր կալուածին մէջ տիրապետէլ առաջ իսկճին, այլոց կամքին, և անշարժ ու անզործ մեալ դարձի և քրիստոնէական կիսնքի գործին մէջ։

Մի՛ ընկերէք ուրեմն ձեզի յանձնուած ներքին քննութեան և անձնական զննութեան հանգէպ. այն, դիմուցէք ձեր վրատահելի խոստովանահօր, հալորդեցէք ձեր ներքին անձկութիւնները երբ զժուարին պարագաներու մէջ կը գանուիք, բայց մի՛ նետէք ձեր վրայէն ձեր պատասխանատուութեան վերաբերուն։ Խնդիրը ձեր անձին փրկութեան վրայ է. հարկ է որ ուղղակի գուք ձեռք առնէք ձեր խնդիրը ձեր խոնդին առջն, ի ներկայութեան Աստուծոյ և Անոր խօսքի լոյսին առջն, և Ա. լուսովը լուսաւորուած՝ ձեր խղճովը գատեցէք և պատասխան պահանջեցէք ձեր անձն։ Մի՛ նայիք ուրիշներուն, նայեցէք դուք ձեզի, մի՛ վստահիք խոստովանահայրերու քննութեան բարերար հետեւոնքներուն, անոնք արդէն իրենց անձին քըն-նութեան զորձը ունին, եւ իրենք իրենց մէջ լնկնծուած կը դգան, քննեցէք ուղղակի գուք ձեզի, զանց ճանչնալու համար, եւ զիտալու թէ բուն պահանջուած հաւատարին մէջն էք։

\* \*

Ենթագրելով թէ համոզուած էք Պօղոս Առաքեալի յանձնարարութեան կարելորւթեանը և կը փոփաքիք զայն կիրարկել, հարց պիտի ծաղէր ձեր մաքին մէջ թէ ի՞նչ եղանակաւ պիտի կատարէիք այս անձնաւքնութեան զործը։ Ի՞նչպէս պիտի կընայինք զիտանալ թէ ստուգիւ հաւատաքի մէջ ենք. մէկ խօսքով ի՞նչ է բնութիւնը, ի՞նչ են նշանները քրիստոնէական, կինդամի և անձնական հաւատաքի։

Առաքեալն Պօղոս անձնական քննու-

թեան պէտքը չեշտելէ յիտոյ՝ մեզի առւածէ նաև կանոն մը այդ քննութիւնը վարելու և արդիւնաւոր ընկեր համար. «Փորձեցէք ինքզինքնիդ զիտնալու համար թէ հաւատքին մէջ էք, քննեցէք ինքզինքնիդ. չէք զիտեր ինքզինքնիդ Ո՛ ՅՌ. ՔՌ. Զեր Միջն է»— Յիսուս Քրիստոսի ներկայութիւնը մեր մէջ: Այս է ահա նըշանը՝ որով կրնանք հաստատել գոյութիւնը, իրականացնելունը մեր հաւատքին: Յս. Բս. մեր մէջ: Ահա՝ հաւատքը, ահա՝ կեանքը, ահա՝ փրկութիւնը: Զանանք հասկրնալու Ասաքեալին բուն միտքը:

Կը հարցնեմ ձեզի. Այ. Որդուոյն աշխարհ գալու նպատակը ի՞նչ է եղած: Գիտենք որ նազովքեցի Յօր. ստուգիւ բարոյական աշխարհի Փրկիչը եղած է, այսինքն վերահաստատած է ծմբրիս և կինդանի Այ. հետ մեր յարաքերութիւնը որբութեան և սիրոյ ճանապարհաւ: Միեր խոռվեալ խիզնը որ սոսկումով կը նայէր Աստուծոյ իբրեւ իր Դատաւորին, Յս. Քսով կը նայի իբրեւ իր Հօրը: Յսի, անձին մէջ տեսած ենք իրական բարոյական կատարելութիւնը, եւ այս ապականեալ աշխարհի վրայ Անոր մէջ տեսած ենք Սուրբ մարդը, ցաւի և վշտի կատարեալ մարդը, Ած. - մարդը, և հակառակ մեզի նման փորձութեանց և վշտի առարկայ Ըլլալուն, Ան և եղած է յԱստուծուս մեզ համար իւմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն և փրկութիւն» (Ա. Կորնի. Ա. 30), և բացած է մեր առջն կեանքի աղքիւներ:

Բայց ասիկա մեր փրկութեան գանձ գործին երկու երեսներէն մին է: Բաւական չէ որ աստուծային կեանքը մեզ յայտնուած ըլլայ Յս. Քսով, պէտք է որ այդ կեանքին համ մեր կեանքը հազորդակցութեան մէջ ըլլայ: Ասիկա ներքին զործ մըն է, առանց որոյ՝ արտաքին զործը անօգուտ կը մնայ: Այս զործը՝ որ Այ. զործն է, ույնքան նաև մեր զործն է. «Այս է Այ. զործը, որ անոր զրկածին հաւատաք (Յովի, Զ. 29), կ'ըսէք Յս. այն բազմութեան որ իբրն կը հետեւր: Աւրեմ հաւատքը ո՛չ միայն Աւետարանի հոգիկան ծմբարտութեանց հետ մեր կապակցութիւնն է, այլ աւելի նաև և ամէն բանէ առաջ բացարձակ բարոյական զործ մընէ որ կը պահանջէ զործակցութիւնը բոլոր ուժերուն մեր խղճին և մեր կամքին:

Մի՛ կարծէք որ Եկեղեցի կանոնաւորապէս յաճախութը, Ա. Պատարազի ներկայ զոնութիւը, կրօնական և Ա. Գրական ընթերցումներէ տիտղօթիւը բաւական են հոգեոր կեանքի համար: Անշուշտ ասոնք անհրաժեշտ բաներ են, բայց ասոնք քրիստոնէական հոգեոր կեանքը չեն կազմեր, տառնք հոգեոր կեանքի տեսական կողմն են, զործանական հոգմն է կարևորը և կենսականը: Յաճախ մեծ անջրագետ կայ ահսաւականի և զործնականի միջնորդ, վարդապետականին և կեանքի միջնորդ:

Մի՛ կարծէք որ Աւետարանական ճրշմարտութեանց վրայ քիչ ու շատ զայտափար մը ունենալիք, բաւական է հոգեոր կեանքի համար: Անշուշտ ասոնք անհրաժեշտ բաներ են, բայց ասոնք քրիստոնէական հոգեոր կեանքը չեն կազմեր, տառնք հոգեոր կեանքոր կեանքի տեսական կողմն են, զործանական հոգմն է կարևորը և կենսականը: Յաճախ մեծ անջրագետ կայ ահսաւականի և զործնականի միջնորդ, վարդապետականին և կեանքի միջնորդ:

Մի՛ կարծէք թէ Եկեղեցւոյ բարեգործութեան կամ չինութեան զործին ձեր զրամ տրամադրելը, գթութեան և կրօնական զանագան ընկերութեանց և հիմնարկութեանց բարզաւաճման համար ձեր զործակցութիւնը բաւական է հոգեոր կեանքի համար: Անտարակոյս գեղեցիկ բաներ են առանձին բաներ, բայց տակաւին հոգեոր կեանքի, հաւատքի նշան մը չէ: Մարդ կրնայ ուրիշն համար հոգ տանիլ և անփոյթ գտնութիւն իր սեպհական այգիին, կը բնոյ շատ խօսիլ և շատ գործել արտաքնապէս և մեալ սառն և մեսեալ ներքնապէս:

Պէտք է աւելին: Ա. Պատարազի մասնկցութենէ վեր ուելի բան մը կայ: Աւետարանական ճշմարտութեանց ճանաչումն վեր ուրիշ բան մը կայ: Եկեղեցւոյ չինութեանց ձեռնառ ըլլութէ վեր ուելի բան մը կայ: Հաւատքն է այն, ուելն է այն, կեանքն է, նոյն ինքն Յսի. ներկայութիւնն է մեր հոգեոյն մէջ: Իջէ՛ք ձեր սրտին խորը անզամ մը, լսեցուցէ՛ք աղոմուկները աշխարհի, աղմուկները նոյն իսկ Եկեղեցւոյ, ականջ զրէ՛ք այն ներքին ձայնին որ միայն կրնայ ձեզ վկայութիւն տալ թէ կ'ապրիք զուք Աստուծոյ կեանքով, և նաև ձեր աշխատութեանց և ձեր

հոգելրուն մէջ, ձեր տկարութեանց և ձեր անկումներուն մէջ Յս. եղանձ է իրույժու ձեր կետնքին սկզբունքը և կեղանը: սփրձեցէք ինքզինքնիդ զիտնալու համար թէ... Յս. Քս. ձեր մէջն է: Յս.

Յս. Քս. մեր մէջ: Ո՞հ, ի՞նչ մեծ շնորհ, ի՞նչ փառայիդ տուանձնանորդում: Յս. Քս. մեր մէջ, այսինքն անոր հոգին մեր հոգւոյն մէջ, անոր հոգին որ ապրիւրն է ճշմարտութեան, սիրոյ և յաւիտնական կետնքի: Յս. Քս. մեր մէջ, այսինքն լնաթանալ խաղաղութեամբ, գթութեամբ և խոնարհութեամբ, այսինքն՝ իրուկանացնել մեր մէջ Յսի, ճշմարիտ և անման կացումը, այսինքն՝ իջեցնել երկինքը երկրի վրաց: Ո՞հ, ի՞նչ երջանկութիւն: Ո՞վ մազմէ պիտի չուզէր ունինալ իրեն հետ ակնաց: Առաջնորդը (Պորֆ. Գ. 15), տանիւ զԱնիւկա իրեն հետ ամէն տեղ, եկեղեցւոյ և աշխարհի մէջ, հրւանդութեան ինչպէս և առողջութեան մէջ, գրախառութեան և բարօպութեան օրերուն, փորձութեանց և մահուան ճգնած ամերուն:

Ու երբ անգամ մը արահոված ենք Անոր ներկայութիւնը մեր հոգւոյն մէջ, իրուկանացած պիտի նկատուէր իր այն յաւիտնական բաղձանքը զար՝ յայտնեց սա վահ աղօթքին մէջ.

«Ոչ միայն անոնց համար կ'ապահէմ, և այլ և անոնց խօսքովը բոլոր ինձի հաւատացողներուն համար. որպէսզի ամէն ոքըն ալ մէկ ըլլան, ինչպէս զուն ալ հայր, ում մէջս ես, ու ես քու մէջդ, որպէս զի անոնք ալ մեր մէկ ըլլան, որպէս զի աշխարհ հաւատայ թէ զուն զրկեցիր և զիս և այն փառքը զոր զուն ինձի ստուիր, ես անոնց տուիր, որպէսզի մէկ ըլլան ինչպէս մէկ ինք: Ես անոնց և մէջ և զուն իմ մէջս. թող այս միու և թիւնը կատարեալ ըլլայ և թող աշխարհ պիտնայ թէ Դաւին զրկեցիր զիս և սիրեցիր զանոնք ինչպէս զիս սիրեցիր» (Յովի. սի. 20-23): Ամէն:

զեխոնդ եղս. Դմիրեան

## ԶԱՐԻՆ ՅԱՂԹԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ

Շատ մարդիկ, որոնք իրենց ներքին աշխարհին մէջ կախ մը ունին, բարի ու չարի կախը, կ'ունենան վայրկեան մը ուր կը զդան թէ ալ յաղթած են չարին և աւահով են այնուհետեւ: Բայց ասիկա վըտոնդաւոր պատրանք մընէ: Չարին պարտութիւնը ժամանակաւոր բան մըն է միայն Աւելի զօրաւոր յարձակում մը պատրաստուելու վրայ է անոր կողմէն: Ուստի վախանակ զէնքիրը վար զնելով անփոյթ մատու, հարկէ չարին ընկրկումի բոպէն օգտակործել՝ ինքնապաշտպանութեան նոր միջոցներ գտնելով և ամուր պատնէշներ կառուցանելով, ապա թէ ոչ վերշն պարտութիւնը աւելի ծանր կ'ըլլայ:

Ս. Աւելատրանը (Մաքր. ԺԲ. 43-45) այս ճշմարտութիւնը կը ներկայացնէ մեզի առակաւոր ձեռով մը: Մարդ մը մէջէն դուրս կը վանաէ պիզդ զեը և ինչպէսքը կը մաքրէ ու կը յարդարէ, ազնիւ կամնք մը ապրիլու մտազրութեամբ: Բայց զուռները ամրացնելու հոգ չի տանիր: Արտաքսուած զիը անջրդի վայրերու մէջ շրջելէ ձանձրացած, իրմէ աւելի զօրագոյն հօթը գեհր ևս կ'առնէ ու յարձակումով մը կը մտնէ իր նախկին բնակարանը: Եւ այդ մարզուն վախճանը աւելի դէշ կ'ըլլայ քան սկիզբը:

Մարդ որքան ատեն որ այս երկրի վրայ կ'ապրի միշտ հաւանականութիւն կայ որ փորձուի կամյարձակումներու ենթարկուի չարին կողմէ. ուստի սահմանագլուխներու վրայ զինեալ պահակները պէտք է արթուն հսկեն հանապաղ:

Այս է չարին յաղթելու պայմանը:

Միրգիլս

ՆՈՐԱՅՅԻ ԱԲԴ. ՊՕՂԱՐԵԱՆ



## ԲԱՆԱՍՏԵՂՑԱԿԱՆ

Ք Ա Ն Ա Շ Ա Վ Ա Ն Ե Ր

Ա Ն Ա Պ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ե Ա Ն Ք Է

Ե Պ Ի Փ Ա Ն Ի Խ Ս Տ Ա Կ Ր Ո Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

Եպիփան Ծովաց մեծ նրգնաւորի էր,

Հուրցն ունենալով շատ հետեւողներ:

Եր օր մ'ամսոց նես այցելել կ'երաց

Յունական վաճի մը՝ լոկ ուխտի համար,

Ճամբռուն վըրայ պատահեցան

Կընոչ մ' իրօֆ ազնըւական:

Փորձելու համար բարքն իրեններուն՝

Գովեց Եպիփան անցորդն այդ սիրուն.

Եւ ըստ՝ թէ Շա՛ս գեղեցիկ էր ան.

Հասակն էր ըրբեղ, ու տեսն աննըման . . .

Իր այս խօսերէն խրախուսուած տական,

Մանուկ նրգնաւոր մը դիտել տրւաւ,

Թէ այդ կինը գեղանի

Կին մըն էր միականի:

Զայրացած՝ Եպիփան դարձաւ դին այդ եղրօ.

Մշտախոց զայն խոկոյն իր խումբէն նոզեւոր,

Մաստելով. «Խերէ մն համարձակեր ևս

Այդպէս նայելու կընոչ մը երես» :

(ՓՈԼԿՈՑՈՒ)

Ք Ա Ն Ե Ր Ո Ւ Խ Ա Ա Ր Ձ Փ Է

Անապատի ծեր մը, որոն

Քրան մըզոն խոցն էր հեռուն

Աղբերակէ մը, ամեն օր

Չուր կը տանէր անկէ զնացեով տաժանուոր.

Ա՛լ ձանձրացած՝ իւրովի

Հսաւ, ինչո՞ւ այս աշխատանին ընեմ այսպէս,

Լաւ չէ՝ որ զամ ու բնակիմ ևս

Այս ջուրին մօս, որ չըզգաւ տապը ծարափի,

Աւ ծունկերս ալ չը ըլլուրին

Մանըր բեռան տակ սափորին . . .

Դարձած պահուն՝ տեսու ու մարդ մը կ'երա  
Եւ իսկ մօտեն, եւ իր խայլերը կը համեէր անդապա .  
Հարցուց անոց զարմանենվ .

«Ո՞ւ ես դան, ո՞վ ու . . .»

Եւ երբ զիցու թէ նրանո՞ի մ' էր ան իշած բարձրերէն,  
Աւ իր խայլեն համեւելով՝ վարձ պիտի առ փոխարէն,  
Քաջայերուած ծերն՝ ուռեց խորյուն  
Հինգ մըսն աւելի ես երալ հեռուն  
Իր բընակած տեղէն նախակին,  
Աւ աւելի մօ՛ս ըլլալ երկինքին :

### Ս Կ Ի Չ Է Ւ Թ Ա Պ Ա Ր

Սկիսէի մէջ հաւատուած ծերեւ  
Սաստիկ զարակած են, ու կը խօսին  
Յանցուու եղու մը մեղքի մասին .  
Անմարտ միայն Հայր Մովսէս լուս էր:  
Յեսոյ դուրս եւալ իմբն այդ ժարովէն,  
Աւ զեկու եղբօրն ըլլայ ապաւէն:  
Գրտնելով եւկու մեծ ու գոտրիկ հուրձ,  
Մաների աւագո՞վ մը զանոնի լեցուց .

Մեծը կատեց իր կրտնակին,

Միւսն ալ ափ ի բաց՝

Թերեւ մ' էր բընած ,

Աւ զարձեալ ներս մըսաւ : Ծերեր կը փակին  
Իրենց անարգ վէճն, ու հետաքրիւի  
Կը հարցնեն . Ի՞նչ կայ որ՝ դուն աղջպէս ըրիր:

Աւ Հայր Մովսէս յայտնեց իր միտք երկիւղած .

Հանդարտութեամբ մը խորազզած .

«Եւիս նետուած բուրձը խուռ՝

Իւ մեղմերուս պարին է բախուն .

Իսկ փոքրը՝ պարին է իւ եղբօր

Աններելի՛ յանցանեներուն . . .

Թէ իմըս բողած՝ ասո՞ւ կը նայիմ .

Եղբայր մը չե՞մ, այլ բընամի սիսերիմ .

Ճիշդ չէ՝ դաւաւու նրանի առանձին .

Աւ մեր կրտնակի նայիլ մեծ բուրձին» :

Ծերեւ ըզգածուած՝ ըսին մէկ բերան .

«Ճի՞ւղ է, այդ է, մեր երալիք կեսնի նամբան» .

## Պ Ա Մ Բ Ո Յ Ի Ա Ր Տ Ո Ւ Ն Փ Ը

Պամբոյ օր մ' ալ  
Աղեմաննդրիս քաղաքը զընաց,  
Ու հոն տեսնելով կին մը խառնակեաց՝  
Բակըուաւ լալ:  
Իրեն նացուցին  
Պատճառն իւ լացին:  
Պատախանեց խորհրդաբար.  
Կուլած եւկո քանի համար.  
Մէջ մը՝ ու այդ կինն է կորած,  
Ու չի զըրաւ իրեն Ասուած.  
Եւկորդ՝ ու ես չեմ կըրցած, ո՛չ,  
Այնան հանոյ ըլլալ Տիրոչ.  
Արշան այդ կինը ըլպարով զարդարուն  
Գիտէ հանոյ ըլլալ բոլոր մարդերուն:

## Ի Մ Ա Մ Յ Ո Ւ Ն Վ Ճ Խ Ո Մ Ե

Երէ Ասուած  
Կարող չէ մեզի տալ մեր օրուան նացն,  
Սն չի կըրնաւ տալ ո՛չ հանդեռձեալ կեան, ո՛չ արքայութիւն,  
Արշափ ալ ըլլայ բարի եւ անհուն:

(Ա.Ա.Բ.Բ. ՀԱ.Բ.Ց.Կ.Ց)

## Ճ Ա Մ Բ Ա Ն

Ճամբան եմ. անկայուն է ամէն բան,  
Կ'երամ, կ'երամ ու կ'երամ  
Սակայն ո՛ւր  
Ըստ զուս ուրուր.  
Գէպ եւլին ո՛ւր - ո՛ւր:

Ճամբան եմ. բնուրեան զիրկն եմ հիմա  
Եւկինն գետեւա կը նեւայ.  
Խուզդ մ'անս  
Մակն է կը սուրայ,  
Դեկինն ներեւ ո՛ւր:

Ճամբան եմ. եւլինն է բառ եւ նեռուն  
Աւեւ եսին զուս անպետուն  
Իմ հոգուայ  
Կը նայի անյօյա  
Չըսեւ կ'երայ մ'ուր:

Ճամբան եմ. առ մօն եմ վախճանին

Մաղիկներ ինձ կը նային,  
Աշխաջ նուռ  
Արսն ինձի ո՛ւր  
Կ'երամն այսուս լուս:

— Ճամբան ես. չիս ասկայն նեզ վախճան,  
Մարմոզդ մանն իսկ չէ զերեզման.

Հոդին տակ  
Խոնու, անյառուկ  
Եւսոնիք կը ծիւ:

— Ճամբան ես. բայց մի՛ վախճան բու զիսկ  
Կեամին կ'ըլլայ նու միքանկ —

Ա.ըծուիք թէւ  
Մաղկին նուր տերէ,  
Եւ նուզոյդ՝ արհէ:

Պաղեստինի ճամբան վրայ

Ա.Կիւլինէ

# ՊԱՏՄԱԿԱՆ

ԳԵՐՍԵՍԱՆԻ Ս. ԱՍՏՈՒՄԱԾԱՆԻ

ԳԵՐԵԶՄԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Ա.

Երուսաղէմի մեծ եկեղեցիներէն մինչ է Գեթսեմանիի համագարեան եկեղեցին, ուր կայ Ս. Կուսին զամբարանը, նոյն եկեղեցին սեպհականութիւնը կը վերաբերի Հայոց և Յունաց, բայց Պատիները և Առորիները իր Հայոց հատիւներ կրնան պաշտօնունք կատարել հոն: Այս յօդուածով պիտի ջանանք բացատրել նոյն եկեղեցին պատմական ծագումը, անոր զարգացումը, կրոծ փափոխութիւնները այլեւայլ ժամանակներու մէջ, և յատց նկարողքել անոր վերաբերեալ հայկական լիւանականները:


1.— Ս. Կուսի ննջման աւանդութիւնը:

Ս. Կուսին մահուան ու թաղման պարագաները Աւետարանի մէջ պատմուած չեն. աւանդութիւնն է որ միզի կը տեղեկացնէ Յիսուսի մօր մահուան ու թաղման տաթիւ տեղի ունիցած պարագաները: Գեթսեմանիի մէջ կը թաղուի Ս. Կոյսը ու անկէ մարմոսի կը վերափոսուի եւկիմի, ինչպէս կ'ընդունի եկեղեցին: այս մասին որքան Աւետարանի պատմութիւնը ժլատ է, նոյնքան առատ են անվաւերական գրուածքները, որոնք որքան որ նոր ժամանակներու գործ նկատուին, բայց զարձեալ անոնք հին աւանդութեանց արձագանքները կրնան համարուիլ: Ս. Կուսի ննջման և թաղման տեղուոյ մասին աւանդութիւնը կրկին է, մին Եփեսոսի և միւսը Երուսաղէմի. Եփեսոսի աւանդութեան զըլխուոր փաստը առաւելապէս կը ներկայանաց Եփեսոսի ժողովի (431) Հայրերու սինոգական նամակին մէկ պարբերութեան, որով նոյն Հայրերը կը զրեն կ. Պոտոսի կրկին թէ նեսուորիսուը զատապարտուած է Եփեսոսի մէջ, ուր (կային) Յովհաննէն Աստուածարանը և Տիրամաքը Ս. Կոյս Մարիամ... . խօսքին պարբերութիւնը առկաին ձգուած է և ունի դիտումա-

որ գեղջման մը գարձուածքը, այս հատուածը շատ մութ կէտեր կը պարանակէ, և չիրնար դիմանալ քննութեան: Շատ մը քննիչներուն նայելով՝ Եփեսոսի ժողովի Հայրերը մնկնողական լմրանումի մը աղջկութեան տակ Պոտոսի եկեղեցիներուն և Եփեսոսի անդամներուն անդութիւնը, իսկ Երուսաղէմինը աւելի ունաճ ու զարգացած է և ճոխ գրականութիւնը մը ունեցած է անվաւերականներու հրատարակութիւններով, որոնց եղբակացութիւնը ինչպէս նաև ժամանակադրութիւնը, և նոր կտակարանի ինչ ինչ մասները մէջ կը համոզնի թէ Ս. Կոյսը ծերացեայ տարիքին մէջ Երուսաղէմի մհամած է և թագուած է Գեթսեմանիի մէջ և վերափոխուած է իր գերեզմանէն, որոնց վրայ շատ կանուխէն չինուած է եկեղեցի մը: Զիսաւդիրներու մէջ կը զանուի անվաւեր զրութիւնը մը րուոր Դիմիկոսի Արխապագուց ասացին ասիստուպին Երենացոց, յաղաս նեցնած Մրոյ Աւտուածաննին և կուսին Խորագործի, այս զրուածքը թանկազին լիշտառկարան մէէ, որ կը գտնուի միայն հայ մատենացրութեան մէջ և կատարելապէս կը հաստատէ Երուսաղէմի աւանդութիւնը: Այս զրուածքը հիմը եղած է Մովսէս Խորենացիին անուամբ մեզ հասած «պատասխանի թղթոյն Ասհակոյ» անվաւերական գրութեան՝ որ Ս. Կուսի փոխման վաղնջական աւանդութեան վրայ խմբագրովը աւելուցած է Բարթուղիմէսու առաքելոյն նորուած Ս. Կուսի պատկերին պարտգան:

2.— Ս. Կուսի Գեթեզմանին Բիզանդիուկանի եկեղեցին Երուսաղէմի մէջ:

Բիզանդիոյ Երիխուան Պատմութիւնը շատ զրոյցներ կը պարունակէ այս եկեղեցիին չինութեան մասին, զրոցներ՝ զոր թ. զարուն Յովհաննէս Դամասկոսին մէջ կը



բերէ, և պատրիարք Յորնաղի կ'ընծայէ մեծագոյն զեր մը այս եկեղեցւոյ հիմնարկութեան մասին։ Յորնաղ յենլով փաղեմի աւանդութիւններուն՝ կը պատասխանէ Մարկիանոս կայսեր բռուն փափաքին որով կ'ու զէր Երուսաղէմէն Պոլիս փոխադրել Ա. Կուսին մարմինը և թաղել իր չինած եկեղեցին մէջ։ Յորնաղի գէմքը ծանօթէ եկեղեցական պատմութեան մէջ։ Իր ժոմանակակիցներէն շատերը հակառակ էին իր գուանարանական սկզբունքներուն զոք արտայալտած էր Քաղէեղանի ժաղովին մէջ։ Նոյն իսկ զահագուրկը բրին զինքը ու հալածեցին։ Յորնաղ չի կընար հիմնաղիրը նկատուիլ Գիթսեմանիի Ա. Կուսի գերեզմանի եկեղեցին։ Որոշ է թէ մինչեւ Ե. գարու կիսուն Ա. Կուսի գերեզմանին վրայ եկեղեցի չէր շինուած և Օգոստոս 15ի տօնին յիշատակութիւնը գոյաւթիւն չունէր։ Գրացեն Սաղիմական ծխարան-Ծննացոյց մը որոշ կերպով հետեւալ ծանօթագրութիւնը կուտայ, Օգոստոս 15, Գերսեմանիի մէջ, Մարկիանոս կայսեր սրբավայրը, յիշատակ Ա. Սատուածածի։ Այս տողերէն պարզորէն կը հասկցուի թէ Գիթսեմանիի Ա. Կուսի եկեղեցին առաջին անգամ հիմնարկած է Մարկիանոս կայսրը, անոր առատածեանութեան արդիւնքն է այս սրբավայրը որ ունէր Բիւզանցական ճարտարապետութեան ոճը։ Նոյն եկեղեցին՝ Մարկիանոսէն առաջ գոյութիւն չունենալը բացորոշ կերպով յայտնի է։ Դ. գարուն լատին ուխտաւորուհին կթէրիս Երուսաղէմ գտնուելով՝ Ա. Զատկին ներկայ եղած էր Աւագ հինգարթիի կէս գեշերուան թափօրին, իր Աւղագուրիան մէջ կը զրէ թէ թափօրը Զիթենեաց լիունէն իշնելով կանգ տուաւ նախ Հայր Անրի և յեսոյ Քրիստոսի մատուրկան մատուներուն մէջ, ուր կարգացուեցան պաշամ ընթրցունեն Աւետարանին։ Էթէրիս լինու չի մէք Ա. Կուսի գերեզմանի եկեղեցին։ Մարկիանոս մեռած էր 457ին, հատեարաք աւարտած էր նոյն եկեղեցին շինութիւնը 453ին։ Աւասի նոյն շինութիւնէն շատ վերջն էր որ՝ 481ին Պետրոս Վրացին կ'այցեցէր Երուսաղէմի եկեղեցիները, բայց իր կենսագիրը չի մասնաւասներ անոր այս ոյցելութեան պարագաները։ Ե. գարու այս երկրորդ կիսուն կը կապուի Պաղեստինի մէջ Ա. Կուսի Վերափոխման տօնին

հաստատութեան պարագան։ Նոյն ժամանակին՝ արակոյս չի կայ թէ անապատական թիւղոսի բացատրութեան և վերական յիշուած սազիմական ծխարանին համաձայն, Ա. Ասուածածիի յիշատակին կարպուրուած բազմամբոխ ուխտաւորներ Երուսալամուած կողմանը կատարայ այս տօնը։ Յայտնի ըլլալով Երուսաղէմի ծանօթ ծխարանին առանձնական և անդամանի հանգամանքը, պէտք է խոսանուանիլ թէ Օգոստոս 15ի տօնը սազիմական ծագում ունէր և կը վերաբերէր Գիթսեմանիի մէջ Մարկիանոսի շինուած եկեղեցին։ Այս թուականը վերջնականապէս ընդունակութիւնը Պոլսի մէջ, Մօրիկ կայսեր (582—602) հրովարտակովը պարտազրուեցաւ ուրիշ եկեղեցիներու, որպէսզի նոյն օրը կատարեն Ա. Կուսի Ննջման տօնը (Dormition), ուրիմ որոշապէս յայտնի կ'ըլլալ թէ Ե. գարուն արգէն հիմնուած էր Գիթսեմանիի Ա. Կուսի եկեղեցին։

Զ. գարու վկայութիւնները որքոն այս եկեղեցին կացութեան, նոյնքան Ա. Կուսի Պիթսեմանին գոյութեան մասին շատ յատակ ևն, այդ վկայութիւնները կը քաղենք Թéodosiusի, Breviariumի, Plaisanceի անանունին Աւղագուրիսեներին, որոնք, ինչպէս նաև Ննջունն Ա. Կուսին անուամբ ծանօթ ասորական թարգմանութիւնները կը հաստատեն թէ Ա. Կոյսը վախճանած է իր գերեզմանին մէջ։ Կ'ըսէին նաև թէ գերեզմանը կը բաղկանար երեք այրերէ, առաջնը շատ ընդարձակ, ուրիշ կը մտնէրն միջին այրիի մը մէջ, որ ունէր շատ փոքր սենեակ մը, որուն արեւելեան կողմը կը գտնուէր կաւէ նստարան մը։ Բայց Ննջունն Ա. Կուսին հայերէնը չունի այդ մանրամանութիւնները և որոշապէս կը գրէ թէ Ա. Կոյսը իր տանը մէջ վախճանեցաւ, և յետոյ կը յիշէ անոր թարգման և վերափոխման պարագաները։ Հնագոյն ուղղեղինները կը յայտնեն թէ այն տօնը՝ ուր վախճանեցաւ Ա. Կոյսը, Ա. Սիրնն է, ան անսակ մը կրօնական թանգրանի ձեւ առած էր։ Մասեստոսի և Սոփրանիսոսի օրով Ա. Կուսի ննջման աւանդութիւնը աւելի ճոխացած է և անով աւելի հաստատուած է Երուսաղէմի աւանդութիւնը։ Նոյն թուականներուն Միոնի մէջ ցոյց կուտային այն վէմը՝ որուն վրայ տարածուած

էր Ա. Կոյսը իր օրհասի պահուն, անոր կարծ խշտակեն ալ հոն քերուած էր ու թիւ տեղէ, և Է. զարուն արդէն Արգուէֆ եզր. ին գծած Միտի ընդարձակ եկեղեցին յատակագիծը ցոյց կուտայ ա'յն տեղը ուր Ա. Մարիսամ վախճանած էր, և թէ նոյն եկեղեցին իւրաքանչիւր անկիւն նուի բաղործուած էր ո'հեւ յիշաւակով մը:

Գեթսեմանիի Ա. Կուսի այս եկեղեցին Պարսիկները կործանեցին երբ յարձակեցան Պաղեստինի վրայ է, զարու սկիզբը էկո գար յետոյ, Արգուէֆ եզր. իւրաքանչինը ցոյց կուտայ մեզ թէ եկեղեցին վերացնուած է, և թանկազին տեղնկութիւններ կը հազարգէ Ա. Կուսի Գեթսեմանին և վերնայարկ առաջարին յօրինուածքի մասին: Ասորական չին ժամանակագրութեան մը համաձայն, Առավիլէն խալիքան, Երուսաղէմ այցելած ժամանակ, Գոզզովտայի մէջ աղօթելէ յետոյ ուխտ ըրած է նաև Գեթսեմանիի Ա. Կուսի եկեղեցին: Ապտիւ Մէլիքը նպաստաւոր չի գտնուեցաւ: Երբ ան 690 ին Մէքքէի ախրանարգ՝ իր զօրապետը՝ Էլհանան նորոգել սկսու Քեազէի նշանաւոր սրբագրը, մտածեց անոր զրկել և Ա. Գեթսեմանիի սիւնիրը ո, բայց Պաղեստինի երեկի երկու քրիստոնեայ պաշտօնեաններ համոզեցին Ապտիւ Մէլիքը և խոսանցան անոր զրկել Ցուստինանս Բ. էն ստացուած սիւնիրը, փոխարէն անոնց՝ որոնց կը փափաքէր խալիքան: Թ, զարու սկիզբը այս եկեղեցին տակաւին չէր կործանուած: 808ի Պաղեստինի մէջ կազմաւած. Commemoratorium de casis Dei անուամբ ցոյցակին մէջ կը կարգացուի որ Ցովսափատափ այս եկեղեցին մէջ կային բացի վանականներէ քսան և վեց կոյսեր: Նոյն թուականին Եպիփան վանական ալ կը գրէ թէ Գեթսեմանիի մէջ կը գտնուէին հարիւր կոյսեր, որոնց իր խցիէն ու զգութիւն կուտար մենակեաց մը՝ իր պատուհանէն զիսելով: Այս կոյսերուն յատուկ էր Գեթսեմանիի վերնայարկ եկեղեցին՝ ուր կը պահպանէին Տիրամօր Գեթսեմանը:

3. — Գերսեմանիի Ա. Ասուածածին եկեղեցին Խաչակրաց Ժամանակ:

Ա. Կուսի գերեզմանի եկեղեցին ժԱ. Պարուն քանդուած էր, հաւանաբար նա-

չակիրներուն կողմէն Երուսաղէմը պաշտուած ժամանակ. վասն զի նոյն զարու ժամանակագրիններէն յայտնի է թէ Խաչակիրները Երուսաղէմ մասնելէ տաւած, քանզ ուած էին քաղաքին պարսպէն զուրս մասցած սրբագրյելը: ոնոնցմէ մին էր Ա. Ասուածածնի եկեղեցին որ թէն կործանուած էր, բայց Ա. Կուսին զերեզ մանը անազարտ կը մար: Լատին զրաւածան տաւաջին տասը տարիներու մէջ նոյն տաճարը աւերակոյն մ'էր: 1106ին Գանիէլ վանուհայր իր այցելութեան առթիւ կը նկարագրէ թէ սփայտաւոյ առնիքով մեծ եկեղեցի սին աւերակներուն զիմացը կը գանուէր: Ցրանկ յագթականը՝ Godefroy de Bouillon Ա. Քաղաքին զրաւումէն յետոյ մատորնց վերացնել կործանեալ տաճարը, անոր հրաւելին ընդ փոյթ առասածեան անթեամբ պատասխանեցին իշխանագունչները և կղերականք, և իսկոյն 1112 ին զորդի սկսան, Ա. Կուսի Գեթսեմանի պահպանութիւնը կազմակերպութեան տակ առնուեցաւ, 1130 ին ալ տաճարին վերացնութիւնը աւարտեցաւ: 1154ին Խտիրիս Գեթսեմանիի մէջ ացելութիւն կուտար Սիրիի Մարյամին նուիրուած մեծ և գեղեցիկ եկեղեցիին: Կեղրոնի խորը մասնակի կերպով այժմ տեսնուած այս եկեղեցին վերացնութեան թուականը տարակոյսի տառարկայ չի կրնար ըլլալ:

Այս յիշատակարանին պահպանութիւնը կը զերացնէ միջնդարեան նկարագրութիւններուն իւստու: Համեմակակով զանոնք այժմու վիճակին հետ, ընթերցող զի պիտի տեսնէ թէ Ա. Կուսի զամբարուն յարդելով մէկտեղ, Խաչակիրներէ վերջ աւզի ունեցած քանդումները կատարուած են աւելի տաճարին ներքին զարդարուն և ճակատի մէկ քանի կէտերուն վրայ: Կը թուէր թէ սկեղեցին իր առնելը ունէր զաւիթ մը, ուր Խաչակրաց օրով, թաղուած են մէկ քանի անուանի իշխաններ, զութթին զոյտթիւնը կը հաստատեն ոչ միայն նոյն ժամանակի կրօնական ճարտարապետթեան անհրաժեշտութիւնները, այլ նաև տաճարին արտաքին զրան արզի ձեւը, վասնզի յայտնի կ'երեխ որ հոյակապ և մեծզի զուու այժմ կը տեսնուի և նոր վերհպումներօվ պղափիցած ու ալլոնդակուած է: Երուսաղէմի հին յա-

տակագիծն կամ 1178էն սկսեալ Յովանիա-  
տի մհծաւոր Յովհաննէսի կնիքէն կը հաս-  
կցուի թէ Ս. Կուսի տաճարին գաւիթը ունէր  
կանաձեւ երկու տանիքներ կամ երկու փո-  
քը գմբէթներ: Այս պարագան կը հասկցուի  
նաև Theodoricի աղօգրական պատմութենն:

Միեւնոյն ուխտաւորը կը նկորագրէ  
նաւ վերնայարկ եկեղեցին՝ ուր վարէն  
կ'երնէին այնքան սանդուխներէ՝ որքան որ  
կ'իջնէին Ա. Կուսին գերեզմանը երթալու  
համար: Եսոյն եկեղեցին վերեւ լիչուած  
մեծաւորին կնիքին ներկայացուցած Ա.  
Կուսի տաճարին շինուածքը՝ Քրիստոսի  
Գերեզմանին զանգակատան նման բոլորա-  
ծիր և ցցոյն զմբեթ մը ունէր: Հոն շին-  
ուած էր տեղացի քրիստոնեաներուն յա-  
տուկ սեղան մը: Վերնայարկ և սառնա-  
յարկ երկու եկեղեցիներու այս կերպ բառ-  
անումը՝ որ արգէն աւանդութեամբ ալ  
կը հաստատուի, ինչպէս կը զրէ նաև մեր  
երուազեմացի Հաննէ պատմագիրը (Եջ  
272), թոյլ կուտար որ զանապան զաւանու-  
թեամբ քրիստոնեաներ իրենց կրօնական  
պաշտամունքները կատարին և անմասն  
չմասն Ա. Կուսի Գերեզմանին: Գաւիթին  
սեպոմածե բարձր պատերը և ամբաշէն հզօր  
աշտարակները կը պաշտպանէին որբավայ-  
րը և վանականաց խուցերը թշնամիներու  
յարձակմանց դէմ:

Ա. Կուսի գերեզմանը բնական էր որ  
ամենէն աւելի կը գրաւէր ուշազբութիւնը  
ձանապարհորդին որ քառասուն աստիճան  
ընդարձակ սանդուխն վար իջնելով կը  
հիանար այն որմանկարներուն՝ որ կը  
ծածկէին կամարները և պատերը, մասնա-  
ւորապէս Ա. Կուսի ննջման և յուղարկա-  
ւորութեան այն տեսարաններուն՝ որ զրծ-  
ուած էին նկարչութեան Բիւզանցական  
ուղեցոյցի կանոններուն համեմատ և ներ-  
շնուած ըլլալով անփաւերական պատմու-  
թիւններով, կը ներկայացնէին թէ Յիսուս  
Տիրամօք հոգին իր բաղկացը մէջ ասած  
էր, արտասաւմոր աչքերով Առաքեալը  
չըջապատած էին զագացը, Յեփոնիա հրէան  
(ըստ Յայսմանուրի, Առափոնիա քանանաց) իր  
երկու ծալրատեալ բազու կները (mouignons)  
գէպ իր մարմինը կը քաշէր, մինչ իր երկու  
կարսուած ձևքերը գետնին վրայ կ'երեւու-  
յին. հրէտակն էր որ պատճած էր Յեփո-  
նիացի յանդուգն սրբապղծութիւնը: Երկու  
զուռներ կը բացուէին վարի սրբաներուն  
սերքնակողմը: Մին Արքեւան կողմը, որ

հազորդակցութիւն ունէր Գեթսիմանիի  
այրին հետ, միւսը՝ Արքմանեան կողմը, կը  
ներկայացնէր ա՛յն մուտքը ուրիէ Առաք-  
եալք Ս. Կուսին մարմինը փոխազրեցին,  
Աւելի վարը, երկու փոքր մատուաներ կը  
պարանակէին իշխանական գերեզմաններ:  
Այ կողմինը՝ ամենէն հանաւորն էր,  
վասնի հան թագուած էր Միլիսանա թա-  
գուէին, զուստր Պաղտին Բ. ի և ինը  
Foulquesի երաւաղէմի երրորդ թագուա-  
րին, մհամած 1161ին: Երկաթէ վանգակա-  
պատ մը կը պահպանէր անոր շիրմիր: Բաց  
աստի, հաւանարար ձախ կողմի մատրան  
մէջ թաղուեցան Մարիամ՝ Պաղտին Բ. ի  
կինը, Կոստանու Անտիոքի իշխան Պոչմոնտ  
Գ. ի մայրը, իր եղբայրը՝ Արնո և քոյրը  
Ֆիլիպագու:

Կուսին վերեզմանին մատ կային մալ-  
թողական երկու արձանազրութիւններ և  
Հերանիմոսի և Ա. Բարսէկի պատկերները,  
որ կը կրէին զրապանակներ՝ որոնց առաջ-  
նոյն վրայ կը կարգացուէին Հերանիմոսի  
նամակներէն մասեր՝ Ա. Կուսի Գերեզմա-  
նին վերարերեալ, իսկ երկրորդին վրայ՝  
ստանաւոր հատուած մը՝ որով Ա. Բարսէկ  
կը հերքէ Յուլիանոս կայսեր անպարչու-  
թիւնը: Ստորերկրեայ եկեղեցին զար ու-  
րան կեղրոնը կը գանուէր Ա. Կուսին Գե-  
րեզմանը, ցոյց կուտար Վերափոխման ան-  
ստարանը Օգոստ, 15ի տօնախմբութիւնն տա-  
նուած բաղմաթիւ համարներով:


Մարմաններ և մողայիքներ կը զար-  
գարէին Ա. Կուսին գերեզմանը, որուն ներ-  
քին բաժանուած խնամքով նկարազրուած է  
Խուսազի Խանիէլ կրօնաւորին կողմէն, հե-  
տեւեալ տողերով ուղարկած էր Ա. Կուսին մէջ, մայուն մէջ մայուն մէջ փորուած  
փոքր ալլը մէջ, ունի այնպիսի ցած զուս մը,  
ուրիէ մարդ մէջքը ծուելով հազիւ կարող կ'ըւ-  
րաց մանել: Այրին խորը, զրան զէմ, ժայ-  
ուին մէջ կը տեսնուի փոքր նստարան մը,  
որուն վրայ զրուած է երանեալ Կուսին և  
Տիրամօք մարմինը, և ուրիէ վերափոխմա-  
թիւննա: Այս այրը զրեթէ մարդու մը բար-  
ձրութիւն ունի, չորս կանգուն լայնու-  
թիւն և նոյնքան ալ երկայնութիւն: այ-  
րին ներսի կողմը մարմարեայ գեղեցիկ քա-  
րերով զարդարուած փոքրիկ մատուսի մը  
երեսին ունի: Ճիշդ Քրիստոսի Գերեզ-  
մանին նման կամարներով եւ սիւներով

զարդարուած էր Ա. Կուսին Գերեզմանի և պատկուած ոսկիի և արծոթի, պատուակուն անօթներով։ Ճոխոցոյն պատկանիլ մը նման՝ Ա. Կուսին Գերեզմանը ըլջապատզ վերնախարսիին վրայ կային արձանագրութիւններ։ Բայց Ա. Աստուածածնի եկեղեցին այս բոլոր շքեզութիւնները տեսկան չեղան, 1187ին Սարուշտինի յաղթութենէն յետոյ, տեղոյն եկեղեցական բոլոր մասերը, հրանգանոցը, վերնայարկ եկեղեցին քանզուեցան և անոնց բոլոր նիւթերը զործածուեցան քաղաքին պարփռողներու խրամատները նորոգելու համար, Ա. Կուսին Գերեզմանը և անոր հայակապ մաւոքը՝ մերկացած ու կապտուած ամրացն աշտարակներէն և ընդարձակ դաւիթէն, քանզումէն աղոտ մնացին, բայց չնշուեցան գերեզմանի շուրջը և պատերուն վրայ գտնուուած զարդերը։ Քիչ յետոյ եկեղեցիին բոլոր զուռները քարորդ հիւսեցին, բացի հարաւի մեծ զուռնէն, որպէս զի ուժուաւորներու մուտքի առորքը զիւրութեամբ կարողանան զանձել։ Շարունակուկան քանզումներէն յառաջ եկուծ ուղերը փակեցին աշխ պատուհանները՝ որ զանայացրի եկեղեցին ըստ բաւականի կը լուսուորէին միջին զարու մէջ, այնպէս որ աչքը կրնար զիւրու որոշէլ նկարները և արձանագրութիւնները։ Կեզրոնի Զորին ձմեռնային ջուրերը այս լիշտակարանին ընդհանումին միտեկ պատճառը չէին կրնար ըլլու, վասնզի արգէն 1283ին կացութիւնը այնպէս էր որ ձորին խորքը խառնուած էր եկեղեցիին գարատափին (terrasse) հետ և անոր վրայէն ալ ճամբայ մը բացուած էր։

Գեթսեմանիի Ա. Աստուածածնի բիւզանցական ըրջանի եկեղեցին կործանուելէ յետոյ, ինչպէս վերև լիշեցինք, ետքակաց կողմէն կատարուած վերաշինութիւնն ալ կիսով քանզուեցաւ, անոր զեղեցիկ զարդերը ու նկարները խստա շնչջուեցան, եկեղեցիին հայակապ զաւիթը ու զրան աշտարակները ու ամրութիւնները վար առնուեցան և չէնքը մնաց իր մերկ ու անչուք պատերովը, պատուհանները հոգի տակ մնացին և այն լուսաւոր եկեղեցին մնաց մութի մէջ. Կեզրոնի Զորին եկեղեցները հոգի տակ թաղեցին եկեղեցին սոսրին մոսը։ Ահա՛ Տիրամօր Գերեզմանի եկեղեցիին այժմու վիճակը։ Բայց այս ե-

կեղեցիին վրայ գործուած յաջորդական բոլոր քանզումներու ժամանակ անազարտ մնացած է Ա. Կուսին Գերեզմանը, որ կը մնայ իրը սրբազն խորհրդագան մը քըրբասոնեական եկեղեցւոյ հաստատութեան։

ՄԵՐԾԻՉ ԵՊՍ. ԱԴԱՒՆՈՒՆԻ



### ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ<sup>(\*)</sup>

Ա. — Նախամիարապիեն ու Մեսիան

Տիրեր կայսեր իշխանութեան օրով, Պաղեստինի մէջ կրօնական մեծ շարժում մը տեսնուեցաւ։ Յովհաննէս անուամբ մարզարէ մը, որուն խստակրօն կեանքը, խոշոր հազարանները և հրատապ խօսքերը իրենց գաւչակաթիւններով ու աշխատանքներով նշանաւոր հանդիսացած միւս մարզաքանները կը լիշեցնէին, իրեն կը քաշէր հրէական բազմութիւնները։ Անոնց կը յանձնարէր ապաշխարել իրենց անցեալ մեղքերուն համար և ա՛լ այնուհեաւ խորչի անոնցմէ։ Իր հրանագնները տալէ վերջ Յորդանանու հագիտը կ'իջեցնէր այդ ապաշխարութիւնները և կը մկրտէր զանոնք։ Իր քարոզութիւննը զիլաւարապէս իր հայրենակիցներուն ուզուած ըլլութիւն հեթանոսներուն մէջ տկար արձագանդ մը միւյն անեցած էր։ Յովհաննէս իր շուրջ հաւաքեց քանի մը աշտակերտներ, որոնցմէ ու-

(\*) Այս պատմութիւն գուածին հեղինակն է Ա. Leclercq. Բնեեթիքնակ իրօնաւոր, որ ծնած է 1809ին, Պալմիրի մէջ։

Քրիստոնէական հնախօսութեան ժամին նախարարն է կառեւոր զուեր, որպէս մէկանիսեր միուն կը լիսէն նու։ Զենանորի Քրիստոնէակրն Հնախօսութիւն, 2 հատ., Քրիստոնէակ Սպիրիտէն, 2 հատ., Պատրիարք, 15 հատու, բարփառան և կրիստոնէակ նախացուցն է Ամերիկ գերման մատենութիւն Պատմարիտ Ֆալուուցը, 16 հատու, և այնի եր զիստու և նոյսկան աշխատանքը կը նետուի բարփառան Պատգիրք Քրիստոնէական Հնախօսութիւն և Եկեղեցական Պատշաճանց եւկարտուն աշխատարինը, որ զե՞ս կը շարունակի։ ԱՌԱ. ի թիւեցողներն օգսուրու համարելու երիսունիսին նոյնի պատմարեան վրայ նեղինակին դրի տառ փարչի եւիր, մուտ մու կը երաւաւելին զայն, բարգմանութեամբ կիւլյէնիս անուոց, աւազ սպեկտական ընծառաւանի Ա. Արուսոյ։

մանք իրեն հաւատարիմ միային մինչեւ իր ասպարէզին վախճանը, ոմանք ալ յարցան ուրիշ մարգարէի մը, որուն ինքն իսկ նախակարապեան էր, այսինքն Առաւուծոյ որդուսին և Մեսիային: Աքանչելիք-ներ տեղի ունեցան Յովհաննէօն և Յիսուսի հանգիպման առթիւ, և Յիսուս ուզեց որ մկրտուի Յորդանանի մէջ, և շատ չանցած Գաղթիւոյ մէջ սկսած էր ան հատարել պաշտօն մը ա'յնքան վայլուն՝ որուն յիշաւակը յաւերդոցաւ մարդոց յիշողութեան մէջ: Յաջորդական երեք տարբիներու միջոցին, Յիսուս ինքն ալ, աշակերտներու խումբէ մը յլջապատուած, յուս եկաւ Պաղեստինի մէջ, հաղարսոր մարդեր, կիներ և մանուկներ տանելով իր ետեւն, որոնց կ'ուսուցանէր Աստուծոյ Թագաւորութիւնը: Իր ներկայութեան, իր հաղորդակցութեան, իր շարժուծենին և խօսքին շնորհիւ հրաշալիքները կը բաղմապատկուին: Ան կորպերուն աչքերը կը բանար, ինչպէս և խուլերուն ականնը, ցաւազարներուն առօղջութիւն կուտար եւ մեռած ներուն կեանք:

Թէե իր բարեկործութիւնները անհամար էին և անսահման էր իր գութը, սակայն իր վարդապետութիւնը անզոք ատելութիւն մը կ'արթեցնէր. վասնզուած շահերու և զիմակատղիրծ կեղծաւորութիւններու տաելութիւնն էր այն: Պիտի կրնար կարծուի՛ թէ հացաւմն ու երախտազիւտութիւնը ամէն անոնց որոնք Յիսուսին խրատ ու բժշկութիւն ասին՝ անոր անձը պաշտանող բանակ մը պիտի կազմէին, բայց այնպէս չեղաւ:

Հրաշք մը՝ որ նախապէս կոտարած իր հրաշքներէն առելի հաչակ ունեցաւ, այն է Պաղարսոսի յարութիւնը, գահավէժ փութացուց զէպքերուն ընթացքը:

Ուր որ կ'երեւէր Յիսուս՝ իր ներկայութիւնը ինքնին ծնունդ կուտար այն խելայի ծափածայն գրուտոիքներոն՝ որոնք անկեզծ կը թուին Սրեւելքի մէջ՝ ըլլալով ա'յնքան յանկարծական եւ բազմամբուի: Իր երուսողէմ մուտքը առած էր յաղթական զնացքի մը երեսյթը. իր թշնամիները սպառնալիք մը համարեցին զայն իրենց զէմ, ու փութացուցին իրենց յարձակումը:

Նզովուեցաւ, մատնուեցաւ, յանձնուեցաւ ատեանի, գտառուեցաւ, զատապար-

տուեցաւ, պատճուեցաւ, եւ այս դրանք (կղերգանք) այնքան արագօրէն ի զործ զրուեցաւ որ ուեւ ազգու միջամտութիւն կարելի չեղաւ տուած բերել, ոչ սահմուկած ամրութին և ոչ ալ սարսափահար ու վախըսական աշակերտներուն կողմէ: Ուրաթ երեկոյ՝ երբ Յիսուսի արիւնու ուրացած մարմինը Խաչէն վար կ'առնէին, ոմանք համարձակեցան ըսեւ՝ թէ Անոր երեք տարուոն միջոցին կոտարած քարոզութենէն և հրաշապործութենէն ընդհուպ անհատացուած յիշատակ մը միայն պիտի միար:

Անոնք կը սիսալէին: Երեք տարիներ Յիսուս սփաած էր իր սերմբ տուատօրէն մարդկային հոգւոյն արգաստրեր հողին մէջ: Հունձքը կը յարձրանար, և կիրակի առաւօտ երբ աշակերտներուն մէջ չըջան ըրաւ Վարդապետին յարութեան՝ երեւմ ժներուն և կենդանութեան արտասովոր լուրը, երբ վկայութիւնները բազմացան, և ճշգրտուեցան, երբ Պետրոս և Յովհաննէս, Մարիամ Մագդաղենացի եւ թովմաս եւ կմաւուսի ուխտաւորները և ուրիշ հինգ հարիւրէ աւելի մարդիկ ալ խօսեցան, յայտնեցին, հաւասարեցին, երկրի վրայնոր բան մը տեսնուեցաւ: Հաւատքը:

Եթէ Քրիստոնէութիւնը յետոյ ապա ներշնչեց Ընկերակին իմացում մը, նախապէս սակայն կրօնական հաւատալիք մընէր և մնաց իրեն ատառածացին կրօնք մը, հոտէ ահա իր տեսողութեան եւ ըկզնաւորութեան գաղտնիքը:

Սակայն Քրիստոնէութիւնը այնքան նոր բան մըն էր, և ժամանակին քաղաքակիթութեան պառուզն ու արացացառութիւնն եղող հեթանոսութեան հետ ա'յնքան անհաշտ էր՝ որ այս երկու իրականութիւններուն միջև կափւը անխուսափելի եղաւ և մօտալուու: Յազթանակը Քրիստոնէութեան խոստացուած էր, սակայն ան պիտի սատցուէր ի զին համբերատար ճիշգի մը և հերոսական մրցութեան: Այս ճիշգը զոյսութեան ընդհանուր պայմաններուն վրայ ներգործեց հեթանոս ընկերութեան մէջ և եղանակաւորեց զանոնք, գոխանեակեց զանոնք իր յարացուցքը (ideal) և կիրարկեց, մինչեւ որ վերջապէս պարապըց զայն:

Քրիստոնէութեամբ մեր կեանքին մէջ

իրականացած ընդհանուր շարժումնեն համապատ պատմութիւնն է որ առաջարկած ենք ուրաւազրել հոս:

Բ.— Անխուսափելի ընդհանումները

Առաջին օրէն՝ Քրիստոնէութիւնը զիտակալութիւնն ունէք արդեօք թէ անկարելի պիտի ըլլար հրեաթեան և իր միջնե համաձայնութիւնն մը: Անչուշու ո՛չ Հակոռակ այն ոսխին՝ զորիբենց ազգած պիտի ըլլար Վարդապետին դատապարտութեան և մահուան յիշատակը՝ առաքեաները շատ հեռու էին հերձուում մը սանեծելու գաղտնափարէն, ու մենք կը տեսնէնք զանոնք թէ Տաճարին և թէ ժողովարաններուն մէջ իրենց տեղերը զրաւած, աղօթելու համար իրենց կրօնակիցներուն հետ սրբացմէն կը կարծէին թէ ո՛չ մէկ բան կը բաժնէք զիրենք: Յիսուս անոնց ըստու Եր' թէ ինքն եկած է աշխարհ ո՛չ թէ խովու։ այլ լուս տալու համար, և իրենք՝ հաւատարիմ անոր օրինակին և ներշնչուած անոր ողին՝ չեին ուզեր զատուիլ Խարայէլի կրօնքնու որոշով հանդերձ Քրիստոնի զրաւելիք տեղու անոր մէջ: Ահա՛ թէ ինչո՞ւ օրինակութիւնն էր մասնակցէին անոնք կասարակաց աղօթքին և հրապարակացին զոհագործութեան, անկարեակած զատահ էին Տիրոջ բացայաց յարութեամբ և հանդարաօրին կը մասնակցէին անոնք կասարակաց աղօթքին և հրապարակացին զոհագործութեամբ թեան, անկարեակած զատահ այն զիմազրութիւններուն զարու իրենց քարտութեամբը կը չանուին զագել: Անոնց կարծիքն էր՝ յանուն Սասուծոյ Արգւոյն չպիջանիլ սառարագաս կարզի մը, սակայն անկարելի է, ու ի չզոյէ որեւէ տեղեկութեան, ընդհմարել թէ ինչ հանգամանքներով առաքեաները Յիսուսին տուին իր յատուկ տեղը՝ ճշմարիս Աստուծոյ պաշտամունքին մէջ ինչպէս որ կը կատարէին հրեաները:

Թէև անոնք ժամանակ մը կարծեցին յաջողիլ, բայց այդ յօրու քիչ տեսէց, իրենց ըլլար ընդհանումներուն Հրեաները (անոնք որ չին դարձած Քրիստոնէութեան) պատասխանեցին մերժումով, զածանութեամբ և ընդհուպ արիւնահեղ բանութեամբ: Սակայն և այսպէս

առաքեալները կը յամուելին Խօրայէլի ժողովուրով սահմանափակել իրենց հօրեղներ: Ա, Պետրոս որ մը համարձակած էր մինչեւ խել Եկեղեցին բանալու մէջ րերել իր սրամառարանութիւնները, զրեթէ որդուրացնելու համար ինքովինքը, և, չնայելով Տաններկու քին հաշտարար կեցուածքին, անոնց համաձայնութեան մը գալու քաղաքականութիւնը առելի հակառակորդներու կը հանդիպէր քան թէ կռւսակիցներու, նորինակ նորածին Եկեղեցին չարքերուն մէջ: Ասացին սրերու պաղարեր քարտուրայիններէն ուսկելով նոր հաւատարիմ նորածիններու միջացաւ տարուած էր հեթանու հրեաներու մէջ սփռուած հրեաթեան, թիւով և աղջեցութեամբ արտօքրէն զարգացած էր նոր տարր մը, երկու կռւսակցութիւններէն ներկայացուած էրկու ձըկումներ հաստատութիւն կը դանէին: առնոնք էին՝ Հրեականաները (Judeans) ու Հէլլենականները (Hellenists):

Առաջին ընդհանուումը, բոլորովին ներքին, տեղի ունեցաւ անոնց միջեւ, բայց վերջ գատաւ իրաւախոնութեամբ մը: Առաքելական Դասը իշխանութիւնը իրեն պահեց, սակայն սարկաւագներու սահմանագործիւնը կարենական կարենութիւնը կարենութիւն մը ունեցաւ և այնուհետեւ պէտք եղաւ հաշվուի առնել Հելլենականութիւնը: Երբուսաղէմի համարնքը կը շարունակէր Հրեականութեան պատկան կիսուլ և համակերպի անոր ծիսարանին, սակայն սահմանուած պահերու ժողովներն ուն գորս, ունէք իր առանձին հաւաքումները, և իր ծիսակատարութիւնը: ամէն որ՝ Տաճարէն ելլելէ վերջ խումբ խումբ կը ցրաէին զանազան տուներու մէջ, որ հացը կը բեկանէին, և զոհաբանական աշոբքները կը մոտացանէին Աստուծոյ, ուրախութեամբ և միամիտ սիրտով:

Աւելի անոր ընդհանուում մը կը պատրաստէր: Առաքեալները լսութիւն պահելու չափ զգուշաւորութիւն զործ չէին զիներ, ընդհակառակը. ինչ որ կրնանք ըմբանել անոնց քարտութիւններն, սա՛ է թէ անոնք կը քարոզէին մասնաւան գատապարտուած և յարութիւն տուած Յիսուս-Քրիստոսը, իշխան և փրկիչ, Զօր աջ կողմը նստած, Խօրայէլի աղաշխարութեան և մարգոց փրկութեան համար: Մարկաւագ-

ները, աւելի երիտասարդ և աւելի համարձակ ըլլալով՝ վէճի կը բռնուէին, իրենց ընդգրմախօսները կը բռնազատէին բաելու կամ հարուածներ տալու։ Սականոս Սարկապ նշանաւոր զանը եղաւ՝ որ ամենէն տուոջ իր կեանքը տուաւ իր հաւատաքին համար։ Իր մահուան յաջորդեց յայտնի հալածանքի շրջան մը, առաքեաներն ու Քրիստոսի հաւատքալը ամենէն աւելի վըտանդի ևնթարկուած նշանաւոր անձերն երւաստչէմէն հեռացան, ժամանակի մը համար։ Ամանք սկսած էին նեղ զանել այս շրջադատը և հեռուն կը նայէին՝ Պաղեստինի սահմանազլուխներէն անդին։ Հաւատքը բաւական նշանակելի յասաջդիմաթիւններ կ'ընէր Անտիոքի մէջ, ուր Քրիստոնոց (Christianoi) ծաղրական մատկղիրը կը կրէին անոնք որ կը հաւատային Յիսուսի։ Բայց բաւական շատ կուսակիցներ կը շահէիր Կամակոսի մէջ, ուր խիստ միջացներ ձեռք առնուեցան անոնց դէմ։ Այս հալածանքներուն հետեւանքը եղաւ խղումը գործնականապէս։

Բայց այս բանը զլուխ ելլելէ տառաջ վերջին փորձ մըն ալ պիտի կատարուէր։ Պօզոս Եկեղեցին մէջ մտած էր, և անոնք որ պիտեն թէ ի՞նչ մարդ եղաւ ան, վայրեկան մ'իսկ պիտի չհաւատան թէ քաջութենէ զուրէկ կամ մտավախ մէկն ըլլալով՝ սրգեցրած ըլլայ այն մեթոզը որուն հետեւեցաւ ան։ Թիրեւս ան կը խորհէր թէ առաքելական խումբին կողմէ եղած այն ընդառաջումները՝ որոնք վհատեցուցիչ ընդունելութեան մը կը հանդիպէին՝ պիտի չկրնային զոհացուցիչ արգիւնք մը տալ, յամենայն դէպս՝ անիկա անձամբ ուզեց փորձ մը ընել, և ահա թէ ի՞նչ շահէցաւ անով։

Սաղամինայի, Պիսիդեան Անտիոքի, Իկոնիոնի, Լիւստրայի, Դերբէի, Պերգէի (Պամիփէլլա), Փիլիպոլէի, Թիսազոնիկէի, Աթէնքի, Կորնովոսի և Եփեսոսի մէջ Պօզոս սկսաւ իր քարոզութիւնը մողովարաններում, քարոզեց խաչուած և մեսելներէն յարութիւն առած Յիսուսը։ Գրեթէ ամէն տեղ ձախողեցաւ ան և ստիպուեցաւ ընտրել կամ ուրիշ տեղ մը կամ հրապարակը, բախտաւորութիւն համարելով՝ խոչտանդումներէ, խժդութիւններէ և պատիժներէ մաղապուր աղտաթիւը։ Այսու-

հատե ապացոյցը ձեռք բերուած էր, կրէս ութեան և Քրիստոնէութեան միջն համաձայնութիւն մը, ինչ որ ալ ըլլալին անոր զրուելիք հիմերը, անկարելի էր։ Եթէ քանի մը տարիներ եւս ուշացան հրապարակաւ յաշարարելու զանի, պատճառն ոյն էր որ թշնամութիւնը յայտ կուգար մինչնայն թաղին մէջ բնակող մարզոց միջն ձաղանքներու կամ կեզեքումներու ձևին տակ, որոնք կը կիրարկուէին նման զարծանութիւններու առթիւ, և բոլոր թաղացիներն ալ հրեաց անուան տակ կը ճանչցուէին, և ոչ ոք յոդնութիւն յանձն կ'ուներ զանոնքի իրարմէ զանազաններու, իրենց հաւատալիքներուն համաձայն։

Նման ընդհարում մը տեղի պիտի ուսնենար նաև Քրիստոնէութեան և հեթանոսութեան միջն։ Մեր թուականին սկսելու, հեթանոսութիւնը կրօնական կորեար զիրք մը կը զրուէր և յախենական ըլլալու յուակինութիւնն ունէր կայսորութիւնը, այնպէս որ Յիսուսի առաքեալու երկար առաջ սկսելու առթեամբ ապրելու ընթացքի կ'երեւէին իրենց հակառակորդներուն հանգէս։ Յորչափ սկեպտիկութիւնը վայելուց զիրք մը կը պահէր և անհասուածութիւնն ալ զգուշաւոր էր, Քրիստոնէաները զրիթէ որեէ վախ չունէին պաշտօնական կրօնքէն։ բաց աստի ո՛չ սկեպտիկութիւնը եւ ո՛չ անհասուածութիւնը հրապարակի վրայ չէին երեեր, և չէին ուզեց խախտել կամ կործանիլ ամբոխներու հաւատաքը, ամբարշտութիւնը ընտրանիի վերապահուած ըլլալութեան պատըն էր, կրօնքը իրրեւ բարոյական կանոն սահմանուած և պարտազրուած էր բազմութեան։ Հոսմի մէջ՝ կրօնքը կը զեկագարէր ամբողջ կեանքը, կը հրամայէր ծխական կարգերն ու կը կանոններ բարոյականը։ Կարգապահութիւն մը և պաշտօնուած մըն էր, առանց հրամանակարգերու (dogmes), միթոսներու և զրոյցներու, և ասիկա իւրաքանչիւրին խիզը աղատ կը թողուր։ Յունա-Հոսմական պանթէսնը հիւրընկալ և ասպնջա-

կան եղած էր տարաշխարհիկ աստուածութիւններու: Հեթանոս կրօնքներու իրարու համագլուխ ունեցած այս թուլատու ոզին առաջ կը բացատրուի՝ որ անոնցմէ և ոչ մինչ շատ փստահ չէր իր ընկիք գործին: Անոնք որ կը հաւատան բազմաթիւ աստուածներու անտարրիր են իմէ անոնց թւուը աւելիաց: Շատ հաւանական է որ Հրեաները պիտի ուզեին Եհովան ընդունել առաջանթեանի մէջ ամենէն պատռաւուրներուն կարզը, բայց միշտ զգուշացան, հնիքազրելով որ այդպէս խորհուծ ըլլան պահ մը, և սակայն՝ իրենց անհամբոյն միաստուածութեամբը Յուլիոս Կեսարի ճամանակին սկսեալ անոնք յաջողեցան իրենց կարեւորութիւնը զգացնել և վարպետ յերիւրումներով իրենց պաշտամունքն ու հաւատքը անվթար պահեցին առանց միրաւորելու կատաշտութեան դիւրապահութիւնները: Կարեիլ է կաոկածիւ ոսկուն թէ Եկեղեցին պիտիրը լիուլի վաստառթիւն աւնեցած ըլլան այս կացութեան անորոշ աւուղութեան մասին, և թէ անոնք առար վրայ Հիմնած ըլլան հաստատուն մայուն հաւանականութիւններ, բայց ոյնքան խոնդիրներ և այնքան անծանօթ պարագաներ կը ներկայանային անոնց, որ ժամանակին հանգամանքներէն ու փորձառութիւնն էր պատէին իրերու լաւագոյն լուծումը:

Իրենց որդեգրած լուծումը ամենէն խոհականն ու լաւագոյնն էր: Հակառակ Քըրիստոնէութեան և հրէութեան միջև եղած թաքուն պայքարին, անոնց իրարմէ անջատումը պաշտօնուպէս չէր եղած: Քըրիստոնէութիւնը ապրեցաւ և անց, խընայուած և իրքե անտես, այդ երկիրութեան շնորհիւ: Նոյնիսկ բարգաւաճեցաւ, տարածեց իր առաքելութիւնները, և արմատացաւ Անտոնիքի, Եփիսոսի, Աղեքսանդրիոյ, Կոռնիթոսի և Հոռմի պէս քաղաքներուն մէջ, ուր հառմէական սոտիկանութիւնը այնպէս կը ձեւացնէր թէ որ և է տարրերութիւն չէր զներ հրեաներուն և քրիստոնեաներուն միջև: Կողօփոսի իշխանութեան ատեն, սոտիկանութիւնը երկու կողմերն ալ վասրեց Հոռմին՝ առանց խրտարերու: Վէճերը անդադար կը վերածնէին անոնց միջն: Փաղիսն անտիկրիստոնը Աքաջիոյ մէջ բաներ մը գիտէր այդ մասին, բայց այդ վիճարանութիւններուն նիւթը այնչափ նուրբ կ'երեւէր առնակալներուն

(magistrats) և հոռմայեցի ոստիկաններուն՝ որ հասկնալ իսկ չէին ուզեր: Հրեաներու և քրիստոնեաներու միջև անհամաձայնութիւնը կը կայանար Յիսուսի անձնուորութեան վրայ. ասոնց համար Աստուած էր ան, անոնց համար խարերայ մը. իսկ Համեայցիններուն համար՝ պարզ պատրակ մըն էր անկարպութիւններու:

Ներոնի իշխանութեան օրու քանի մը արքի ևս ապրեցան այն առանձնաշնորհաւներուն հովանին առկ զոր հրեաները կը վայելէին, սակայն նէին, փոթորիկը պայմենցաւ: Բլլայ բախտին բերմամբ, ըլլայ կանխամածումով, Հոռմ զրիթէ ամբողջութեամբ այրեցաւ: Այդ անակնկալ աղետքը նես ապաւութիւն, և յետոյ անօրինակ ատելութիւն մը յառաջ բերաւ: Հանրոյին կարծիքը կարծիք վերագրեց այդ չարքը: Ներոն համար թէ չափազանցութիւն մըն էր գործածը: Այդ սրբապիկը ոճիրը վարպանած ու ոչնչացնեցած էր աստուածներու բազմութիւն մը, ուստի և կրանական քաւութիւն մը անհրաժեշտ նկատուեցաւ:

Եւ պրովինտեակայսը ո՞չ պատասխանաւու կրնար ըլլալ և ո՞չ այլ կրնար պատմուի, իր տեղը զնելու յանցաւորներ դատաւ: Զերսակալութիւններ առկի ունեցան զանգուածներով, հրդէի ոճիրով ամբաստանուած Քրիստոնեաներուն մերժումը: Կարչելի տօներ խմբուեցան ուր, տանջանքներու սոսկումը մասցուց զրաբարտութիւններու վայրագութիւնը, և ոզզովուրզին զութը շարժեցաւ ի տես այն բազմութեան՝ որ մէկ մարդու մը վրէժինպարութիւնը միայն յագեցնելու համար բոցերու կը մասնուէր: Հիմանոս պիտութեան և քրիստոնէական կրօնքին միջև կ'ուսէր կ'ուրի՝ որ երկուքուէին զարսիտի տեսէր (64—314), և նիւթ պիտի մատակարարէր մարտիրոսութեան արտակարդ գիրցաներութեան: Անսաց առաջին բախտի օրերուն՝ պայքարը ստոյգ զետնի մը վրայ զետեզուած էր, կայսրական հրավարակը կը վանար քրիստոնէաներուն զայութիւն ունենալու իրաւունքը: Քրիստոնէայի մի՛ կեցցեն (Christiani non sint): Քրիստոնէութեան ձեռամբ զլուխ հանուած հիթանոս աշխարհի նուածումին պատմաւթեան մէջ, այս երեք պղտիկ բառերը կը հնան իրրեւ խսուածմը յաղթութիւն առեալ պաշտօնագիրի մը (1):

ԲԱՆԱՒՐԱԿԱՆ

ԱԿԱՏՈՎԱՐԻԹԻՒՆԵՐ  
ԵԶՆԻԿԻ ԱՍՏՈՎԱԽԱՇՆԱԿԱՆ  
Վ ԿԱՅԱԹԻՒՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Մեր Ասկեղպարևան թարգմանիչներուն  
ամէնէն հոյտիապը, որուն՝ զբաւոր աւան-  
դութեամբ մը՝ կ'ընծայուի Ս. Գիրքի հա-  
յերէն թարգմանութեան վերջին սրբազրու-  
թիւնն ալ (Կորիւն, Խորենացի), իր խոկ-  
կապօքրութեան՝ այն է Ընդդիմ Աղամյո-  
ցին մէջ՝ շատ անզեր՝ հայերէն լինեակառ  
թարգմանութեան քայլ առ քայլ հետեւող  
մը չէ եղած, ինչպէս պիտի տեսնենք, ոչ-  
քի առջև ունենալով թէ հին և թէ նոր  
կտակարաններէ իր մէջ բերած վկայու-  
թիւնները։ Պէտք է ըսել որ այս երեսյ-  
թը անսովոր չէ առաջին թարգմանիչներու-  
խումբին համար, որոնք ասորի կամ յայն  
հեղեղեցուկան Հայրերու գործիքը թարգմա-  
նելու ատեն՝ Պէտքոյէն կամ եօթմանաւ-  
նիցէն առնուած վկայութիւնները կը պա-  
հն Նոյնութեամբ՝ հեղինակին մէջքերում-  
ներուն համաձայն՝ Եթէ Նկատի առնենք  
այս ուղղութիւնը Եղնիկի գործին այս կամ  
այն մասելուն մէջ՝ թերես անտեղի չթուի  
հնթագրել թէ ան հետեւած պէտք է ըլլայ  
ասորի հեղինակութեան մը, երբ՝ զոր օրի-  
նակ՝ մեր թարգմանութեան մէջ երկիցս  
յիշուած սպառն ըլ (Ելք, Ի. 19. Լ. 26)։  
կը փոխէ սուլքի պալ ի մօր կաթն չբա-  
մայէ եփելո (Էջ 277) (\*), և կամ՝ երբ պըն-  
կլաւ մահ ի յաղթութիւնն խօսքին տեղ (Ա.  
Կորնթ. Ժէ 54) կը զրէ ս ընկդմի մահ ի  
պարտութիւն (Էջ 296)։ Դժուար չէ տես-  
նել որ այս երկու փոխանակներն (вариант)  
ալ համաձայն են տառական բնազիքին,  
որուն համեմատ ունի և եփեմ. «Ո՞ր ե-  
փեսցի զուլ ի կաթն մօր իւրոյ», — «Ըս-  
կըզմի մահ ի պարտութիւն» (Մատենազր.  
Ա. 117 և Գ. 28 տպ. Վենեսուիկ (\*\*))։

(\*\*) Θερέτον αγανάκτησε ο Καπετάνιος της Αλεξανδρούπολης που συνέβη στην πόλη την ημέρα της ήττας της Βιέννης στην Τουρκία.

Անցնինք այժմ Եղիկի տառուածա-  
շընչական այն քանի մը վկայութիւններուն՝  
որոնք նկատողութեան արժանի են իրենց  
տարրերութիւններովը.

## Հիմնական հայություններ

«Միտք մարզոյ... ի խնամն չարին  
հաստանակ են» (Ծննդ. Բ. 21) = «Մարդիկ...  
ի խնամն չարին միտեալ են» (Էջ 44). —  
«Ակց» (Աղմ. Ճիկ. 16) = «Նորանին» (Էջ 213).  
— «... եսուր կերակուր զօրացն Հեղիս»  
(Աղմ. ՀԳ. 15) = «Եսուր կերակուր ճառա-  
փրց երովացնց» (Էջ 103) (\*): — «Չա-  
դրս ցողոյ» (Յոր Ա. Բ. 28) = «զշիրս անձակին»  
(Էջ 244). — «որթ պտղաբեր... որթդ խո-  
պանցակ» (Երեմ. Բ. 21) = «որթ վայրուց...  
որթդ օստացեալ» (Էջ 183). — «Մինչեւ  
անդեալ իր [իմ] գքեղ յորվայնի, զիտին  
գքեղ (Երեմ. Ա. 4) = «ինչեւ նկարեալ իր յո-  
րվայնի, ծամեայ գքեղ» (Էջ 170). — «Հաս-  
տատեմ զերիին» (Ամոզս Դ. 12) = «հաստա-  
տէ զորուուն» (Էջ 196). — «Հաստատեաց  
զմարդն յանեղծութիւն, ի պատկեր իւրոյ  
բարեւարութեանն» (Իմաստ. Սոզ. Բ. 23) =  
«... յանեղծութիւն պատկերի իւրոյ միշ-  
տիցնաւորութեանն» (Էջ 75): Հոս անօպատ-  
ըսլար միշեւնակ եսայիի վերագրուած «Յա-  
սա-  
ուաց յան զշան ձողովացի արդան» խօսքը  
(Էջ 77)՝ որ հազիւ կը չօշափէ նոյն Մար-  
գարէին ծիւ 1 համարին իմաստը. նոյնպէս  
Յորի հաստատեաց զերիիր ի վերաց ոքը-  
մին (ԲԶ. 7) բացարութիւնը՝ զոր թերի  
կը յիշատակէ եղնիկ (Էջ 189) (\*\*), և զոր կը

տրութիւնը, երբայի հերէն ալպամ (Հող, երկիր) բառէն կը հանէ զայն և զովիկ, հաւանաբար օսաբացի հեղինակութենէ մը ոգտաւելով:

(\*) Կարգեց զիտել տալ նաև որ Ասպառուի այն համարին և նախարարին մէջ (կրկնած ձեր մը ասկ) խարսիեցը կամ իշեցը բառերուն տեղ նվի կը սովորածէ տակաւակու առաւ:

Հանայ եսայիի ալ ընծայել երկու առջամ (էջ 193, 197), Կախապիս ակնարկած ըլլալով որ արդ ա'րդարէս է ո յԱստիան (էջ 189), կամ՝ յասրեամի(?)=յասրի Եսայի, Աճառհանի նորագիւտ Զեռազրին համաձայն:

### Նոր Կոստանդնուպոլիս

«Ձառ և պառզ բարի, ծառ և պառզ յառ... քանզի ի պայոյ անի ծառն ճանացի» (Մատթ. ԺԲ 33) — «Ձառ և պառզ յալցըր, ծառ և պառզ դանի... բանդի ի ծառոյ անի պառզին իւր ճանաչի (էջ 120-1). — «Ին պատուոյն» (Յովհ. ժԳ 27) = «ընյ պատուոյն» (էջ 87, 181), ինչպէս ունի նաև Ասկերերանի թարգմանիչը (Մեկն. Թղթ., Պող. Ա. էջ 46). — «Ոչ ըստ այնմ ինչ է որ կամիցի և ոչ ըստ այնմ որ ընթանացէ», այլ ըստ Աստուծոյ որ ոզգոմի» (Հասկմ. թ. 16) = «Ոչ ըստ կամին է և ոչ ըստ ընթանալ, այլ ըստ Աստուծոյ ոզգոմիոյն» (էջ 167-168). — «Անազակեցման և պաշտեցին» (Հասկմ. Ա. 25) = «Ապաստորեցման և պաշտեցին» (էջ 218-9). — «Եթէ ոք որք օրքեցէ զանձըն իւր... եղիցի անօթ պատուական սրբակայ և պիտանի տեսան իւրում» (Ա. Տիգ. Բ. 21) = «Եթէ ոք սրբէ զանձն իւր... եղի նու անօթ կազմակ պիտանացն ի զոր տեսան իւրոյ» (էջ 168). — «Ի պատմանցի» (Ա. Կորնթ. Ժ 25) = «Ի մակեղոնին» որ ի իմափանառանցին» (էջ 284). — Յուղայի Թուղթին 7 համարի պրմիւրացն մարմեռ ու Եղիկ կը թարգմանէ «մարմեռ օսարի» (էջ 37)(\*):

Այս ակնյայտնի տարբերութիւնները թերեւ ընթերցողին թերապրեն ուս հարցումը թէ ինչո՞ք ուրեմն կրնայ հաստատուիլ որ եզնիկ սրբազրած ըլլայ սփութանակիութեան համարականի թարգմանուած հայութ կայտածուներուն համար Միհնոյն ատեն կառկած ալ կ'արթնայ միտքերու մէջ թէ իւրօք Եղինիկ մեղմանին է յու զործին: Բայ մեզ՝ այս կրկնակ իսպիրուն լուսուած կը կարութի տակաւին բառի առջամանական լուրջ հե-

(\*) Յոյն բնագիրին էւքրօս (օսար) բառը էւքրօս (ընկեր) կարգացուած է մեր Աստուծաշունչի թարգմանութեան նայելով:

առաջառութիւններու, ուստի և մինք կ'ըզգու չանանք կանխահատ հետեւութիւններ հանելի: Աս միայն կրնանք համարձակ բանի թէ Կողբացի վարդապետը՝ որ հաւանարար իր հասուն հասակին մէջ՝ նախ իր քառակից եղինիս գրկուեցաւ զրաւոր թարգմանութիւնները ընելու համար, և յետոյ դնոց սի կողման Յունաց հելլէն լեզուն սորմիւու (Կորին), ինչ բացառիկ պայմաններով և ոքքան ատենի մէջ կրցաւ ըրաշալիօրէն խելամտել ժամանակին բարձրացոյն ուսումներուն, Պղատոնի մը զէմ մաքառելու (էջ 241), և Հոմերոսն ալ սպանունեալ բանիւք» համարտակուու մը նկատելու շոփ... (էջ 240):

Թողլով սակայն ինչ որ զեռ կրնայ խնդրական համարուիլ, կ'ուզենք անդրագաւնալ առ կէտին՝ թէ Եղինիկի գրծը, հայ Աստուծածաշունչի սրբարութեանն առաջ ըլլայ թէ վերջը, իրերու հանգամանուք փոխուած չեն զաներ, գասնզի, ինչպէս վերը զիսել տուինք, մեր ասացին Թարգմանիչները ստիպուած չեն հայերէն ընկայեալ թարգմանութեան մը հետեւու, մանւանդ օսար հեզինուկի մը զործն ի հայ փոխուգրիլու տանին(\*): Այս տեսութեան համեմատ կարելի կ'ըլլոյ լուսարնել նաև Եղինիկի այն տողերը (էջ 53) որոնցմով կ'ակնարիուի Յայտնորիան Քիրքի վիշապին (ԺԲ 7 և 8) և որոնցմէ կը փութայ հետեցնել Սիմոն վերէր իր Ausgewählte Schriften der Armenischen Kirchenväter նոր գործին Եկեղեցաթեան մէջ (Լ. էջ 14)\* թէ եւ զարուն արդէն թարգմանուած ըլլայ Նոր Կոտիկարանի վերջին այդ գիրքը: Իրու է որ Եղինիկ կը չեղէ «ապամար կոչուած վիշապը որ կ'ազմանին» (էջ 53) բայց մեկ-

(\*) Յազմամթիւ օսար ազրիւներու զոյութիւնը ընդուն ապամար մէջ ապացուցուած իւրաքանչիւն մըն է այսօր: Բայց անոր մէջ կան հայեցի զրուազներ ալ՝ որ Եղինիկի կը վերաբերին իւր ոչ ուրիշին մը թէն Պ. Աղոնց արդ հարազարդարաւ վրայ ալ հարցական նշան մը զրաւ: Խոսաւորչի անունը կըզ կանոններէ քաղաքաւ մը համարելով զանոնք (ՏԵՇ Ռեվու դէ Շարք, 1925-1926 էջ 309-377): Ասկայն չենք կարծիք որ տառչութիւն մը պէտք ըլլայ տալ այդ չշարցմանքին որուն մէջ հոյլ մը աղճատաւիր կան, և Եսայիի հոյ-քննչառուն ալ — Եղինիկի սիշարուելը — փանդիւնի ի յիշոյ բացարարթեամբ նորանեւուած կ'երեխ:

նողարար մէջ բերուած այդ բառերը գոյցիւն չունին Յայնարիան մէջ։ Կարելի է ենթադրել ուրիմ, որ ուրիշ ազրիւրէ կամ օտար հեղինակէ մը փոխ առնուած են առնոնք, զանգի զիտենք նոսե՝ թէ այդ Կիրքին թարգմանութիւնը մեր մէջ հազիւ թ-ժ դարերուն կատարուած է, և ընդունելութիւնն ալ տեղի ունեցած է մի դարուն, և ամբողուացիի օրով։

Թիչ առաջ ակնարկեցինք թէ մեր ընկալեալ թարգմանութեան հետ, բացառար միայն<sup>(\*)</sup>, կը նոյնանան եղնիկի առաւածանչական մէկ երկու զկայութիւնները իր բովանդակ գործին մէջ։ Ասոնցմէ մէկն է Պօղոսի յափշտակեալ . . . մինչեւ յերրորդ երկինց (Բ. Կորնթ. Ժ. 2) խօսքը՝ որ ընապրական մանրակրիտ վերլուծումի մը առարկայ կ'ըլլայ մեր Վարդապետին կողմէ, զրիթէ նոյն ըլլալով մեր Աստուածառանչին թարգմանութեան հետ<sup>(\*\*)</sup>։ Այդ նոյնութիւնը պատահական չերելի մեզի, և հաւանական կը համարինք եղնիկի զըչին յետնազոյն մէկ ազգիցութիւնը չօշշովել առոր մէջ, քանի որ ահանքը թէ հայերէն ընկալիալ թարգմանութենին օգտուած չէ երբեք, և անոր հեղինակութեանը տպաստանելու երես չի՛ ցուցներ բնաւ։

Վէճը տեղի է ունենայ Աստաքեալին չաշ բրւառուն ըուրչ՝ զոր Մարկոս թարգմանելով ամինչեւ երրորդ երկինքը, վերին և ներին երկու երկինքներէն զատ, կ'ուզէք ստեղծել յերրորդ մը, հո՞ն ընակիցնելու համար իր դաւանած օսար կամ բարի Աստուածը։ Եղնիկի, խոստավանիլով հանգերձ թէ յունարէնին մէջ այդ խօսքին իմաստը երկդիմի էր, աւելի ուղիղ կը նկատէ սակայն, թարգմանել դայն ամինչեւ յերրորդ երկինի<sup>(\*)</sup>, այսինքն՝ մինչի երրորդ մասը երկինին (Էջ 261), որով-

(\*) Այս կարգէն են, «որ ակն ոչ հոնա», և այդն համարը (Ա. Կորնթ., Բ. 9) զոր նոյնութեամբ մէջ կը բեր եղնիկ (Էջ 263)։ Զանց կ'ընենք նշանակել ուրիշ նմաններ ալ, նկատելով որ՝ Ասկեղարեան հայ թարգմանի մը՝ ըստ լեզաւն՝ կընար չտարբերէլ իրեն ժամանակակից թարգմանչէ մը առաւածանչական միենայն հաստուածը կամ համարը հայերէնի վերած եւու ատեն։

(\*\*) Ըստ մեր թարգմանութեամ ամինչեւ յերրորդ երկինից։ Կարելի է նիմադրել՝ թէ միշտ չէր եղնիկի համար նոյն իսկ այդ յուղականաւ-

հատե ա՛յգով իմանալով կարելի էր առաջ կայիսին տեղն ալ՝ ուր յափշտակուեն ցաւ Պօղոս, և այլն։ Դիմել կուտար նաև հակառակութիւնները կային — եթէ իրօք Մարկոսինեան հոյ աղանդաւորներ կային մեր մէջ — թէ այդ խօսքը առաջ յօդի (ՏՕ) էր յունարէնին մէջ, ուստի և և յօդը ոլուք չէր գնել «երբարդ երկնի» բառին վրայ հայերէնին մէջ։

Ինչպէս կը տեսնաւի՝ Եղնիկ քերականական հաստակէ զիտելիք մը իրրե վաստ կը ծառայցնէ իր հասկցողութեան՝ որ յատուկ ալ չէ։ Եւ կը խօսչինք թէ ի՞նչ պէտք կար այդքան պնդելու, իր իսկ հեղինակութեանը վատահելով, երբ իրմէշ շատ առաջ Ուկերեան նոյն համարը մեկնելու տոթիւ յօդով կը կարգար զայն՝ և ուր տրւոց արքան (Երբորդ երկինքին մէջ) (Migne, P. C. 61 էջ 576). և Բարսեղ չէր վարանած երրորդ երկինը մը ընդունելու, ուստի եւ Վեցօրէքի հայ թարգմանիչը անվիրապահորէն կը զրէր, «յափշտակեցաւ յերրորդ երկինն» (Ճառ Գ. էջ 48), ինչ որ կ'ըսէին Մարկոսինեանք ալ՝ ըստ վիրցութեան Եղնիկի (Էջ 253, 259, 261)։ Անտեղի չէ ուրիմն նիմադրել թէ հին յօդն հեղինակ մը կընար ասանկ նուրբ վիճաբանութեան մը միջամտու եղած ըլլաւ, ինչպէս եփեմ ալ կ'ակնարկէր սա բառերով։ «. . . յերրորդ երկնից, որպէս եւ Յովի ասեն» (Մատենագր. Գ. էջ 112) (\*)։ Ասաքերական այդ տողին թերես երկու կերպով հասկցուելուն պատճառը այն էր որ՝ սմանց հա-

ցուցիչ ց գիրը, եթէ իր առանձինն բառը, «բառ մասին պիտի յաշական քաշքռուքն», և եւուղ երկինը աղանդամիտ բացարարութիւն մը չունէր իրեն համար և հման։ իր մէկ ալոթքին ֆրաներէն թարգմանութիւնը. (Paul), «որ մոտայսու առ troisième ciel (Echo d'Orient, 1926 էջ 20)։—Մեր ազգային հեղինակներն ալ շատ բարակը ւեն մտածած այդ մասին։ Մագիստրոս կը զրէ. «Եւ ինորում երսների առաքեան» որ յափշտակեցաւ մինչեւ յերրորդ երկինն» (Թաւոզի կը, էջ 166 Տօղ. Կոստանդնեանց), և մանական վարդապետն մէջ կը բերէ թամար քահանայ վարդապետին (Թ. Արծրւանին) սա խօսքը. «ամպ լուսաւոր բնեան կայ ի վերայ, և շուրջ զբախալին դր եւուղ երկինս առէ Պօղոս», և այլն։

մար բրեռն ածականն էր սնթառնին, և ու-  
մանք ալ սնթառն յատկացուցիչը կը նը-  
կառէին բրեռն ին, զոյականարար առնելով  
այս վերջնը, ինչպէս կ'ընէ նաև եղինէ:

Դարձ Հայ Հեղինակին մատնանշած մ  
յօդին, զիտել կուտանք՝ թէ տակաւին Ար-  
ման վերի նորագոյն թարգմանութեան  
մէջ՝ յատնի թիւրիմացութեամբ մը՝ ան  
կը փոխանակուի յունորէն սկիրով (Եղին, Wider der Irrlehren, 1. էջ 161), ինչորւրած  
էր Schmid քառորդ զարէ մը առելի առաջ  
հրատարակած իր գործին մէջ (Եղին, Wider  
der Sekten, էջ 185), և Ֆէշատէր այն տակն  
առ իրաւացի զիտողութիւնն ըստ էր.  
սկիւպէի և ով յունարէն ովն լիմանաց այդ  
հայրէն և հատապա մասնիկը և զնիկ սն-  
թառն և սնթառնի զանազանութիւնն ըստ  
չուպէր, այլ բրեռն և այս բրեռնի զանազա-  
նութիւնը (Տե՛ս Հանդ . Ամ. 1901 էջ 183 բ):  
Չինք հասկնար թէ յունարէն սի մը ինք-  
նակոչ ներկայութիւնը ուսկի՞ց է բրե-  
սած, քանի որ յոյն բնոգիրն է նաև  
բրեռն սնթառն, և միայն սկսուկան հարով  
խնդիր կ'առնէ նաև նախադրութիւնը: Գու-  
ցի այդ չփոխութեան ասիթ առած ըլլայ,  
ինչպէս Շմիդի՝ նայնպէս և Վերերի, 1826  
ին հրատարակուած եղնիկի 26 էջին ներ-  
քե գրուած նաև բրեռն սնթառն սիստ բնիքց-  
ուածը (\*): Ինչ որ ալ ըլլայ սկայան հայե-  
րէն և ին պէտք է տալ իրաւունքը: Արդէն  
Հայկացեան Բոտարանը (1836 ին) լուսա-  
րանած է եղնիկի Խոսքը՝ այսպէս: «ա-  
ռանց արթերն առէն, որ է՛ նո, և 1887 ին  
Հ. Այլունիան ալ նոյնը կը կրնէր Զալիս-  
եան Քերակոնութեան մէջ (էջ 261), թէն  
և յօդը աերկնից բատին համար հասկնարով,  
և ո՛չ երրորդ (մասն) ին համար, որը՝ իր-  
քի գոյական մը մերկացուած ըլլարով իր  
յօդէն առւն առած էր եղնիկի, — աւելի  
հաւանօրէն օտար հեղինակի մը — պաշտ-  
պան կինալու զատի մը, որ մեկնարանա-  
կան հիմնուոր հանգամանք մը չունէր, և  
որուն հետքը չին պահած ո՛չ միայն մեղի  
ծանօթ հին՝ այլ և նոր ժամանակներու բոլոր  
թարգմանութիւնները, Առաքեալին այդ  
առջերը հասկնարով միշտ՝ և մինչեւ երրորդ  
երկինիքը (\*\*) :

(\*) Հ. Փէշիկանի նոր հրատարակութեան  
մէջ ալ նոյն սիստ գեռ կը թայ անփոխի:

(\*\*) Հայ անօգուտ չինք համարի նկատի առա-

## ՀԱՏԱՎԱՃԱՐ

ԲՈՒԲԻՆ ՆԵՍՆԱԿՈՒԹԻՒՆԸ

(Մատթ. իԱ. 12. Մարկ. մԱ. 5. Յով. Բ. 15)

ԱՀԱՄԱՎԱՃԱՐ բառը՝ որուն բամարա-  
փիս նշանակութիւնը կուտայ Հայկացեան  
Բառարանը՝ յայն բնագիրի բառին հետ  
ուզակի համեմատելով զայն, ճիշգ է ար-  
դաքաք, մի դուցէ մեր առաջին թարգմանիչ-  
ները, թիւրի սուռապահութեան մը հատե-  
ած, և քսա այնմ թարգմանած ըլլան:—  
Ելայիսի հարցում մը հաւանարար անտե-  
սի պիտի թուրի շատերու, մանաւանդ որ  
խնդրական բառին նշանակութիւնը ըն-  
դունուած ու նուիրականացած է արդէն:  
Մինք այս անդրագարձումը կ'ընենք, ոչ-  
չի ասջն ունենալով Հարվըսի Համալսա-  
րանին և առուցապեաներէն Պ. Blakeի այն  
նկատողութիւնները՝ որոնցմավ կ'առացու-  
ցանք ամերիկացի արևելագէտը՝ թէ հայե-  
րէնին թարգմանուած է «Աղիչ» անունը  
կրու վրացերէն նոր կտակարանի հին մէկ  
Զառապէլը, և թէ այդ իրազութեան ստոյգ  
նշաններէն մին ալ սա է որ՝ «համավաճառ»  
բառը համ կամ այս այխող թարգմանած է  
վրացին, զարկանալի (amazing) սխալ մը  
զորդելով (Տե՛ս Հեղինակին The caesarian  
text of the Gospel of Mark զրուածը էջ 295):

Նիւ եղնիկի «Զի ոչ ասէ թէ մինչեւ ցերերորդ եր-  
կինն. այլ թէ ցերերորդ երկնի առանձին տակոյ» (էջ 261) բացարարութեան միքին բառերը քե-  
րականութիւն Արդ՝ միէ առանձին բառեր առանց  
յօդի նշանակութիւնը առնք՝ տակոյ ձեւը պէտք  
կ'ըլլայ հարդար առանձին բառը կը կարծենք որ  
ուղղելին առանձին բառը չէ, այլ «առ անձինն» ը,  
զոր թերեւ նախապէս տառաց նիւ զրած էր եղ-  
ոկի, և ընդօրինակով մը իրեւ սիստացիր կամ  
անհանդաւի բառ՝ փոխած պիտի ըլլայ զայն  
առանձին ծանօթ բառին, խօսքին քերականա-  
կան մեր խանգարելով: Մինչդեռ տառաց նիւ  
տակոյ խօսքը՝ հուրվեալ աներեւյթի մը խնդրա-  
ռաքեան կանոնին համաձայն ճիշգ Կ'ըլլայ ըստ  
իրեան: Պիտի առարկուի սակայն՝ թէ «առանց  
արթերն առէ, որ է նո խօսքը երկրորդ անգամ  
և աւելորդարար կ'ըլլայ: Այլ գրե-  
նումը մենք անտեղի չինք գտնիք, վասնզի նիւ  
սկասոր կարելի էր մատնանշել թէ՛ երկինի բա-  
ռին և թէ գոյականարար իմացուած երրորդին  
համար միանգամացն»:

Աւսուցապետին համար ալուրեմին՝ հայերէն «հատավաճառ»ը լուսայափոխ միայն կրնայ նշանակել և ո՞չ ուրիշ բան։ Բայց մենք պիտի չկրնանք արդարացնել իր այդ զարմանքը, յայտնելով հանգերձ մեր հիացումը իր պատուական ուսումնասիրութեան մասին։

Մեզի կը թուի որ մեր թարգմանիչները, յոյն բնապիրին անձնաւունքու բառը որուն արամատը որչափ չենձնած (դրամիկ կամ դրամի շահ) նոյնչափ եւ չենձնած (համիկ, սկր) ձայները կուտայ հաւասարապէս<sup>(\*)</sup>։ Իր երկրորդ ձեռովը աւելի լնտանի և հասկընալի գանելով՝ նախանտը եւ հաւասարած են «հատավաճառ» թարգմանել։ Անօպուտ չէ զիտել տալ նաև որ վաճառ բառին կիրարկումն ալ որոշ չափով մը ուժ կուտայ մեր հնթագրութեան, և լսաւ այսո՞ւ ամրուջ բառին կազմը բաւական կը մատնէ ինքինքը՝ թէ հայ վաճառանցի մը կը պարսի ան իր ծագումը։ Ուստի, «հատավաճառ»ին առաջին օրէն լուսայափոխ (յն, չըշատաւո՞յն) նշանակութեամբ զործածութիւնը մեր մէջ՝ տարակուսելի՝ կը մնայ մեզի։ Այդ կասկածը զիւրին պիտի ըլլար փարատիկ՝ եթէ հին յոյն մեկնիչի մը, զոր օրինակ, Ասկերեւանի Մատթէի կամ Յովհաննու Աւետարաններուն մեկնութեանց հայերէն թարգմանութեան մէջ հանգիպէնք մասնաւոր բացարութեան մը «հատավաճառ»ի մասին։ Բայց պիտիք է լսել որ յոյն Մեկնիչն ալ խօսք մը չունի անձնաւունքու բառին համար, եթէ չենք սխալիր։

Հարկ կ'ըլլայ ուրեմին յետնագոյն հայ մեկնիչներուն մէջ որոնել «հատավաճառ»ին հայեցի նշանակութիւնը։ Եթէ թողունք իդնաւիտոսը (ԺԲ գար), որ իր Դաւկասու մեկնութեան մէջ չունի արգէն պապինձս հատավաճառացն ցրուեացն խօսքը, ինչպէս չունի նաև յոյնը, նոյն զիմին վրայ, որչափ զիտենք, զրեթէ առաջինը կը ներկայանայ Յօվհաննէս Երզնկացին (ԺՊ գար)։ Որ իր Մատթէի Մեկնութեան մէջ՝ սա ոռզերը կը զրէ։ Ուսկ սեղան հատավաճառացն, կամ որ զուելու վաճառէին։ Կամ խորշեալ կրոյրայս՝ զոր սովորութիւն է ի քաղաքս տանել պատրաստացոյն կերակուր, եւ սակայն անմիջապէս յետոյ կ'աւելցնէ,

(\*) Երկուքն ալ ծագմամբ նոյն կրնան համարուիլ։

առ և զրուափոխսն է իմանալ, որ հատեալ զդանեկան կամ զդրամ յերիս կամ ի չորս մասունս բաժանեն վասն պիտօնից վաճառողացն (Էջ 447ր)։ Երզնկացիէն գար մը վերջն ալ Մարգոսի Աւետարանն լնդարձակորէն մեկնող Բարսեղ Մաշկեսրցին կը զրէ Տաճարի որբազործման տկնարկելով։ «Զի չորքանակութիւն» (արջառ, ոչխար), ՍեբՄԱՄՄԲԲն և թաշնովքն (աղաւնի) զիւրաքանչչւուր մեղուցեալս, . . . գուշակեաց (Էջ 153ա)։ Արդ՝ եթէ այս երկու մեկնիչներն ալ հաւատավաճառառով նուև կամ մերմ ծախսդ կը հասկնացին, անտեսի չենք համուրի հաւատակե՛ թէ իրենց զիւրաք չէր ան, — ոչ ալ վրացի թարգմանիչն խելազատակէն ծնած սխալ մը —, այլ կանուփէն ա՛յլոցին էր իմացուած, և չենք կարծեր որ՝ ժամանակ անցնելէ յետոյ՝ չարաչար մռայուած ըլլար բառին լուսայափոխ նշանակութիւնը, եթէ ուներք ։ Չոր կ'արժէ մասնաւորապէս մտազիր ըլլար մասնաւոնք՝ որ Երզնկացին իր կրոյրայ բառովը թերեւս կ'ուզէ մատնանչել «հատավաճառ»ին մէջ յոյն անձնաւոց (յզ, անձնաւոց) համիկ բառին զոյութիւնը, զոր վերը լիւեցինք։ Խոկ զալով յաւելուածին՝ թէ և այլ և զրուափոխսն է իմանալ» և այլն, կարկան մըն է հաւանաբար, որով մեր մեկնիչը կը չանայ «հատավաճառ»ին հագցնել իր պաշտօնական տարազը, համաձայն ուրիշ թարգմանութիւններու (զոր օր, Լատինականին), որպէսզի սխալ համացողորիկան մը անպատեհութենէն զերծ պահուի հայերէն թարգմանութիւնը։

Պահ մըն ալ կ'ուզէնք անզրագառնուլ «հատավաճառ»ին ասթիւ երեակայուած տեսութեան մը, զոր Մ. Մինասեան հրապարակ զրաւ տարւոյս Կոչնակ Հայաստանի հանգէստին մէջ (յնս, 23 և 26) Կրտսարկած երկու յօդուածներով։ Նորանշան յայտնութիւններ էին իր երակացութիւնները Սահակ-Մեկորովեան զարոցին վերաբերմամբ, զոր գրական կատարեալ խորդախութեամբ կ'ամրաստանէ Պ. Յօղուածագիրը։ Այդ զարոցը իր նախորդներուն զարաւոր աշխատանքները իւրացուցե՛ր է եղեր յայտնի բանարարութեամբ, իրրի իր գործը տարփազելով զիրի զիւրն ու Աստուածաշունչի թարգմանութիւնը միանգամայն։ մէկ խօսքով ամէն ինչ պատ-

բառու գանելով Հայոց Եկեղեցին մէջ՝ եզ-  
ծեր կեզծեր է եղածը, ու այզպէս ալ ան-  
մահացիր, — Սպացո՞յց. Որովհետեւ ու-  
ղիշի քարայրէն Զեռազիրը Սահմակ-Մեռ-  
բային զպրոցէն չա՞տ առաջ զոյութիւն  
ունեցող հայերէն նոր Կտորաբանի մը  
թարգմանութիւնն է եղեր, ևոյնն Բայց,  
Մ. Մինոսեան մոռցեր է մշկու՝ որ  
«Ադիչ» ը. գարու Զեռազիր մըն է,  
ինչպէս նշանակած է Հարգբրատ Ռւսոցա-  
պիտը, և անոր թարգմանութեան թուո-  
կանն ալ կը զնէ Զ. գարուն՝ իր ուրիշ մէկ  
գործին մէջ. (The old georgian version of  
the gospel of Marc, Ներածութիւն էջ 15  
[Patrologia Orientalis t. xx, Fase. 3]: Հարկ  
է ըստունիւ ուրիմն՝ որ Սահմակ-Մեռբային  
զպրոցի աշխատութենէն ու զզակի օգտուած  
է Վրացի թարգմանիչը, մանաւանդ որ թէ՝  
«Կառավարմատ» ըր (իր հայեցի նշանակու-  
թեամբ) և թէ՝ ուրիշ քանի մը բառական  
այն բացատրութիւնները՝ որոնք իրանց  
նիթական առումներով փոխազդուած են  
անդիշուի մէջ, ԱՄԷԿԵՔՆ Ալ առհասարակ  
մըր սովորական և ընկալեալ թարգմանու-  
թենէն չե՞ն տարրերի բնուա: Պէտք չիկայ  
աւելի առաջ երթալու. միայն, եթէ կը  
ներուի մեզի, կ'զգուշացնենք Կոչնակի զի-  
տուն յօդուածազիրը, անձիմն ենթազրու-  
թիւններէ, յանուն պատմական ողջմու-  
թեան. որպէսզի մեր ազգային-եկեղեցա-  
կան մատենազրութեան յայտնի իրողու-  
թիւնները չփոխանակուիրն մտացածին փաս-  
տերու հետ, որոնցմէ յաճախ կը սիրէ  
տարուիլ Մ. Մինոսեան, իր ազգագրա-  
կան յանդուզն յզացումներուն մէջ ալ(\*):  
Ե. Ե. Դ.



(\*) Ե միամսութիւն բնիթերցողներու. անօ-  
գուա չե՞ր նկատեր գիտել առաջ որ Հարգբրատ  
Համալսարանին և իրեն աշխատակցող ընկեր-  
ներուն որոշ նպաստակնէ, ինչպէս վերը լիշտուած  
անդիշերէն առումնեասիրութեան նորագիրէն ալ  
կ'իմացուի, նոր Կտորաբաննը Պաղեսամինեան Կու-  
ռուած Բնագիրի մը համաձայն վերականգնել, և  
այդ դիմականներուն միտքէն իսկ չէ անցած  
Սահմակ-Մեռբային զպրոցի գործը կասկածի տակ  
դնելու անտեղի գարեցը:

## ԱՆԳԻՐ ԱՍԱՑՈՒԱԾՆԵՐ

(AGRAPHA)

Այս ամսույնը անոնքը, որ աչցրուած բա-  
ներ կը նշանակի, կը տրոի սովորաբար այն  
ասացուածներուն եւ աւանդութիւններուն որոնք  
յնի զնուիր մեջի ծանօթ Աւետարաններու մէջ,  
երկու տեսակ են առնեն. ա) անենի որ կարգ  
մը ձեռագիր աւետարաններու մէջ կը զնուիրին,  
աւելցուած մեջի ծանօթներու վրաց. և բ)  
անենի որ հիւազոյն յրիսունեայ մատենագիրնե-  
րու կողմէն մէջ թերուած են:

Տարականն զրուածներու հաւաքածոյնի մը  
կը նայելի նիւթեազ մէկ նաևի պատարիկները ո'չ  
թի բանայրական նպաստիու, աղ խորնելով թի  
իրնակ նիւթերցրական և միեւնոյն տաճե շայե-  
կան ըլլալ. Անենի առաջին դրանք կուգան. անենունի շասերուն մէջ Աւետարանի ողին կը  
նշուիք: Հաւանաբար ըլլանացի աւանդութիւն-  
ներ, որոնք առաքեածներէ կուգային, նու նու  
ինեած կուրներ են առնեն, խուսափած Աւետա-  
րանիներու գրչին: Սակայն շինծուները արդ-  
յան շատ են որ զնուած կ հաւաքածները որոշին,  
կը մայ զնունի դրակ իրենց արձեին:

Ակնարկած հաւաքածներ

The Apocryphal New Testament, by M. R.  
JAMES Oxford, 1924.

## ՏԵՐԱՆ ԱԲՊ. ՆԵՐՍՈՒԵԱՆ

1. ՅԵՂ ԳԵՂ-ՔԵՐ, Մասք. Ի. 28-ի  
յեսոյ կ'սակեցնի. — Բայց զուք փնտուեցէք  
պզտիկութենէ մեծաւալը, և մեծագոյնէ ա-  
ւելի փոքրագոյն ըլլալը: Եւ երբ ներս մըտ-  
նէք և ճաշելու հրաւիրուիք՝ մի՛ հետա-  
մաթիք բարձր տեղույն, մի՛ զուցէ քեզմէ  
աւելի երեսի մէկը ներս մտնէ և քեզ ճա-  
շի հրաւիրովը քեզ ըսէ: «Քիչ մ'աւելի  
վա՛ր իջիր», և զուն ամշնաս: Բայց եթէ  
հետամտիս զուն աւելի աննշան տեղույն՝  
և աւելի աննշան մէկը ներս մտնէ՝ քեզ  
ճաշի հրաւիրովը պիտի ըսէ քեզի. «Աւելի  
վե՛ր ելիր», և այս քեզի շահաւէտ պիտի  
ըլլայ: Հմեմ. Դուկ. ԺԴ. 8-10:

2. Դուկ. Զ. 4-ին ես՝ ՅԵՂ-Ք. ԳԵՂ-ՔԵՐ  
կ'սակեցնի. — Եսոյն օրը տեսնելով մարդ մը  
որ շարաթ օրը կ'աշխատէր, բաւաւ անոր.  
«Ա՛յ մարդ, եթէ զուն արդարեւ զիտիս  
ինչ ընելի՝ երանի՝ քեզի. Բայց եթէ չես  
զիտիր՝ նզովեալ մըն ես և օրէնքի զէմ  
մեղանչող մը:

3. Մարտ. Գ. 17-ին եօֆ. Դ. դարու յաշիներին Վերաբենակ ըստած Ձեռազիրը կ'աւելցնէ. — Եւ երբ ան կը մ'կրտառէր՝ ջուրէն միծ լոր չողաց չորս գին, այնպէս որ բոլոր հոն եկողները սարսափեցան:

(Ուրիշ ձեռազիրներու և գրողներու մեջ այ կը գտնուի այս տողը):

4. Մարկ. ԺԶ. 3-ին «Ֆիքրելմանին» դանէն քարը ո՞վ պիտի զ լուսորէ խօսին իշլը, Բաքինակ-Գլուշէրը (Տորխն) կ'աւելցնէ. — Բայց յանկարծ, օրուան երրորդ ժամանւ խաւարը՝ պատեց ամբողջ երկրագունադը. և երկինքէն հրեշտակներ իջան, և յանանելով կենդանի Սաստուծոյ փառքովը՝ վեր ելան, ու անմիջապէս լոյս եղաւ: Այս ատեն (կիները) գերեզմանին մօտեցան և ահասու որ քարը գլուխուած էր, վասնզի շատ խոշոր էր:

5. Մարկ. ԺԶ 14-ին եօֆ. Ե. դարու յանարկն երկրազիր մը, որ վերջին գտնուած է եզիատու, կ'աւելցնէ.

— Յետոյ ան երեկոցաւ տասնմէկերուն, մինչ կերակուրի կը նստէին, և յանզիմանեց զանսնք իրենց անհաւատութեան և խստասրտութեան համար. վասնզի չէին հաւատացած անոնց՝ որպնք տհսած էին զինք իր յառնելէն ետք: Աւ անսնք իրենք զիրենք արդարացուցին ըսկելով. «Այս չորսութեան և անհաւատութեան զարը Մատանի ներքեւ է, որ պիղծ ովկիներու միջոցու չթողուր որ մարդիկ Սաստուծոյ ճշմարիտ զօրութիւնը հասկնան. ուստի զուն այժմ արդարութիւնդ մնջի յայտնէ» ըսկին անսնք Քրիստոսի: Եւ Քրիստոս ըստ անոնց. «Սատանի զօրութեան տարիներուն սահմանը լրացած է. բայց ուրիշ ոսուկալի բաներ կը մատնան մեղանչողներուն՝ ուրոնց համար ևս մահուան յանձնուեցայ, որպէսզի անսնք ճշմարտութեան դառնան և այլևս չմեղանչեն. որպէսզի ժառանդեն հոգեոր և անապական փառքն արդարութեան՝ որ երկնքումն է: Այլ զուք զացեք բոլոր աշխարհ», եալին (Մրկ. 15):

Եկոնմիմունի այ ծանօթ եր այս հասուածին կեր շատ իիչ տարելուրեամբ, Տըմակո- մի-բէ-ընտ-թէ-Պէլչէ-ի, թ. 15, որ կ'ըսի րի կարգ մը յունարկն ձեռազիրներու մեջ կը գտնուիր այ:

Ուրիշ արքիւրներու մեջ պահուածներին ամենին կարեւուերը նեւեւայներն են: —

1. Աւելի երանելի է տուքքան թէ առ-

նուլ: Պօրունի մեջ թերուած՝ Գործ. ի. 35: 2. Ա՛ւ որ զանեմ՝ ձեզ հոն պիտի դատին:

Յիշուած Յուսիմու վիային, Կղեւիս Աւդիսամեցացիկ և ուրիշներէ:

3. Մեծագոյն բաները խնզրեցէք և փոքրագոյններն աւ պիտի աւելցուին ձեզ զի. երկնային բաները խնզրեցէք, և երկրացիններն աւ պիտի աւելցուին ձեզի: Կը յիշեն Արիզենիս և Կղեւ: Աղեխանեցացի

4. Փորձուած սեղանուուրներ՝ կդէք: Կը յիշեն Կղեւ: Աղեխանեցացի և ուրիշներ: Ա. Թես. Ե. 21-ը տար մեկնութիւն է:

5. Երեւու Թու-շի Աշեմ-է, Ե. 2-4 տօի: — Զի Տէրն ըստու, զուք պիտի ըլլաք զաներու պէս՝ զայլերու մէջ: Եւ Պարոս պատասխանելով ըստու անոր. Ապա եթէ զայլերը պատառեն զաները: Յիշուած ըստու Պարոսին: Իրենց մեսնելէն վերջ: Դուք ու մի՛ վախնաք ոննոնցմէ որոնք կ'սպաննեն ձեզ և ոչինչ կընան ընել ձեզի, բայց վախոցէք անկէ՛ որ ձեր մեսնելէն ետք. աղջեցութիւն կը զօրձէ հոգիի և մարմինի վըրայ և զանսնք կրակէ գժոխուքը կը նետէ: 6. Կղեւիս Աղեխանեցացին ունի: — Ինչպէս որ Վազենատինանները կ'ըսին... Անոր հոմար Փրկիչն ըստու. փրկուէ, զուն և հոգիով:

7. Քերուա-լու թ. 8. զիրը կ'ըսի:

Մարդ մը որ չէ փորձուած՝ արժանիք չունիվ:

Տերտույխանու՝ ՆՄիտու-Շինէ ի. — Աշակերտները փորձուեցան՝ որովհատե. քուն մտան, այնպէս որ լքեցին Տէրը երր ան կը բանուէր, նոյնիսկ այն՝ որ իրեն հետ կեցաւ և սուրը զարծածեց, երեք անզամ ուրացաւ զինք, վասնզի արդէն առաջուց ըստու էր թէ ո՛չ ոք, որ չէ փորձուած, պիտի չստանաց երկինքի արքայութիւնը:

8. Արզիկին՝ ՆՄիտու, Ներող Գ. 3.

— Տեզ մը կարգացի թէ Փրկիչը ըստ է: — Խնդիր է թէ մէկը ինքզինքը Փրկիչի անշու զրած է, կամ թէ ի յիշոզութենէ խօսքերը յասուջ բիրած է, կամ թէ արդիօք ճշմարիտ է թէ ըստու է: — Ի՞նչ և իցէ սակայն՝ Փրկիչն ինքնիսկ կ'ըսէ. «Այս որ ինձի մօտ է՝ կրտկին մօտ է: Այս որ ինձմէ հետու է՝ արքայութենէն հետու է: (Դիմինու ալ նոյնը կը յիշէ):

9. Կանձ Առաւելովիւն Ավելիքուս-ի մեջ կայ հիմակաղ հիմարժական հատուածը: — Պետք բառ բառ: Կանոններ զնելու մէջ շատ յառաջ դացինք: ճշգիւ նշանակե՞նք մարմիկ և արեան մատուցման մասին ալ: Յովհաննէս ըստ, մասցած էք, և զրայրներ, իր վարդապետը հացն ու բաժակը ուզեց և զանոնք օրհնեց՝ ըսելով, «Այս է իմ մարմին և իմ արիւնո»: թոյլ չտուաւ Ան որ սա՛ կինեցը մեզի հետ ըլլան: Մարթա ըստ, Մարիամի՛ պատճառով էք այն, վասրելի: Ան տեսաւ ներա ժպափիւ: Մարիամ ըստ, անկէ ետք ալելս չխնդացի, վասրելի Ան ըստ մեզի տակէ տաշ թէ: Այն որ տկար է պիտի փրկուի զօրաւորին միջոցաւ:

Այսպիս են յե: և յս թեազիրները, իսկ առերենը ունի: Ես չխնդացի արդարն, այլ լիշտի մեր Տիրոջ խօսքը և ուրախացայ, վասնդի գիտէք թէ Ան ըստ մեզի տաշուց, երբ կ'ուսուցանէր մեզի, թէ՝ այն որ տկար է պիտի փրկուի զօրաւորին միջոցաւ:

10. Կղեմ. Աղիք. Սուրբ. Ե. 10: — Վասրնդի մարգարէն կ'ըսէ, ո՞վ պիտի հասկընայ Տիրոջ մէկ տառկը, բացի անկէ՝ որ խմասաւն է և գիտուն և կը սիրէ իր Տէրը: Վասնդի քիչերու տրուած է ամէն բան պարունակել: զի վայրապար չէ՞ր որ Տէրը հրամացեց աւետարանի մը մէջ: իմ գաղտնիքներս (խորհուրդներ) ինձի՞ւ և տանս որդիներուն համար հնէ (Եսայիշ.) (Իդ.) 16:

11. Կղեմ. Աղիք. Սուրբ. — Վասնդի պրակերը նոյն ուժը ունին՝ ինչ որ ասնք, որ երբայցնոց Աւետարանին մէջ զրուած են: — Ան պիտի չգազրի փնտուելէ մինչեւ որ զանէ, և գտած ըլլալով՝ պիտի սքանչանայ, և սքանչանալով՝ պիտի տիրէ, և ալիրեւով՝ պիտի հանգչի: (Եղինը կայ նաև Ոսկիթինքոր զնուուած հին աւանդան Աւետարանի մէկ սքապիրուսայ թերթին վրայ:)

12. Յեռնիմոս կ'ըսէ. — Երբայցնոց Մատթէոսի աւետարանին մէջ այսպէս է: Մեր վազուան հացը տուր մեզի այսօր: Այսինքն՝ «այն հացը՝ զոր պիտի տաս մեզի արքայութեանդ մէջ՝ այսօր տուրու:

13. Յեռնիմոս Մատթէ. ԺԲ. 13, կ'ըսէ: Այն աւետարանին մէջ՝ զոր նազարենները (և երիսնիներ) կը գործածեն (և զոր ևս վերջերս երբայցներէնէ յունարէնի թարգմանած եմ, և շատեր զայն Մատթէոսի աւետարանին ոկզբնազիրը կը նկատեն)

այն մարզը որ զօսացեալ ձեռք մ'ուներ՝ կը նկարազբուի իրը որմիազիք, որ սա՛ բառերով սկնութիւն կը հայցէ: «Ես որմնադիր մըն էի և ձեռքերովս ապրուաս կը ճարէի: Կ'աղաչեմ, Յի՛սուս, ասողջութիւնս ինձի՛ վերապարձուր, որպէսզի ստորնարը չմուրամ ուտիսամի համար:»

13. Արագինեսի՝ Մատթէուսի քը զրարկած մէջ՝ Աբրահամի Աւետարանին մէջ թերաւած՝ որ միկ աւարկանին է Դուկ. ԺԲ. 18-26ի: — Երկրորդ հարուստ մարզը ըստ անոր. Տէ՛ր, ի՞նչ բարի բան կրնամ ընել և ապրիւ: Ան ըստ անոր, ա՞յ մարդ, կատարէ Օրէնքը և Մարգարէները: Ան պատասխանեց Ան նոր, պահած եմ: Ան ըստ անոր, գնա՞՛, ծախո՛ բոլոր ունիցածդ և բաշխէ աղքատներու, և եկուր և հետեւէ ինձի:

Բայց հարուստ մարզը սկսաւ գլուխը քերէլ, և ատիկա իրեն հաճոյ չթուեցաւ: Եւ Տէրն ըստ անոր. ի՞նչողէս կ'ըսես ուրիմն թէ պահած եմ Օրէնքն ու Մարգարէները: Գրուած է Օրէնքին մէջ. Արիէ՛ դրացիզ (ընկերդ) քու անձիդ պէս, և, ահ՛ս ահա, քու եղբայրներէդ չտամերը, Արրանամի որդիներ, աղտոս քուրջեր հազած են և քազցէ կը մեռնին, և քու տունդ՝ լեցո՛ւն է աղուոր բաներով, և տառնցմէ ոչինչ զուրու կ'ելնէ անոնց համար: Ու Ան գարձաւ ու ըստ իր Սիմոն աշակերտին, որ իր քովը կը նստէր. Այ՛սոն, Յովհաննայի որդի, աւելի զիւրին է որ ուղար տակի ծակէն մտնէ, քան թէ հարուստ մը՝ երկինքի արքայութիւնը:



ԿԻԼԻԿԻԱՑ ԿՈՐՈՎԱԿԻՈՒՄՆԵՐԸ  
ԺԲ.

Ա.Զ.Ա.Բ.Ի. Զ. Ձ. Ա. Վ. Ե. Յ. Յ. Յ. Յ. Յ.

ՍԻԴՈՆԻ ԵՊՈՒԻՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ  
ՀԱՅՈՑ ՄԱՍԻՆ

(առեւ.) [Բնակչութեամ 213 էջն] բակները, այս պալատին մասիկ երկու հեկղեցիներ կան, մէկը Ա. Գրիլի, որ կ'ըստի թէ թագաւորին եկղեցին էր, իսկ միւսը որ նորիսւած է Աստր Աստիայի, կաթողիկոսական եկղեցի է. քիչ ժախարով կարելի էր նորոգել առանք: բայց չեն համարձակի նորոգել: վասնի թիւրքը առած է զանոնք Նայոց ձեռքէն առարկելով թէ բարձրագիր են և շնուռած են իրենք բերդ: Անոնք կը յուսան ընել այդ նորոգաթիւնները երբ Տէրը կամի և զանոնք յանձնէ քրիստոնէից սիրապեաւթեան: բորդ Նայերը միշտ այս բանը կը խնդրեն ազգոթիւններուն մէջ, և կ'ըսնի մեզի: — «Աղասիցէք մեզ այս հարսանարութենէն որոշ առաջ կ'ազգինք: ան առան մենք լատին (կաթոլիկ) կ'ըլլանք: այն առան գուշ աէրը կ'ըլլաք մեր մարմին և նոյնին: և ինչ որ կը համայէք: կ'ընենք այն առան»(\*).

Նոյն քաղաքնեւ մէջ կան նուն ուրիշ 12 եկեղեցիներ կամ մատուռներ, որոնց մէջ կը մասուցուի պատարագը, և կիրակի ու տօն օրեր պաշտօնութներ կը հաստիւն Աստոնք կը պահուին պատարա կիրարով, թէկ անոնցմէ շատերուն մէջ պղինձէ կամ երկաթէ խաչերէն զառ ուրիշ խորհրդապատճեր (սուլեյան) չկայ: Անոնց մէջ պատեհները կը պահեն սեղանին (աստ) տակ, թիւրքիր սովորական հալածանքնեւ զերծ մնարա Ա. Յովհաննու մատարն մէջ չառ լաւ կը պահեն Ա. Անդրեասոս պապին աջը (Երա), Մեծ Նայտուանի արքակիսկովոս Սուրբ Քրիստո Լուսուորին աջը, Ա. Նիկողոյանին աջը, երեքն աւ արձամի մէջ դրսւած և զարդարուած թանկաղին քարերով ըստ օրինի Լատինաց: Ա. Պատուա Ռոռի աջն ալ անին, բայց առանց ոնէ զարդարուի:

Եսա մը Նայերէն Աւելատրաններ ունին արձամագոս, նաև արձամ բռըրաւոններ և խաչեր, քանի մը հին ոնոյ նուուէկական խոյրիր (mitre), գիպուէէ նախարար մը (pluvial en brocart), երկաթէ աթոռակ մը պաշտամունքի (tabouret d'office en fer), որոնք կ'ըստի թէ Հասմին զրբաւած են, բայց մաշած են նուուէկնէ: Եսա մը չուրջառանիր (pluvial) ալ ունին իրենց երկին ունոյ, զորս պատարագի առան կը դարձածեն: Ունին երկու ձեռագիր Աստուածաշունչ, մին

(\*) «Délivrez-nous de la tyrannie sous laquelle nous vivons, alors nous deviendrons latins (catholiques); vous serez alors maîtres de nos corps et de nos âmes et nous ferons ce que vous nous commanderez».

մանրանկարով, և ուրիշ չառ մը զիրքեր: Ամէն բան յառ կը պահուի և յանձնուած է մասնաւոր բահանաներու: ազգին անունով:

Այս կաթողիկոսին իշխանութեան ներքին են քանչորս առաջնորդներ (prélat), եպիսկոպոս թէ արքեպիսկոպոս, և կաթողիկոսական եկեղեցին ամէնէն մատիկ առաներկու եպիսկոպուաներուն են որ կ'ըսնարին կաթողիկոսը Բայց երբեմն այ ժողովուրդին երեկիներն են որ կը նշանակին կաթողիկոսը թիւրք պաշտօնեաներու հրամանով և պաշտպանութեամբ, և հաքք կը խնդրին եպիսկոպուաներուն և արքեպիսկոպուաներուն հաւանութեանը Ուրիշ անցաների ալ, երբ կաթողիկոսները մերօնանեն, բանի մը եպիսկոպուաներու և ազգին երեկիներուն հաւանութեամբ, օգնական մը կ'առան իրենց, նոյն առան նշանակելու իրենց յաջորդ: Հիմակուան կաթողիկոսը, Ապարքին այնով և կազմ է, այսինքն իր նուուրքն նշանակաւած է կողմակոպս Սուրբ-Առաքայի և օգնական կաթողիկոսութեան, երբ քարոզիչ էր և վարժապիտ, և իր նախորդին միանումէն հոգբը ազգին կողմէն ընդունուեցաւ ու հասանուեցաւ:

Այս կաթողիկոսին իշխանութեան ներքին զրբէ 20.000 ընտանիքներ, որք կը բնակին նիփիկոյի և Ալեքսոյի քաղաքներուն, գիւղերուն և ընդունումէ մէջ Բան վանք կայ՝ Հարիւր վանկանաներով, երեք Հարիւրէ աւելի քանական ներով և շառ մը սարկաւագներով ու կղերներով:

Առանց ամէնէն զատուններն են:

Աղարիս Կաթողիկոս,  
Պարու Վարդապետ Կարկանցի,  
Յայնանէն Եղու Զեթուուի,  
Տիրատու Վարդապետ Տիրիկիի,  
Դաւիթ Արքերու Երևանցի:

Կաթողիկոս կ'ապրի նուէկներով և պղումաթիւնով, առան մը տուն դլուխ տարեկան տուրք մը կ'առանէր, բանի սկզբան մէջ թամար յիրեն պէտք եղածը, և իր հօման յանձն առած ոյս զիրումներով է որ ան կը պահէ իր վանականներն ու սուսաւորները:

Գերոյշեալ կաթողիկոսին, պատշտան կարտինարին Հրամանութիւններու պարունական տուրք մը, սոկի սկզբան մը իր մազգմայով, մարմնակալ մը և քանկ մը, արձամ թէկով բանուած մարմնակալ մը, Աստուածանին երկու պատկեր, աշակայու ՀՀ սկին իրենց մազգմաններու, նկանուով որ շառ են կեղեցիներու մէջ պատարա կ'ընեն Փայտ, ապակիէ կամ կ'առէ սկիններով:

Հայ ազգին գլխաւոր հերկոմիկոսութիւններն ու մալուրութիւններն են Յակոբիկներուննու: Կըսն մէջ Տէրը Յիշը մը Յիշու Քրիստոս ունի մը բնութիւն, մը կամք և մը ներկարութիւն: Կը որբացնեն Ֆիոնկորուր:

Այս գրութիւնը կաթողիկոսական ժողովները միայն կը հանչնան: Առաջ Արք կաղեկուու համար կը լուիմ ուրիշ մոլորութեանց մասին:

**ԽԱԶԱԿՐՈՒԹԵԱՆ ԴՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ  
ԵՒ ՍԱՂԻՄԱՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԸ  
ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ.**

Ծնդհանրութէս սա՛ կարծիքը կը տիրէ թէ Եւրոպացիները մարտակուած կրօնական խանդէ և վիրաւորաւած իրենց կրօնական զգացումներուն մէջ, ահանելով Երուսաղէմի Սուրբ Հոգերը խլամ տիրապետութեան տակ, ձեռք առած են վէնքը, աղատելու համար Քրիստոնէութեան մայրաքաղաքը անհնաւատներու ձեռքէն:

Բայց ինչպէս կ'ըլլայ որ այս քրիստոնեայ բարեկուտաները հօթներօրդէն տասնեմէկիրարդ գար, 400 էն աւելի տարիներ կը ձգէն որ Երուսաղէմը հեծէ մահմետական լուծին ներքեւ, չեն խոցուիր անոր ցաւերէն եւ վերջը ճամբայ կ'նվեն խաչին իշխանութեան ներքեւ բերելու զայն:

Ինչո՞ւ համար չորս գարէ աւելի Եւրոպական Քրիստոնէութիւնը իր բարեկալաւտութեան մէջ անարգուած ըլլալու պատճառ մը չունենար՝ Սուրբ Տեղերը տեսնելով իշխանութեան ձեռքը եւ յանկարծ միտքը կ'ինայ խնդիրը, իրը թէ Պետրոս անուն ճգնաւորի մը խօսքերով... մինչ խլամներուն Պազեստինը զրաւած տաենները չափազանցօրէն քրիստոնեայ եւ կրօնամոլ բիւզանդական կայսրութիւն մը գոյութիւն ունէր, պատը ամէն ժամանակէ աւելի զօրաւոր հեղինակութիւն ունէր Եւրոպական միս պիտութիւններու մօտ եւ խլամներէ չախորժող ու անոնց դէմ խաչակրութիւն մը քարոզելու կարող անձեր և ձգնաւորներ բաւական թուով կը գտնուէին քիչ մը ամէն տեղ:

Բացայացտ է որ կրօնական զգացումներէ տարրեր եղած են ուրիմ խաչակիր արշաւանդները կազմակերպողներուն պատճանները, ինչպէս որ պիտի տեսնենք:

\* \* \*

Մէծն կոստանդիիանոս կայսրին հոռվական կայսրութեան մայրաքաղաքը Հըսպիմէն կոստանդնոսուպոլիս փոխողբեկը 300 թուին, ծանր հարուած մը եղած էր պապական իշխանութեան պապային, և յաջորդական պապերը, թէ Արեմանեան կայսր:

Պութեան օրերուն եւ թէ՛ 476 ին անոր վերջանալէն հատքը, իրենց ձեռք զանուուղ ամէն կարելի միջացները ի զործ կը զնէին պրծելու կ. Պոլսի կեզրոնին կրօնական իշխանութենէն եւ տարածելու իրենց հոգեոր տիրապետութիւնը եւրոպական բուլը երկիրներու մէջ:

Պատութեան այս փափաքը սակայն կարելի էր միայն հոռվամէտական Եւրոպայի կ. Պոլսէն քաղաքականորէն անջատումովը և առ այդ թէ՛ պատը և թէ՛ Եւրոպական մնձ ու փոքր իշխանները համաձայն ըլլալով դժուար չեղաւ խղումը, Բայց Եւրոպայի մէջ խմատ չատ էր իշխաններու թիւը մին միւսէն անկախ, մին միւսէն նախանձող: Իրենց այս վիճակը պատճառ կը դառնար որ անոնցմէ և ոչ մին ունենայ տիրապետող ձայն մը ու ստեղծուի քաղաքական զօրաւոր կեզրոն մը: Այս կարգի ուժի և տիեզերականութիւն ներկայացնող ձայնը պապութիւնն էր, որուն գործին ընականարար չէր զար իրմէ զատ ուրիշ զօրաւոր իշխանութեան մը առաջ զայլը, հետեւարար կարիլին կ'ընէր Եւրոպայի այդ խառնակ վիճակը եղածին պէս պահնելու որ հնարաւորութիւն կար:

Էօթներօրդ գարու սկիզբները սակայն մէջտեղ ելած էր նոր ոյժ մը, Մահմետականութիւնը, որ Ասիր մէջ իր իշխանութիւնը, տարածելէ վերջ, արագօրէն կ'ըսպանար Եւրոպայի, թէ՛ արեկելքէն, բիւզանդական կայսրութեան վրայ յարձակիլով և թէ՛ արեմուտքէն Սպանիան զրաւելով: Միւս կողմէ Եւրոպայի մէջ իշխանները, երբեմն նեղուած կրօնականներու ամէն տան իրենց զորձերուն միջամուխ ըլլալէն, կը պատժէն զանոնք և կամ կը յարձակին պապական հոգերու վրայ, որոնց գէմ պաշտպանուելու համար պատը կը դիմէր զօրաւոր ուրիշ իշխանի մը պաշտպանութեան, որ անվարձք չէր մնար:

Ահա այս կարգի նեղ պարագայի մը մէջ, 773 թուին, Ատիֆան պապը դիմում ըրած էր Շարլմանների, որ շատ մը երկիրներու գրաւում իր իշխանութիւնը զգալի լիս ամէն կողմէ: Շարլմաններ ընդունած էր ամէն կողմէ: Լամպարտիան աղատելու համար օտար ոտնազութիւններէ, բայց իր իսկ իշխանութիւնը տարածած էր ի վետ պապական հեղինակութեան: Սաեւ

փոռն պատին յաջորդը էւսոն Գ. 1<sup>o</sup>. համաձայն եցնելու համար պապութեան հատղնեաէ տուժող շահերը լնդարձակուող քաղաքական ուժին հետին հետ. 2<sup>o</sup>. խստա ջնջելու համար է. Պալոսյ պատրիարքին հոգեոր գերակայութեան յաւակնութիւնները և 3<sup>o</sup>. պաշտպոնուելու համար մահմեական յառաջնազաւմին դէմ. որոնք քիչ ետք կրցած էին զրաւել Սիկիլիոն և խոտիական երկրներ, 800 թուի Ծնունդի օրը կայսր օծած էր Շարլըմաններն և հոչտիած Հռովմէական Ռուբր Կայսրութիւնը:

Կայսերական տիտղոսին պատիրու կազմէ տրուիլը, անոնց յոյս տուած էր թէ երախտագիտական զգացում պէտք էր պարտագրէր քաղաքական իշխանութեան վրայ և թէ կայսրերը պէտք էին որ միշտ իրը ստրագաս հպատակէին պատիրու որոշական և գնիւններուն: Աակայն կայսրերը, յեցած իրենց զինուորական ուժին, չառ անդամ կ'ընդդիմանացին պատութեան, այսպէս որ եւրոպայի յաջորդ երեք զարդու պատմւութիւնը, երկու ուժերուն հակամատութեան պատմութիւնն է մինչեւ տասնեմէկերորդ դարու սկիզբները երբ այդ ուժերու զլուխը զանուեցան երկու միծ անհատականութիւններ, Հենրիկոս Դ. կայսրը մէկ կողմէն և Գրիգոր է. պապը միւս կողմէն, որոնք ուղեցին ճշգել իրենց հեղինակութեան սահմանները, յարձակումը սկսելով պապութեան կողմէ:

Այդ տատեններ կաթոլիկ եկեղեցականութիւնը կը գտնուէր խիստ ինկած մակարդակի մը վրայ: Սիմոնականութիւն, օրինական թէ տարօրինի ամուսնութիւններ և ահաելի զայթակղութիւններ անպակաս էին հոգեկարական զասուն մօտ, որոնք չառ անդամ ապաւինած քաղաքական իշխանութիւններու պաշտպանութեան, անարդի կը զորձէին եկեղեցական օրէնքներու և սովորութեանց դէմ: Գրիգոր է. պապը 1075 ին Աինող մը զումարելով Հռովմի մէջ, կոնդակ մը հանեց և բոլոր այս զայթակղութիւններուն վերջ մը տրուիլը հրամայեց. մանաւանդ քաղաքական իշխանութիւններէ եկեղեցականներու անուանումին դէմ խօսեցաւ: Եկեղեցականները լին զարձակ հոգեկրու և կալուածներու տէր րուալը, իշխաններու զորձին չեր զար իրենց հսկողութենէն և իշխանութենէն

զուրու տեսնել զանոնք. միւս կողմէ կրօնականներու զորձին չեր զար իրենց ազգատ զորձունէութեան և հաճելի կինցազին կապտուիլը տեսնել, որով թէ իշխանները և թէ եկեղեցականները միացան պապին զէմ զնելու: Հենրիկոս Դ., իրեն պատասխան պապական կոնդակին, Միլանի Արքեպիսկոպոս անուանեց իր կողմէն հոգական հոգեւորական մը: Այսպահով չի բաւականաւով՝ 1076 Յունուարին Գրիմանիոյ Ռուօրմա քաղաքը սինոդ մը զումարելով կպիսկոպոսներէ բազկացեալ, Պրիգոր է. պապը զահագութէ հոչտիած և հըրամայեց անոր թողութ պապական իշխանութիւնը: Պապը պատասխանեց Փիուրուուրին Վատիկանի մէջ Աինոդ մը կազմելով և նոր կոնդակով մը ինքն ալ փօխագարձարար գահագութէ հոչտիած չենթիկոս Դ.ը, բանազրեց զանի և իր հպատակները ազատ կացուց կազորին հոգականէ: Հոկտեմբերին Գրիմանիոյ մէջ, այս արտակարդ վիճակին վերջ մը զնելու համար զումարուած խորհրդաժողովի մը մէջ յայտնի եղաւ որ պապը զեռ շատ միծ հեղինակութիւն ունէր: Շատ մը իշխաններ և աղնուականներ մերժեցին կայսրին ոյժ տալ պապութիւնը խորտակելու և խորհուրդ տուին իրեն երթաւ հաշտուիլ պապին հետ: Ասիկա ասիթ մը եղաւ իշխաններուն փոքրիկ վրէմ մը լուծելու կայսրէն, որ շատ ինքնավատահ հով մը առած կը յիտորտար նոյնիսկ իր բորբկամներուն վրայ:

Կայսրը ստիպուած իր կողջ և զաւակին հետ ցուրտ ձմեռին ձմերայ ելու Գանուա երթալու, ուր կը գտնուը էր պապը և ներոզութիւն խնդրելու: Պապը նախ միհրմեց ընդունիլ զինք և Հենրիկոս Դ. իր ընտանիքին հետ ձիւներուն մէջ անպատճակար քաղաքին զուը չեր զարձակ հոգեկրու ամեն հիւղամայ կայսրը իր իշխանութիւնը պիտի վերստանար զատուելով վերջ, զի իրը թէ իր հըրամակները շատ մը ամբաստանութիւններ ըրած էին իրեն զէմ: Որով պապը նուիրակներ զրկեց Գրիմանիոս օրպէս զի լուն հոն տեղւոյն վրայ ժողովուրդին ունեցած գան-

զատները, նուիրակները ստիլայն, գաղտնի չրահանդիքի մը համաձայն հաւանաբար, փոխանակ Հենրիկոս Դ.-ի խնդիրը կարգապելու, սկսան նոր կայսրի մը բնարութիւն և կոյսօր հոչակեցին Սվապիոյ Դուքս Խուալֆը: Այս ընարութիւնը շատերու գործին չեկաւ, զի այլ էր Հենրիկոս Դ.-ի հոգարտութիւնը խորակիել և այլ աւելի ամրարտաւան մէկը ընտրել: Հենրիկոս երբ լսեց հզածները, խոսութարկացաւ և անմիջապէս Գերմանիա վերագործաւ, ուր կողմանիցներ գանձելով կոռուցան Խուալֆի գէմ բայց յաղթուեցաւ: Պապը 1080ին կրիչին բանապերց կայսրը և Խուալֆի տուաւ տիտղոսը, ամէն իշխանութիւն և հեղինակութիւն վերապահելով իրեն: Այս արտօնքը բոլորովին կատղեցաց իշխանները, որոնք մեծ մասամբ այս անկամ Հենրիկոս Դ.-ի կողմէ զարձան և նոր եկեղեցական ժողով մը զումարել տալով անզամ՝ մը ևս զահագուրդկ հոչակեցին Գրիգոր Է.-ը և իր տեղը պապ բնարկեցին կղեմէն Գ.-ը: Եսայն տարին կուիչ մը մէջ Խուալֆ սպաննուեցաւ: Պապականները և ֆունկի կուսակեցները Հենրիկոսի գէմ կայսր հոչակեցին կուտէնալուրկի Հերման իշխանը:

Հենրիկոս Գ., իրեն հետաւ առնելով կղեմէն Գ.-ը՝ ուժեղ բանակով մը համալիոյ վըրայ քարեց և շատ մը յաղթութիւններէ վերջ 1083ին եկաւ Հոսովմ, զրաւեց քաղաքը և պապական աթոռուն վրայ քաղմեցաց կղեմէն Գ.-ը, որ փօխագարձարար կայսրը օծեց Հենրիկոսը: Գրիգոր Է., սահպուեցաւ փախչիլ Մավկէնաւ, ուր ամէն կողմէ պարտուած և ինկած մեռաւ 1085 Մայիսին: Յաջորդ երեք տարիներու ընթացքին քառսական վիճակի մը մատնուեցաւ պապութիւնը: Կարտինաները նոր պապ հոչակեցին Վեկատոր Գ.-ը որ վանքի մը մէջ պահութուած մնաց և մեռաւ ընարուած տարին: Անոր յաջորդ կարգուեցաւ Ալեքսանդր Բ., 1088 Մարտին: Նոր պապը փոխանակ ուղղակի միջոցներով զործելու կայսրին գէմ, ձեռքի առելէ միջոցներով ուղեց յաջողիւ: Եկեղեցականներու գէմ եղած հրամաններու գործադրութիւնը, որ այս իրարանցումին մէջ մոռցուած էր զրեթէ, անզիտանաւ ձեւցուց և կայսրին գէմ զգուեց անոր անդրանիկ զաւակը՝ Դոնը բա-

լշխանը, ինչպէս նաև ուրիշ շատ մը իշխաններ:

Ահա այս ատեններ է որ Բիւզանդիոնի Ալեքսանդր, ուղելով օգտագործել Եւրոպացի այդ խառնակ մթնոլորտը և Ալեքսանդրու կողմէ զրաւուած բիւզանդական զաւակ զաւառները վերագրաւել, 1095ին զիմում բրաւ Ալեքսանդր Բ.-ի սրբէս զի օգնէ իրեն: Ասկէ աւելի բարեպատեհ առիթ մը շատ քիչ կը ներկայանար պատմութեան մէջ պապութեան կողմէ շահագործուելիք: Պապը, բաժնելու համար կայսրը իր զօրագիւներէն, զիմում բրաւ Եւրոպացի բարեպատութեան և հոչակեց Խաչակիր առաջին արշուանքը: Այս կոչը զպաւ քրիստոնեաներու սրտին և ամէն կողմէ զովեցին: Պապուակը լու ընտրուած էր: Եթէ Բիւզանդիոնի կայսրին օգնութեան երթալու կոչ ըլլար, շատ հաւանական է որ ձախողէր զործը, բայց քանի որ Երուսաղէմի անունը կար մէջտեղ, այլիս ոչ կայսր և ոչ քաղաքական սրեւէ մարմին իրենց աչքին կ'երեւար պաշտպանուելու արժանի: Որով իշխաններ և ժողովուրդ միացած զացին և զրաւեցին Պաղկստինը:

Երուսաղէմը զրաւելին երկու չարաթ վերջ մեռաւ Ալեքսանդր Բ., որուն յաջորդեց Յարութիւն Բ., պապը (1099—1118), Հենրիկոս Գ., զրկուած իր բոլոր ուժերէն ամէն զնով ուղեց հաշտուիլ պապին հետքայց խնդրանքը շնչունուեցաւ: Պապական զրպումների կայսրին երկրորդ զաւակը զէնք վերցուց հօրը գէմ և վերջապէս ամէն կողմէ էքուած, 1106ին մեռաւ կայսրը արտակարգորէն փոթորկալից կեանք մը ապրելէ վերջ:

\*

\*

Առաջին Խաչակիր արշաւանքին ատեն, մահմէտականներու հետ եղած կախեներու ընթացքին, 1103—1104 թուականի ատեններ մօքբուա Տը Լա Թուր (Geoffroi de la Tour) անուն մեծ աղնուական մը գերի կ'իյնոյ խօամներու ձեռք և Ֆաթիմի խալիֆայութեան զինուորները զոյն շատ մը ուրիշ կերիներու հետ Փահիրէ բերելով կը բանտարկին: Այս անձնաւորութեան աղատութեան համար շատ աելերէ գիմում կ'ըլլար: Նոյնիսկ թագաւորական պալատներ

կը խնդրեն Ֆաթիմի խալիֆաներէն որ ներուժ չնորհաւի, բայց անօգուտ: Երբ երաւաղէմի Պատուին Բ., թաղուորը իր կարգին 1123 Փհարուորին զերի կը տարուի Եղիպատ և հան մընչեւ 1124 Օգոստո 29 միալով՝ աղատ կ'արձակուի: յետոյ կը խընդզրէ հան զանուող ուրիշ բանտարկեալներու ալ արձակուումը և շատերունը կ'ստանայ, բայց Փոքրուու կը մեայ զարձեալ:

Ամէն կողմէ ճարտհատ աղնուականին ընտանիքը և Խաչուկիր մեծերը Երաւաղզէմի Յակոբիկ եկեղեցականներու միջոցաւ կը զիմնն այն ատենի Երաւաղզէմի Հայոց Եղիպահպատին որպէսովի ան ալ իր կողմէ անգամ մը զիմէ Եղիպատոսի Ֆաթիմի խալիֆա Ալ Հավզը Պէլլահին և բանտարկեալնի աղատուումը խնդրէ: Յաջողութեան պարագային անոնք հայ եղիպահպատին կը խոստանան շատ մը և զեղեցիկ խոստումներ և ի միջի այլոց իրեն տալ ամբողջ զիւղ մը, հաւանարար Առէսիէ կամ Պէլլահի Արիք:

Խաչուկիրները զիտէին որ Եղիպատոսի մէջ Հայէրը մեծ իշխանութիւն ունէին և իմացած էին որ Պահամամ Պահաւունի կը վարէր վեզիրութեան պաշտօնը և ստացած էր ռ Թամ էլ Տուլէ ո (կոյսրութեան թագ), ափալոսը:

Երաւաղզէմի Հայոց Եղիպահպատու, տեղի տալով իրեն եղած խնդրանքներուն, 1136ին կը մեկնի Եղիպատու և Վահրամ Պահաւունի պաշտօնի պաշտպանութեան միջոցաւ կը յաջողի իր ձեռնարկը գլուխ հանել, ինչ որ Խաչուկիր իշխանութեան առջև մեծապէս կը բարձրացնէ այն ատեն Հայէրու վարին ու հեղինակութիւնը:

Գ. ՄԱՍՄՈՒՐ ՖԱԹԻՄԻ

**Աղբերեներ.** — Universal History of the World, Edited by T. A. Hammerton, 1928-9 London, Vol. 5 and 6:

Michel de Marache անուն Յակոբիկ գպիրի մը ձեռապիւր 1138 ին զրուած և պատմուած. Abbé Martinի կողմէ Journal Asiatique 1888 նոյ. - Դեկտ. Թիւին մէջ, Էջ 487:

## ԶԱՏԱԳՈՎԱԿԱՆ

«ՅԻՍՈՒԽՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ»

Այդ խորագրին տակ Մ. Տէրպէտէրէնան, Պատունի Հայրենիի Ամսացրին Ապրիլի թիւին մէջ (Էջ 89-106) ուզած է քընութեան ևնթարկել Յիսուսի անձին պատմականութիւնը, և յանգզնած ու յանգած է այն եղբակացութեան թէ Քրիստոնութեան հիմքը, որ Աւետարանի մէջ պատմուած է և քարոզուած Առաքեալներէն, իրեւ պատմական անձ չէ ապրած այս երկրագունածի վրայ, այլ՝ առանցելական անձ մըն է ան և հետեւարար անոր մասին զրուած հրաշալի պատմութիւններ սպառմանթիւն չեն, այլ առանցել և այլարանութիւննեն...»:

Տէրպէտէրէնան կ'ըսէ թէ ինքն առաջին անդամ 1913ին, Երկրուի Մայիս և Յունիս թիւերուն մէջ, Մանկասարկեանի համելութեամբ, Հրատարակած է յօդուածարք մը, և եթէ չեմ սխալիր, զիտել կուտայ, այդ եղած է առաջին հայէրէն հրատարակութիւնը Յիսուսի պատմականութիւնը կամկածի տակ զնող: Եւ ինքն բաւական ժամանակ յետոյ խմացեր է թէ իր զրանքները առիթ առւած են չատ մը քննազատութեանց այն ժամանակներն հըստարակուութիւնը հայէրէն կրօնական թիրթերու մէջ: Բայց զգրախստարար առիթ չէ ունեցեր կարգալու այդ քննազատականները, հետեւարար չի զիտեր թէ ի՞նչ պատմական կամ զիտական ապացոյցներու վրայ յետած են անոնք: Բայց ապահով է եղեր որ անոնց միակ զենքը կոյը հաւատքն է(\*):

Տէրպէտէրէնան իր այդ յօդուածաշարքը Հրատարակելէն ճիշտ 16 տարի հաքը:

(\*) Տէրպէտէրէնի յուզած խնդիրեւու արքի Արաւակ թիւիրինեան 1914ին հետաքարած է «Պատմական Յիսուսի Քիսանը » գրեսիր, Մարգարիտ Շերու Առային ապահովածին: Պատմութական և միավաճակ ծովովրազմի լաւց զած մը, հիմնած պատմութեան վրայ և ոչ թէ միոր հաւաքիթի վրայ, ու չափայինած էն Տէրպէտէրէնի նման տամարանողերուն եղուկացութիւնները: Առայս ենք ու այս անզամ արքանի Արթուր Սթիվոն կուտայ, նատանգ եւ զիսուրեամբ ներեց Տէրպէտէրէնի գրանծերը:



նորէն ձեռք առած է միենայն խնդիրը, զբարախտարար առանց հետաքրքրութեաւ այն քննադատականներով, որոնք եղած են այն տաեն իր զբուածներու մասին, և 16 տարի իր հարգը, չես դիտեր ի՞նչ պէտքի և հորդի տակ, երբ ձեռք կ'առնէ միենայն խնդիրը, չ'ըսեր մեզի թէ այս անդամ որո՞ն հնակելով զրած է իր յօգուածը Հայրենիի Անհապրի մէջ, գասնդի ամբողջ յօգուածը, հակուակ իր պատմոպիտական երեսթին, զուրկ է անաշառ քննադատութեան մը նըլկարազրէն, և յայտնի կերպով ծաղրանք մը ունի իր քննադատած նիւթին հանդէպ և նախատինք մը անոնց, որ կը հաւատան Յիսուսի-Քրիստոսի անձին և զործին, Տէրպէտէրեանի յօգուածը բանաքաղութիւն մըն է օտար գրողներէ, և իր ի՞նչ ի՞նչ մէջքերումներէն կ'երեի թէ հայերէն Աւատարան իսկ չէ կարգացեր, կամ եթէ կարդացերէ, հարեանցի կարգացերէ, հոյնպէս պատմական զործերէ<sup>(\*)</sup>:

Տէրպէտէրեան՝ պատմութեան, զիտութեան, տրամարանութեան և այլ շըլացուցիչ անուններով կը կարծէ հերքել Յիսուսի պատմականութիւնը, և սակայն չըսեր կամ չի զիտեր թէ ինչե՞ր խօսուած և զրուած են 1913էն իսկեր իր քրքուած նիւթին վրայ, և արօր կը համարձակի յայտարարել թէ «կոյլ հաւատքի» վրայ հիմնուած են անոնք:

Այսպիսի ծանրակէլու խնդիր մը նոր քննադատութեան մը ենթարկելու առթիւ իրաւամբ կ'ապառուէր որ Տէրպէտէրեան խօսեր նաև այն հեղինակներու վրայ, ուրանք կ'ընդունին Յիսուսի պատմականութիւնը, և բաւական չհամարէր իրեն Շահուանի հերու կարծէքները իւրացնել, առանց տալու անոնց անունները:

Քննադատի մը ուզգամտութիւնը կառակածի կ'ենթարկուի, երբ միակողմանի է այն, և միակողմանի ու զիտումնաւոր է Տէրպէտէրեանի քննադատութիւնը: Տէր-

պէտէրեան իր մաքին մէջ զրեր է րիզ մը, թէ Յիսուս պատմական անձ մը չէ, և իր բոլոր ջանքի կը զտոնայ այդ րիզին պաշտապանութեան չուրջ, և այս է պատճառը որ միայն այդ րիզին նպաստաւոր կարծիքները կը յայտնէ: Մինչ պատմական ճշմարատթիւնը և արամարթանական ճշշգութիւնը պարտաքանչեան է առաջառ քննադատի մը վրայ, որ զիտութեան և ճշմարատթիւն ափրուն, խընդիրը քննէ և քննադատէ ամէն կողմէ, իսթէ հնարաւոր է, յառաջ բերելով մտսնագէտ և վատահելլի հեղինակներուն բոլոր թիր ու գէմ փաստերն ու կարծիքները, և անոնց բաղզատական ուսումնասիրութեամբը յանդի եզրակացութեան մը:

Տէրպէտէրեանի պատմազիտութիւնը և այսպիսի խնդրի մը մօտենալու կերպը չունիկնք մըն է, և ոչ թէ անկեղծ փափաք մը ճշմարատթիւն հետազոտելու, և տափակական թիւն մըն է ինքնին:

Տէրպէտէրեան թէն կը ջանայ վատահացնել իր ընթերցազները թէ ինքն չուրջիր մէկուն հաւատքը վիրաւորել, ովլ միայն կ'ուզէ խօսիլ անոնց որ բարոյական ոյժ և գիտակցութիւն ունին չարիքէ խուսափելու, անոնց որ առանց նախադատութումն և կիրքի, բարեմիտ և քաջասիրուն այսպիսի խնդրներու ուսումնասիրելու և անվերապահօրէն յայտնելու իրենց զաղափարը, և սակայն իրականութեան մէջ ա՞ն «կոյլ հաւատք» ունեցող կ'անուանէ Նազովրեցի Յիսուսին պատմականութիւնը ընզունողները, կը ծազրէ կրօնքի բարոյականը և նոյն իսկ կը զատազարտէ Քըրիստոնէութիւնը, իյնարգ հակառակութեանց պրկումներուն մէջ. զան զի երբ իր յօդուածին սկիզբը կ'ըսէ. «Աշխարհի տարածութեան մօտաւորապէս կէսին վրայ քաղաքակիրթ մարդկութեան մէկ երրորդը կ'աշխատի այսօր քրիստոնեայ դրօշի տակ և քրիստոնեայ ազգերու ձեռքին մէջն է յարդ մարդկային յառաջդիմութեան զեկը», յետոյ զիտել կուտայ. «Եթէ այն միմունաւոր և միմիաւուուր քրիստոնեաներն որ թէն տարրեր լեզուներով ու տարրեր բարքերով, բայց նախապէս Միջերկրականի եղերքներուն և հաւզհատէ ամբողջ աշխարհի վրայ ապրուծ, զործած ու տանջուած են անոր (= Յիսուսի) իտէլովը,

(\*) Եւ իր յօդուածին մէջ առապահութեան հիմնամբն նետեւելով նանդերձ, նախմիմնեւ առապահուած եւ նութեացուած անուններուն իսկ ճանօր չէ, և զոր օրինակ. Կիրքին, Փարիսին, Պատափին, իր բանական զիւեներն առապահուած են Քուրիմին, Ֆլուարին, Կառապին, Երաւանին ձեւերակ:

զիտնացին իրականութիւնը, առեղիակ ըլւային, թէ աստազելներ են անօր կուսական ծնունդը և աստուածացին յարութիւնը, — պատմաթիւնը բոլորովին տարրեր կերպով ընթացած պիտի ըլլար ոպահավարութ և մեր մալորակի կէսը տարբեր երեսով մը պիտի ունենար այսօր։ Իսկ յեսոյ կը վճռէ. «Միս կողմէն Յիսուսի անունով է որ զարծուած են պատմութեան մնացոյն եղենները և անօր անունով մուածած են մեծապոյն պատերազմերը», և այն։ Հրաշալի չէ Տէրպէտէրեանի պատմութիւնը և տրամարանելու մեթառը։

Եթէ կարելի չէ խօսիլ անոնց հետ որ կուրօրէն կը հաւատան Յիսուսի կուսական ծնունդին, յարութեան, և այն, արգեօք կարելի է ականջ զնել քննակատի մը որ պատմութեան մեծ դէպքերը չի տեսներ այնպէս ինչպէս որ են, և կը կարձէ որ տառնք իր և իրեն նմաններան կամքէն կախուած իրողութիւններու կը նմանին, զարս կարելի ըլլայ յեզաշրջել քննագատական գրչով մը։ Աշխարհի պատմութեան մէջ, Քրիստոնէութեան պէս կայ ուրիշ իրականութիւն մը, որ հիմնուած ըլլայ առասպելական անձի մը անունին և զործին վրայ և առանցք եղած ըլլայ քաղաքակրթութեան մը։ Կայ արագիսի չքնաղ իրականութիւն մը։

Ահա՝ այսօր Մէծն Ռուսիա մեր աչքերուն առջև պատռեց մէկդի նետոց Առետարանը, ուրացու պատմական Յիսուսի կոյութիւնը, արհամարհեց կրօնքն ալ և լրդնեց, — զո՞հ է քննագատ Տէրպէտէրեան իրերու առած այս ընթացքէն։ Մարդկային պատմութիւնը բոլորովին տարբեր ընթացք մը առաջ, և մեր մալորակին կթէ ոչ կէսը, զո՞նէ այդ մէկ փոքրիկ կէտը, իր իսկ երեակաշած կերպով, տարբեր երեսոյթ մը առնեցա՞ւ այսօր։

Ի՞նչպիսի իրականութիւններու ականատես եղանք և կ'ըլլանք սա՛ մեծ պատերազմէն իվեր, որ բարերախտաբար Յիսուս-Քրիստոսի անունով չմզուեցաւ, և նոյն իսկ սա՛ մեր հայացի նեղ ըլջանակի մէջ, ինչե՞ր տեղի ունեցան և կ'ունենան գես, որոնք տեղի պիտի չունենային երեւանկ ըլլար, հայ ժողովուրդը պիտի չփնանար երեւանկ կրկ և մասնէ ըլլար, և նոյն

և նոյն իսկ այս պահուստ հայ զազութիւնը հանգիստ պիտի զայելէին կրկ . . . կրկ . . .

Երկներով պատմութիւն կը չինուի՛, Երկներով կը փախուի՛ն մարգելացին կեանքին պատմութեան զէպքերն ու զիւթքերը։

Սսիկա քննագատութիւն չէ, ասիկա տրամարանութիւն չէ, ասիկա պատմութեան չէ։

Մէնք պիտի չզբաղէինք Տէրպէտէրեանի անի անիսուս նազովիցիսով, եթէ զայթակզած ըլլային կարգ մը հաւատացեալ երիտասարդներ, որոնք զէ Մոնթէլիսէոյն իրենց բողոքը կը հասցնեն Սիոնին, ընդդէմ այդ յօդուածին։

Յիսուս-Քրիստոս նոր չէ որ կը քննագատուի, Առետարանը այսօր չէ որ կը ձաղրուի, քրիստոնէութիւնը՝ պատմութեան անունով հիմայ չէ որ կը զատափետուի։

Ո՞չ մէկ նորութիւն Տէրպէտէրեանի ըսածներուն մէջ։

Պօպս Առաքեալ չատ ուժեղ պաշտպանութիւն մը ըրու Յիսուսի անձին ու զործին համար քրիստոնէութեան առաջին գարուն մէջ իսկ։ Եւ նոյն իսկ յայտարարեց որ եթէ Քրիստոս յարութիւն չէ առած, այն առեն ընդունալին է հաւատքը հաւատացեալին, և ընդունայն է քարութիւնը առաքեալին։

Երիսոս և Նետուոր չատ աւելի ծանրակշիռ որբազրութիւններ առաջարկեցին իրենց ժամանակներուն, Յիսուս-Քրիստոսի մասին տիրող աստուածարանական ըմբռնումներու և դաւանանքի մէջ, և սակայն, չկըցան խախտել հաւատքին ժայռը։

Այսօր ալ միաբարձուրինը (կարելի է ըսել զարուս՝ նեսուրականուրինը) կը մզէ ամէնէն զօրաւոր պայտքարը Յիսուսի աստուածարանական ուղղափառ ըմբռնումին դէմ, բայց նետարանի և աստքեաներու պատկերացուցած Յիսուսին զիմազիթը անտլլայ կը մայ։

Տարբեր են կրօնքին և զիտութեան կալուածները։ Տէրպէտէրեան ամէնէն մեծ սիսալ զործած է կրօնքի կալուածին վերաբերեալ ինդիք մը փոխազրեալ իր հասկցած զիտութեան կալուածին մէջ։ Այդ երկու քը թէկ տարբեր են իրարմէ, բայց

հակառակ չեն իրարու։ Բնական է, որ այս ցուցանքները չեն մտներ Տէրպէտէրեան։ Ներու ուղեղին մէջ, որոնք նիւթէն անզին բան չեն կրնար ահանել։ Յիսուսին պատմականութիւնը, աստուածութիւնը և այլն կրօնքին կը պատկանին, եւ հաւատքը, ոչ թէ ակաց հաւատքը, զօրաւոր ազգակ մըն է մոքի զժուարութիւնները հարթեւու համար։

Դիմուն մը, ճշմարիտ գիտուն մը չի կրնար հաւատք չունենալ։

Ճշմարիտ պատմակէտ մը չի կրնար ուրանակ Յիսուս - Քրիստոսի պատմականութիւնը։

Ճշմարիտ քննադատ մը անկարելի է որ չկարենայ զանազանել իրազութիւնները հրայապատումներէն։

Այսո՛, Յիսուսի ծագումը շատ խոնարհ է, խեղճուկ հոգիւներ միայն վկայիցին անոր մարդկորէն։

Այսո՛, Յիսուս աշխարհի յաւակնութիւնները չշահեց որպէս զի իր անձնով և գործերագ զրագեցներ իր միջավայրը և նիւթ ու տափթ ընծայէր յայտնի պատմիչներու պատմութիւնները զրել տալու իր մասին։

Յիսուս բնդհակառակն անունի պահեր անեցաւ որ նոյն իսկ իրենները խենթի տեղ զրին զինքը և չհաւատացին իրեն։ Բայց ան էր նոյնինքն պատմական Յիսուսը, որ ապրեցաւ այս երկրագունդին վրայ։ Ինքն պատմախանատու չէ անոնց որ իր մասին էւէլ պակաս բաններ զրեցին, և ինչ որ զրեցին չիրցան զըել պէտք եղածին պէս։

Պօզու տուաւ այս երեսյթին բացատրութիւնը։ Ինչո՞ւ կը զարմանաք բառ նշանաւոր առաքեալը որ Յիսուս իր Աւետարանը քարոզելու համար ընտրեց աշխարհի անուսները, բան մը չարժագները։ Խոկճ ձկնորսները։ Վասն զի ամէնէն յառաջ անոնք պիտի հասկնային զինքն և ոչ թէ հոսմէական կայսրութեան զործափարները Պաղեստինի մէջ, այսինքն Պիղատոսի պէս մարդիկ, որ չէին կրնար հասկնալ թէ ի՞նչ է ճշմարտութիւնը։

Յիսուս-Քրիստոս պատմական է, եւ առոր ամէնէն զրական ազացոյցն է իր պատրաստած աշակերտութիւնը։ Տէրպէտէրեանի համար պատմական անձեր են Պետրոս և Պօղոս առաքեալներ։ Թողունք

Պօղոսը, եթէ Պետրոս պատմական անձ մըն է, Յիսուսին աշակերտած Պետրոսն է ան։ Աւրեմն ի՞նչպէս Պետրոս կ'ըլլայ պատմական անձ, իսկ Յիսուս՝ առասպելական։

Տէրպէտէրեանի հասկցած ու հնակած քննադատական միակողմանի մնթուոսի կարելի է պատմական նշոնաւոր անձերը վերածել առասպելական գէմքերու, ի՞նչպէս երբեմն ըրին նարուէոնը և իր 12 գօրավարները, և ի՞նչպէս որ Ամերիկայի նախագահ Թէուլոր Բուզվէլթն աւ, օրինակի և հեղանանքի համար, վերածուած է զուարձալի առասպեկտի մը Տքթ. Թօրպըրնի կազմէն (տե՛ս Պատմական Յիսուս Քրիստոս, էջ 99-102)։

Տէրպէտէրեանի հասկցած և կիրարկած քննադատութեամբ կարելի է հասկածի տակ ձգել նոյն ինքն իր ծագման և գոյութեան պատմութիւնը։ Կրնաց Տէրպէտէրեան, իրմէ հաշուելով, երկու հարիւր տարի ետ երթալ և ըսկել մեղի թէ որմէ սկրծ է լնքն, միայն երկու հարիւր տարի, եւ ոչ թէ 2000 տարի, ուր գրուած է Յիսուս Քրիստոսի պատմութիւնը, բարեմիտ և հաւատացեալ մորգոց ձեռքով, որոնցմէ Պուեկան միայն, իրեւ բժիշկ, այսինքն իրըն իր ժամանակի զիտուն մարզը, բաւական ինամբքով զրած է Յիսուս-Քրիստոսի և առաքելոց պատմութիւնները, իր Աւետարանով և Գործք Առաքելոցով, սուուզելով ամէն ինչ անոնցմէ, որոնք ականատեսեղած էին Բանին։ Պէտք է զոհ ըլլալ որ զոնէ այզպիսի բան մը կրցած են զրի առնել Աւետարանագիրներ, իւրաքանչիւրը իր կարողութեան, իր հետաքրքրութեան և իր հաւատքին չտփով։

Յիսուս-Քրիստոս և իր Աւետարանը հիմք եղած է կրօնքի մը, որուն միայն կը պարտի աշխարհ իր այսօրուան քաղաքակրթութիւնը իր բոլոր բարիքներով։ Եթէ այս քաղաքակրթութեան շնորհիւ լուսաւորուած աշխարհի մէջ չարիքներ ալ կան, Քրիստոնէութիւնը չէ աստր պատասխանատու։ Յիսուս-Քրիստոս յայտնուեցաւ աշխարհի որպէս զի աւելի՛ լոյս, աւելի՛ կհանք ունենան մարզիկ, բայց մարզիկ բնդհանրագէս խաւարը սիրեցին։ Յանցանքը իրենց է։ Խօսելով միայն հայ ժողովուրդին տեսակետէն, պիտի ըսկենք որ հայութիւնը կորսուած կ'ըլլար մարզիկա-

յին պատմութեան բնմէն, եթէ լուսուորուած չըլլար Յիսոս Քրիստոսի Աւետարանով։ Հայութիւնը շատ բան կը պարափ Աւետարանին, և շատ կը ցաւինք որ Տէրպէտէրանին նման քննադատներ իրենց հետաքրքրութիւնը կը պատցնեն նիւթականութեան աւագանութեան մէջ, ուր ամէն բան չօր է, ուր չկայ կիսնք։

Կը ցաւինք որ Տէրպէտէրանինը զիւտութեան և պատմութեան անունով ոճիրներ կը գործն գայթակղցնելով բարի հոգիները իրենց շոշականքներով։

Կը ցաւինք մանաւանդ անոր համար որ Տէրպէտէրան ծանօթ չէ, ինչպէս կ'ինքի իր միակողմանի գատողութիւնէն, ոչ պատմութեան, ո՛չ մարդկացին հոգիրանութեան ո՛չ ալ հոգիրանական զիւտութեան նորագոյն յայտնութիւններուն, և ասոր հոմար չէ կրցած աստուածաբանութիւնը զատել կրօնքն, և Յիսուս-Քրիստոսը դիտել իր պարզութեան մէջ, այլ նայած է անոր զրայ միայն հրաշագործութիւններուն մէջէն։ Եթէ Տէրպէտէրան անկիզմարն էր հաւատաց Սատուծոյ զոյսութեան, ինչպէս որ կարծել կառաւայ իր յօդուածին սկիզբները, այն առեն կը հալին իր մոքին բոլոր զժուարութիւնները և մաքուր քըննադատութիւնը, ո՛րշափ ալ անհերոդ քւլայ, կ'օգնէ իրեն աւեսնելու համար ձշմարտութեան լոյսը որ կը ճառագայթէ պատմական Յիսուս-Քրիստոսի անձէն և գործէն։ Արովնեմ, Առաքեալի ըստին պէս, Յիսուս Քրիստոս միւնայն է եթէ և այսօր և յաւիտեան։ Պէտք չէ զանգաշել տեսակ ուսումներու, զրութիւննելու և միթուաներու անունով։

Տեսնուած է այս աշխարհի վրայ որ առասպեկտական անձի մը հակամագաւածմական, հակամագիտական, հակամագիտական խօսքերուն և զործերուն վրայ կրօնք մը հիմնուած ըլլայ։ Կարելի է ասանկ րեզ մը նետել մէջտեղ և պաշտպանել զայն, ինչպէս որ կը գործէ, ընել Տէրպէտէրան։ Մէնք չենք հասկընար այսպիսի կրօնք մը և այսպիսի քննադատութիւն մը։

Դիտութեան ու պատմագիտաւութեան խօստութիւնը միայն ու միայն կրօնքի՞ համար պիտի գործածենք։ Եթէ այս՝ այն առեն մինք Առոքըն Պօղոսի հետ կը պատմալսանինք և կ'ըսմաք։ — Եթէ Հրեա-

ները նրայ կ'ուղեն, եթէ Յոյներ իմաստութիւն կը վնասուն և եթէ Տէրպէտէրներ պատմական ասուլութիւն կը պահանջն, մէնք ալ կը քարոզենք խաչեալ Քրիստոսը Հրեաներուն զայրակրութիւնն, Յոյներուն յիւսութիւնն եւ Տէրպէտէրներու ապշութիւնն։ բայց անոնց որ կոչուած են, բոլորին ալ կը քարոզենք Յիսուս-Քրիստոսը, Աստուծոյ զօրութիւնը, Աստուծոյ իմաստութիւնը և Աստուծոյ յայտնութիւնը։ Արովնեմ Սուտուծոյ միմարը ուրիշներէն տեսիլ իմաստուն է, Աստաւծոյ տեսրը, ուրիշներէն տեսիլ զօրաւոր է, եւ բարեմիտ հաւատոցեալ նիւթապաշտ քննադատներէն շատ տեսիլ ողջմիտ է (Հմեմ. Ա. Կոնք. Ա. 17—31)։

Մէնք չենք ուզեր վէճի և քննադատութեան հնթարկել անվիճելի և անքինների իրողութիւնները։ Ասիկա զուր ջանք մը պիտի ըլլար և անօգուտ զատոտկի և այս սկզբունքով ալ խորհուրդ կուտանք Հայդ, Եկեղեցւոյ հաւատարիմ զաւակներուն չազգութիւն ամէններն Տէրպէտէրներու, յանուն պատմութեան և զիւտութեան արտոյցտած կարծիքներէն։ Խնկ անձնք որ կ'ուղեն իրենց հետաքրքրութիւնը գոհացնել այզպիսի թիրուղէմ կարծիքներու մասին, թող կարգան վերև յիշուած զաւակնեան Յիսուս Քրիստոսը վերնազրով ժողովրդական զրքոյիլը (\*)։

Կ Ա Ր Բ Ո Ր . Ս Ի Ա Ն



(\*) Ե նորամ Յիսուս Քրիստոսի պատմակրութեան զրածեն Երիտոնիա աշխարհի առնենքն ապահովութեան Յունակերէն Bousset, Case, Harnack, Jou朝er, Von Soden, J. Weiss, 1911—1916, եւ անկյ ետք փառակ մը համարու նեղնակներու թէ եւելու եւ թէ Ամերիկա։

## Ի ՆՉ Ե ՄԱՏԵՆԱԳՎԱՐԱՆԻ ԾՐԱՎՈՐԱՅԻ

[Ա. Յակոբի մեջ նոր ՄԱՏԵՆԱԳՎԱՐԱՆԻ  
ժմիուրիան տարին]

Մատենագվարան կամ գրադարան՝ միայն զիրքերը (մատեն) պահելու պահպանելու յահացուած չէնք մը չէ, այլ նաև՝ զանոնք օգտակարապէս գործածելու համար ծրագրաւած գրաթիւն մը:

Մատենագվարաններ, սկզբունքով, հին ժամանակներէ ի վեր զայտթիւն անին, բայց ատանցմէ զբել-կարգաւ զիացողներու առանձնաշնորհներու զառակարգը միայն կը թարգար պատուի. և յայտնի է որ զբել-կարգաւ զիացողներ մատի վրայ կը նային համար լին ատեններ:

Թագուառական պալատներ և իշխանական դղեակներ ունէին իրենց մատենագվարանները, ինչպէս նաև եկեղեցներ և վանքեր:

Տպագրութեան զիւտէն յառաջ բոլոր զիրքեր ձեռքով կը զրուէին, և կրնայ չատ զիւրութեամբ երեակայուի թէ ձեռագրողներ կամ զրիչներ հնարաւոր արագութեամբ կ'ընջօրինակէին մատենները և կը լեցնէին մատենագվարանները, որոնց թիւը սահմանափակ էր:

Հայոց պատմութեան տեսակէտէն նաշյիլք Մատենագվարաններու վրայ, պէտք է ըսել թէ Հայաստանի մէջ ձեռագրելու կամ զրչագրելու արուեստը զարմանալի յաջողութիւն ունիցաւ հայերէն զիրքու զիւտէն ետքը: Դ. Փարագեցի չքիլ ու արագ նկարագրութիւն մը ունի հայերէն զիրքու զիւտէն ետքը զրիչներու արագութեան և մրցանակին վրայ:

Հաստ Օրբէլիանի (ֆ. 1304) Սիւնեաց նահանգին մէջ միայն տաօքնագար օրինակ սուրբգիրք կար (անջուչտ միհագոյն մասը Աւետարան): Այս թիւը եզր բանելով՝ կարելի է, այդ զարերուն մէջ, Հայաստանի տասնընինք նահանգներուն և կիլիկիոյ մէջ զանուած Զեռագիրներու համար մերձաւոր թիւ մը նշանակել: Եւ այդ մերձաւոր թիւին սոսուզութեան վրայ գտղափարը մը կը նայ առաջ այսօր աշխարհին բոլոր մատենագվարաններուն մէջ զանուող հայերէն Զեռագիրներու հաւաքածուներուն համա-

դումարը. Զեռագիրներ, որոնք ունէ կիրպով զերծ մաշած ևն մաշումներէ և կորուսներէ (\*), և զիսաւորապէս կեղրոնացած կը գտնուին այսօր կշմիածին, երուառաղէմ, Վենատիկ, Վիեննա, Կ. Պոլիս, բացի ուրիշ փոքր հաւաքածուներէն ևւ անհնատական սեփականութիւններէն:

Այս բոլոր Զեռագիրներ կը պահուէին հայ վանքերու մատենագվարաններուն կամ ն. Ծնարհալիթ բառով՝ արեղներուն մէջ, ինչպէս նաև եկեղեցիներու մէջ: Եւ ասոնցմէ, ըսինք արգէն, զրել-կարգաւ զիւրողներ, այսինքն քիչեր միայն կրնոյին ոգտուիլ:

Տպագրութեան զարգացումը բռնորդին յեզարչից Մատենագվարաններուն լըրընումը, և զանսնք ըրաւ լոյսի և ոյժի կեղրոններ ի նպաստ հանրային կրթութեան:

Տպագրութեանը մարդկութեան ամէնէն հին և ամէնէն վասնպաւոր հիւանդութիւնն է: Դեռ մինչեւ իսկ այսօր, այս լուսաւորեալ զարտն, մարզկային զանգուածին չսփածախիչ մեծամասնութիւնը կը տառապի աղիսութեամբ: Այս աղիսութեան զէմ մաքանելու համար է որ Մատենագվարաններ եւրոպայի ևւ մահաւանդ Ամերիկայի մէջ կատարելապէս հանրային եղած են, այսինքն կառագարութեան կողմէն կազմուկրպաւ ևւ ուղակի ժողովուրզին արամագրութեան տակ զրուած են: Ատոնք բաց են ինչպէս ցորեկներ, նոյնպէս ևւ զիշերներ՝ մինչեւ Ժամը 10, ուր մարզիկ կ'երթան կարգալու, սերտելու, ուսումնասիրելու համար: Նոյն իսկ ժամուկներու յատուկ բաժիններ կազմակերպուած են Մատենագվարաններու մէջ, որպէս զի անսնք ալ իրենց ուզուած ևւ սիրած զիրքերը զտնեն հոն և գոհացնեն իրենց հատաքրքրութիւնը:

Եաւ քիչ անձներ կրցած են իրենց համար անձնական Մատենագվարան կազմակերպի, իրենց սիրած ճիւղերուն և նիւթերուն ուսումնասիրութեան համար, ևւ կամ իրեն զիրքի սիրահար՝ հաւաքածուներ կազմած են:

Անձնական Մատենագվարաններ շատ զրամ կը պահանջէն, և ամէն զրաւէր մարդ

(\*) Անշուշտ, մաշած ևւ կրտսած հայ Զեռագրիներուն թիւը անհամեմատ շատ է բան թէ մնացածներունը:

եթէ միշտ փափաք ունի իրեն սեփական մատենագարան մը ստեղծերու, բայց պէտք եղած զրամը չունի իր ուզած դիրքերը գներ:

Հանրային Մատենագարաններով հարթուած են այսպիսի գծուարութիւններ Եւրոպայի և Ամերիկայի մէջ, որոնք հարթու հազարաւոր և միտոնաւոր զիրքեր կը բռվանդակեն և իրեւ չենք ալ հօյակազ և գեղեցիկ զարգերն են քաղաքներուն:

Մասնաւոր կարեորութիւնն ունին վանքերու և համալսարաններու բառուի Մատենագարաններ, իրենց զաւ ուսումնական և զիտական արժէքներով, վասն զի երբ հանրային Մատենագարաններու մէջ կը գտնուին մամուլին արտադրած բոլոր գիրքերը, վանքերու և համալսարաններու Մատենագարաններուն հաւաքածուները կը բռվանդակեն մասնագիտական հրատարակութիւններ, որոնցմով կը հատաքրքրուին կրօնական գրադանութեան հանեղուներ և համալսարականներ, իրենց զասերուն և ուսումնասիրութեանց վիրարերեալ նիւթերը աչքի առջեւ ունենալու համար: Այս կարգի Մատենագարաններուն չենքերը, վանքերուն և համալսարաններուն ամէնէն վայելուչ և զրաւիչ մասերն են, օժուուած ոյն բոլոր զիւրութիւններով, որոնք անհրաժեշտ են թէ զիրքերուն ապահով պահպանութեան և թէ ուսումնասիրուղները ժամամատա չնելու համար:

Հարկ համարեցինք Մատենագարաններուն վրայ այս ընդհանուր արկնարկը նետել, վեր հոնելու նպատակավ այն նոր ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆՆԵՐՆ կարեւորութիւնը, որ պիտի կասուցուի Ս. Յակոբի շրջափակին մէջ, ի լիշտաակ Սմէն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Զօր Քահանացութեան Յիսուսնեայ Յարելանին:

Ս. Յակոբի համար Մատենագարաններ չենքը շաայլութիւն մը չէ, այլ կենսական պէտք մը, որ չեշտուեցաւ Ամեն. Դուրիան Արքազանի Պատրիարքութեան զուգընթաց Ս. Յակոբի մէջ հաստատուած Բնայարանին և սկսուած մատուրական շարժումին հատ:

Ժառանգաւորաց Վարձաւեր զուրս ցատակած է իր հին և նեղ պատեանէն, և Բնածայարանի հաստատութեանմը ուսումնական նոր և բարձր մակարդակ մը ստեղծուած

է Ս. Յակոբի մթնուարտին տակ: Այս մակարդակը իր բարձրութեան վրայ բանելու միջացն է միշտ ուժով պահել ուսմանց ծրագիրը և Բնածայարանին շրջանաւորաները մզել ուսումնասիրութեանց, ուրանց արգինքով է որ մտքի և մասուցի շարժումը պիտի չգազրի Ա. Յակոբի մէջ Բոկ ուսումնասիրութիւններ ա'յն տան միայն զանացուցիչ և քաջալերիչ կը զառնան իր ուսումնասիրուղներ իրենց առջեւ ունենան Մատենագարան մը, իր բոլոր վայելութիւններով և յարմարութիւններով իրեւ չենք, և իր զիրքերու հաւաքածուներ, որոնք պէտք է որ կեզրան Մատենագարանի մը մէջ և զասաւորուին: Թո՛ղ հնազիտական և թանգարանական ասարկաները, որոնք նշյալ պէտք է որ կեզրան հաւաքածուներ, որպէս զի չկորսուին և միանգամայն ծառայեն ուսումնասիրութեանց:

Ս. Յակոբ ունի հայերէն Զեսազի՞րներու մեծ հաւաքածոյ մը, ունի նաև հին հայ տպագրութեանց, ինչպէս նաև ոչ հայերէն զիրքերու բազմութիւն մը, յուր զիրներու հաւաքածուներ, որոնք պէտք է որ կեզրան Մատենագարանի մը մէջ և զասաւորուին: Թո՛ղ հնազիտական և թանգարանական ասարկաները, որոնք նշյալ պէտք է որ կեզրան հաւաքածուներ, որպէս զի չկորսուին և միանգամայն ծառայեն ուսումնասիրութեանց:

Պէտք է խնամքով աւելցնել ասոնց վրայ Ա. Պատրիարք Զօր անձնական Մատենագարանը, որուն հիմք զրած է իր աշխարհականութիւններ իսկ, և որ այսոր կը ներկայացնէ թանկազին հաւաքածոյ մը, կեզրու ունենալով Հայերէնը, ճոխացած մատենաւորապէս ֆանսերէն, զիրքաններէն, անդիիերէն նոր և նորազոյն հրատակութիւններով, և գաստկաններէն՝ յոյն և լատին զործերով: Այս հաւաքածուն ալ, որ կը կազմէ բուն Դուրիան Մատենագարանը, իր առանձին տեղը պիտի ունենայ շնորհելիք Մատենագարանին մէջ:

Ուսոնց փիլիսոփայիցնեւ և առանցքանաւուղներու ըսենք՝ թէ Մատենագարաններ մարդկային մտքին զարաւոր ստեղծագործութիւններ և արտազութեանց աւանդուատուններն են և պահարանները: Նուիրական և խորհրդաւոր հաստատութիւններ, որոնք լսին պերճախօսութիւն մը ունին, ամէն զարէ ու ամէն ժամանակէ, ամէն ազգէ ու ամէն լեզուէ ցայտող պերճախօսութիւն մը, մտքի տաճարներ, ուր կը մտնեն ուսումնասիրուղներ հատաքրքրու-

թեմուր, պրագտելու համար մտաւ որ աշխատանքին հանգըռուաները, որոնք լիցունկ են նազութիւններով ու յայտնութիւններով:

Եւշտինք անգամ մըն ալ թէ Ա. Յակոբի համար անյետաձգելի պէտք մը եղած է Մատենագարանի մը չէնքը, և ի զուրտեղ չէ որ Յորելինական կեղը. Յանձնաժողովը լիջօրէն ձեռք առաւ զայն, վաստեկալով հայ ժողովորդի զաւակներուն ողջմառնեան, ազգասփրութեան և անոնց ուսումնակը նկարագրին վրայ, և մշանչենուորել այս Յորելիանին միշտակը և Սրբագան Յորելարին անմրցելի գրասիրութիւնը:

Ա. Յակոբ ա՛յնպիսի հաստատութիւնն մըն է, ուր հայ ազգին ամէնէն խոնարհ զաւակներն իսկ յիշտակ մը ունին և իշխանական նուէրներու և յիշտակներու քով, ժողովրդական լումաները տեղ ըլլանած են Ա. Յակոբի զանձարանին մէջ:

Մայենայրանմէնն շինութիւնը ա՛յնպիսի ձևանարկ մըն է որ նոր սպայձառութիւն մը ողիսիր տայ Ա. Յակոբին:

Բ. Ա.



## Ս Կ Բ Է

Յամի. Գ. 16.

Մանուկ էի...— Սիրեցի և  
ճամբը, լրաց, խոնկը, ծնծղան,  
երզը, նուև Յամուար՝ ա՛յն  
Պարկենրին մէջ, Սիրեցի ևս....

Եղայ մենծ մղայ.— Սիրեցի և  
Ծնկեր, գլրոց, զրիչ, մերան,  
Մեր մ'ինկաւ մէջ յրբեւ շուշան,  
— Ազգ, հայրենիր Սիրեցի ևս:

Երփառարդ.— Սիրեցի և  
Գողափար, զործ, աշխատան լուռ...  
Հայրեց սիրսու զէնիւնին նոր...  
— Ասածու զործը Սիրեցի ևս

Ալ մարդ եղայ.— Սիրեցի և  
Դիմեցիլը ամէն բանին,  
Մարդուն, ծաղկին, խօսին, զործին,  
— Նաւայիլը Սիրեցի ևս

\*\*\*

Բայց, աւաշգ, ևս ի՞նչ Սիրեցի...  
Ի՞նչ կ'արժեն իմ սէրես բոլոր  
Քանի Ասոր որ զաշխարհ սիրեցի...  
Եւ «զմրդին իւր Սիրածին եա»....

ԲԱԿ

## ԳՐԱԿԱՆ

### Ս Ո Ւ Գ

ՃՈՐԾ ՅԵՎԵՏԱԿԱՆ

—\*—

Ո՞վ է բանասրկեալը մեր երկուքէն, ժամանակին ու միջոցէն շղթայուածը: Պատին միւս կոզմի ևս զուն, ու չեմ կըր-նար դէմքդ տեսնել: Ինչպէս պիտի խօսին իրարու բանարկեալն ու ազատը: Քանի անդամ պէտք է լուրիս զարնել մութ մարմորին, որպէսզի գիտնա որ ևս եմ ծընարազիր ու բազկատարած, պազատազին և լուս: Եթէ սրտիս ամրողջ արիւնը կոմիլ կոմիլ հոսի այս մոայլ խորհուրդին քողին վրայ, պիտի բացուի՛ վերջապէս բերանդ սփուփանքի խօսքը մը, բա՛ս մը, շարժում մը, ինձի տալու համար...

Բայց այնքան մօտիկ ենք իրարու, զուն պատէն անզին, ևս այս կոզմը քեզի կը կանչեմ, ու չեմ զիտեր ո՞վ է մեռեալը մեր երկուքէն: Արցունքի և աղօթքի այս իրիկունով քեզի կը կոնչեմ՝ մոռնալով որ զուն այլես չես հասկնար իմ լիզուս ու քեզի պէտք է խօսիլ լուրթեան ամենա-խորսուկ ճառագոյթով: Առվրեցու ըր ինձի այն հաւատքը, այն կերպը, այն շարժումը, այն երազը, այն համբոյը և հոգիին շրթներուն, այն մեծ անհուն լուրթիւնը որուն մէջէն զուն կը լսես իմ ձայնն ու չես ուզիր պատասխանել...

\* \*

Եւ հիմա մեծ ու խորհրդաւոր կոիւը սկսած է քու մարմինից ու բնութեան միշտէ: Քեզ յօրինող բոլոր նիւթերը իրենց ոկզրնական ազրիւներուն կը վերադառնան: Բնութիւնը ես կը պահանջէ իր տըւած նիւթերը որպէսզի անխախտում կարենայ պահել անպատճամ նիւթերը ափեղերքին, անպատճամ կշխու աշխարհին: Բայց ո՞ւր զնաց հոգիզ: Ո՞ւր է անոր ազրիւրը որուն ծարաւի՞ն եղայ շուտով: Ո՞ւր կ'երթայ մարած լոյսը զոր մեր աչքերը չեն տեսներ այլես: Ո՞ւր կ'երթան զոյները թօշնած ծաղիկներուն, ո՞ւր կ'եր-

թան ձայները լուած երգերուն։ Թևերը կը գոցուին, ու կ'իջնէ երկինքէն մահարոյը և անսահման համբոյը մը լոյսին անզունշդին մէջ։

\* \* \*

Մաքիննաւարեկող ճամբաներէն պէտք է անցնիլ քեզի հասնելու համար։ Հազի՞ն է որ միայն կ'զգայ մեծ անպատռում ճըշմարտութիւնները որոնք չեն իյնար զիտակցութեան լոյսին տակ։ Դուռը պիտի բացուի։ Ե՞ր պիտի բացուի լոյսին մատներէն այս ծանրաքանդակ եփենոսը։ Կը սպասեմ։ Այս մութ մարմարին վրայ, հովը ծաղիկներ կ'անձրեէ։ Այս մութ մարմարին վրայ հովին մատները կը քակին չիթ առ չիթ, մարգարիտ առ մարդարիս, արցունքներուս աղէ մանեակը։ Եւ քու անունդ ինձի կը թուի կախարդական ու նոր, այս մութ մարմարին վրայ, փոխորհայոց ու խորունկ երգ մը որուն իմաստը չեմ հասկնար, ի՞նչո՞ւ։ Եւ եթէ հասկնայի, ասիկա սփոփանք պիտի ըլլար ինձի թէ աւելի մեծ զանութիւն։ Մեր յոյսերը խարող, բնութեան մեզի ըրած խոստումները գրժող, աստուածի մը գուցէ պարտութիւնն է այս լուսթիւնը։

Հովը ծաղիկներով կը ծածկէ այս մութ մարմարը։

\* \* \*

Եւ այս ճամբէն անցան լոյսերը, ծաղիկները, ստուերները։

Այս ճամբէն անցան խորունկ անլուիլ ձայները, անտեսանելի գոյները, անվասելի շողերը։

Անցան տեհնչանքները, յոյսերը, երազները։

Թրթռումներու, ձգտումներու, թըսուչքներու աշխարհը խորտակուեցաւ, և այստեղ, անկիւնի մը մէջ, երկին մէկ խորշին մէջ Ազօթքն է քարացեր, պաղատազին ու վճիռ, տղու մը ծարաւին պէս որ ազրիւրի մը հնչող սրտին կը միացնէ իր շրթունքները։

\* \* \*

Գոցէ՛ աչքերգ, կ'ըսէ Լառոյ Զէռու, և շրթունքներդ միացնէր արարչութեան աղքիւրին։

Պիտի անցնի՞ այն ատեն քու հոգիիդ համար ունեցած ծարաւաւ։

Պիտի լոհմ այն ատեն քու ձայնդ խորհրդաւոր ազրիւրին հեղուկ միջոցն։

Պիտի տեսնեմ այն ատեն քու դէմքդ անոր հայկիլին մէջ ուր կ'անզրադանան բոլոր աստղերն ու արեները։

Եւքերս զո՞յ շրթունքներս կը միացնէմ իմ սրտիս զան ազրիւրին, ու վիշար կ'արրեցնէ հոգիս։

\* \* \*

Բա՞ց են ահա դռւաները բոլոր, ու ես չեմ կընար անցնիլ սեմէն անդին՝ մանեւրու համար մասյլ ապարանքը։

Եթէ միայն տեսնէի քեզ, եթէ միայն քու ձայնովդ կանչէիր զիս, եթէ միայն քու ձեռքովդ որ կեանքիզ արեւ մարդց, նշան ընէիր ինձի։

Բա՞ց են պատռհանները երկնքին, և աշխարհը իր ամբողջ լուռ ճամբաներով քայլերո կ'առաջնորդէ քեզի, բայց կը տեսնեմ որ միենայն տեղն եմ միշտ, և ինձի կը պակսի այն մեծ, ահաւոր ու զեզեցիկ շարժումը որուն արժանացար գուն։

\* \* \*

Հիմա կ'ուզիմ ըսել բոլոր զիտցածներս, բոլոր պատկերները մտքիս պարզել այս բասերուն մէջ։ Մա՞հն է որ պիտի կարենայ լուծել կեանքին տեղուածը։ Հօ՞ն է որ կը յանզին ամբողջ ուղիները որոնց վրայ օրիերուն ու զիշերներուն լոյսը և ստուերը յաջորդեցին իրարու։ Հօ՞ն է որ գարձեալ ամբողջ ձայներուն անհուն լուսթիւնը կը բիւրեղանայ, և ափսիլքները իրենց կախարդանքը հօ՞ն է որ կ'աւարտեն։ Խորչափիւր համար այս զազաւոր հայելին, որուն վրայ խոնարհող ամէն պատկեր իր հոգիին լուսայեղումէն կը զարնուի, արցունքի սփկէտն մը լուազոյն է թէ անդորրաւէտ համակերպումին անզրագարձումը։ Փարաւոր առհաւութիւնը որ մեր սրտին ու մաքին շարժումները կը չափէ, մոայլ զիշերի մը սարսափովը կը ծառանայ մահուան գաղափարին զէմ։

Բայց երբ անիկա այլես զաղափար չէ այլ իրականութիւն, նաւարեկումի կը մատնէ մեր հովին, և հետզհատէ բարձրացող մը բըրկայոյլ կոհակներուն վրայ մեր միտքը

սղործնիփօրէն կը տատանի խլետի մը պէս...  
Բայց ինչպէս արուեստը մեղ կ'առաջ-  
նորդէ հզականին հանգրոււանը, այնպէս ալ  
մահը մեր սրտին բարախումները կը չափէ  
աթիզերքին ներդաշնակութիւնով:

Աւ ևս որ այս աշխարհին զաւակն էի,  
անհան ու հէք բնակիչը այս մուլարակին;  
կ'ըզդամ որ անիմանալի թոփչքով մը հո-  
գիս միացեր է ցրտասարսուս միջոցներուն  
ուր բիւրաւոր արեները կը թաւալին և  
ուր միակ գերեզմանոց մը կարել չէ  
զանձէլ...

Դուն զիս բարձրացուցիր մինչև ան-  
պատում զենիթը, եթերին սահմաններէն  
զուրս, և բու աճիւնովդ ծածկուած՝ իմ հո-  
գիս թեհրը արշուեցին մինչև անպատում  
երկինքը...

\* \* \*

Ալիքներուն մրմունջը արտմութեան  
և սուզի այս իրիկունով: Անվերջօրէն կու-  
զան ու կ'երթան կապոյտ անսահման քը-  
նարին լարերը: Ավելքը որ լուսեղէն վըր-  
փուրով ծաղկեցաւ ու մարեցաւ անա՛, իր  
զարաւոր պատմութիւնն ունի: Կայ զայր-  
կեան մը, բոսէ մը, ակնթարթ մը ուր  
կեանքին յարակցութիւնը այնքան բուռն,  
այնքան խորունկ ու զօրաւոր կ'ըլլոյ ի-  
րականութեան հետ որ ամենաանջան ի-  
րերն իսկ, չեւզ մը, տերե մը, կաթիւ մը  
ամբողջ անհուն ամեկարքին խորհուրդը կը  
ճառագայթէն... ժամանակին ու միջոցին  
զադանիփօփը հիւսուած՝ այս ալիքը հա-  
սաւ իր գախճանին: Անիկու եկաւ ծովին  
մրմունջը, ծովին բարախումը, ծովին կա-  
պոյտը նուիրելու աւազներու ոսկիկա  
կարօտին: Բայց անա՛ խեցի մը թափուր  
սաքերուս առջի: Աւազներուն վրայ իր  
աժգայն սատափը կը պասզայ գես ծովին  
համբայրէն թաց: Աւրիէ՞ մեկնեցաւ անի-  
կա, և ըրբ Քանի՞ հազար տարի սուած  
սկսու թաւալիլ ջուրերու անհունութիւնն  
մէջ: Քանի՞ ասալկերուն լոյսը կաթեցաւ  
անոր խեփորին վրայ, և քանի՞ աւազա-  
հատիկներու բազմեցաւ: Ի՞նչ ապկիսներ  
չըթացեցին զայն ալիքէ ալիք, ծփանքէ  
ծփանք, կոհակէ կոհակ, մինչև որ սուզի  
և արտմութեան այս մահարոյը երկունքով  
ձգեցին ափունքին վրայ, կախարդելու  
համար հոգիիս վիշտը...

\* \* \*

Ինձի կը թուի որ մահն ալ կեանքին  
և ախեղերքին յարակցութեան, շաղկա-  
պումին, անպատում ու սաստիկ մէկ վայր-  
կեանն է, շանթահարսղ ակնթարթը մի-  
ջոցին ու ժամանակին անդունզներուն  
մէջ...

Անիկա վախճան մը չէ, ինչպէս կեան-  
քը չի կրնար սկիզբ մ'ըլլաւ: Անոր  
հորհուրզը կը մեկնուի մուլրանքի գաղափա-  
րով մը միայն մեր աշխարհին ճամբանե-  
րէն որոնց մուայլ երկու կողմերը անդունզ-  
նիր կը բացուին, ու մենք չենք տեսներ:

Աւ մահը անկումն է այս անդունզնե-  
րուն մէջ որոնց վերև կամարուած երկինք-  
ները միայն կ'ընդունին լոյսը, արցունքը,  
չունչը, երգը, բուրմունքը, համբոյրը, յի-  
շտատկը, ամրողջ վճիտ բաները մեր աշ-  
խարհին...

\* \* \*

Ճամբուս վրայ գէպի ծով չորցած ե-  
ղեին մը կայ, ծասծ պարտէզի մը անկիւ-  
նէն աւերակ գէպի անցորդին շուքը, որ  
լոյսին մէջ իր լոկի երազը կը հիւսէ: Բա-  
րեկութ բաղեղ մը նոզին ծոցէն բարձրա-  
ցեր է անոր մերկ բուռն ու սատերը ծած-  
կելու համար կանանչով ու կապոյտ ծա-  
զիկներով: Աւ չես զիտեր թէ մասա՞ծ է  
ծառը թէ կ'ապրի: Գուցէ ինքն ալ տես-  
նելով այս ծաղիկները երկնագոյն, այս  
աերեւները մութ կանանչ, խորունկ ու  
տարատմ զգացողութիւնն ունի յարու-  
թեան մը...

\* \* \*

ԱՄահուան օրը լաւազոյն է ծննդեան  
օրէն: Բայց ծնունդին օրը ի՞նչ տարբե-  
րութիւն ունի մահուան օրէն: Երկուքին  
ալ խորհուրզը մէկ է: Միենայն արեն է  
անոնց լոյսը: Միենայն գիշերն է անոնց  
խոզազութիւնը: Մարզը որ կը ծնի արդէն  
իր մարմինը կազմադ ամրողջ նիւթերը  
պարտական է մահուան, ու միայն չի գի-  
տեր թէ ե՞րբ է վճարման օրը: Օրօրոցը  
հրապարուած, կախարդուած գերեզման  
մըն է: Եւ ինչ որ կայ օրօրոցին ու շի-  
րիմին միջին, երազի մը ստուերն է, ակն-  
թարթի մը բացխիկ չոզը, ձայնի մը

թրթուռն արձագանցը որ յաւիտենութեան  
մէջ կ'անհետի... .

Կանչել կ'ուզեմ քեզ, կարծելով որ կը  
լսե ինձի:

Վառել կ'ուզեմ այս ճրագը պատու-  
հանիս առջն, կարծելով որ կը առևնես ա-  
նոր թափանձաղին շողը հետաւոր զիշերին  
խաւարէն...

Ու կը հասկնամ ժաղովողին այս ճըշ-  
մարիս խօսքը: Աւայնութեան ու տա-  
սպանքի, միամա կորառած կրազներու  
և յոյսերու բնու մը կայ ծնունդին օրուան  
մէջ, և այդ բնոր պիտի կրենք հետզհետէ  
առիլի ծանրացող ու տամանելի մինչեւ որ  
լաւազոյն օրուան արշալոյնը մեր աչքերը  
փակէ ու մեր շրթները միանան որբրչու-  
թեան աղբիւրին...

\* \* \*

Կ'ուզեմ հասատալ հիմայ քեզի որ մեծ  
ճշմարտութիւնները կարկի չէ ապացու-  
ցանել, և անոնց անպատճմ լոյսը կը ծա-  
զի ո՛չ թէ մեր մտքին, ու հոգին հորի-  
զոններէն, կախարդական արշալոյսի մը  
պէս...

Ու կը զգամ որ ցուրտ մատներդ կը  
փակին աչքերս, ու շուրջն կը լսեմ մըըր-  
կայոյզ թեւերու բարախումը . . . լսու-  
թիւն . . . լսութիւն . . . լսութիւն . . .  
Եթէ յանկարծ հոգին մատները հաշեցներին  
բառ մը, շունչ մը, յայտնութիւն մը այս  
եղէցներուն մէջ ուր վերջալոյսը կը բռնիի...

\* \* \*

Խորհիլ որ միմիոնաւոր զարեր առաջ  
ծաթող աստղի մը լոյսը տակաւին կը ճամ-  
րորդէ միջոցին մէջ խելայեղիչ արագու-  
թեամբ, ու գես չէ հասած մեզի: Այս զի-  
շեր յոզնած կոպերուս վրայ իջնող սա-  
քաղցր համրոյրը շողէ, որ զիտա երկնակա-  
մարէն կը թորի, զուցէ մեկնեցաւ իր աղ-  
բուրէն, երբ զեռ մեր երկրագունաբն վր-  
բայ չէր արթնցած կեանքը . . . և այդ լոյ-  
սը, աստղին համրոյրը, զիտակցական ի՞նչ  
մզումէ մը տարուելով թերես կարօտն ու-  
նէր այս հանդիպումին իմ արտասուացօղ  
աչքերուս հետ, մուալ և անզիմազրելի  
ահնչանք՝ որ եղաւ միենայն ատեն ծնունդն  
իմ կեանքիս, սիրտս վիրաւորեց, զարժե-

ցուց հոգիս տառապելու, ու բացաւ միտքս  
երկնքի բարախումներուն . . .

\* \* \*

Եթէ չարժումը կեանքն է, մեռամ չե-  
ղաւն: Անիմանալի հազորդականութեամբ  
մը խառնուած է մարմինդ իր ամբողջ  
տարրերով արեգերքի զօրութեան: Անունը  
մահ չի ճանչնոր: Մեր տոօրեայ պատիկ  
սովորութիւնները, մեր միօրինակ ժամերը,  
մեր սերերը, մեր նուիրական պարտակա-  
նութիւնները, մեր ծրագիրները, մեր ա-  
պագայի յոյտերը, մեր երջանկութեան ե-  
րազները, մեր ահնչանքները խանչարող,  
յանկարծ վերիվայրող սորտափելի ոյժն է  
մահը:

Բայց ի՞նչ որ ունինք իրը հասրու-  
թիւն, այս աշխարհին ծաղիկներին հիւս-  
ուած բոլոր պատկները, մեր անցեալ կեան-  
քի յիշտառակներուն խնկորայը մանիչտկ-  
ները, մեր սիրոյ երջանկութեան կարմիր  
վարդերը, մեր ամեզյն երազներուն անրիծ  
չուշանները պիտի չի կրնան երբեք հաւա-  
սարիլ խորհուրդով ու գեղցիկութեամբ այն  
սորտափելի բուտին երբ հոգին իր կեղեց  
կը թողու, իր թանձը ու մուալ պատեանը՝  
երթալ միանալու համար տիկիներական  
չունչին...

Անչն գեղեցկութիւն ախորութեան աղ-  
րիւրէ մը կը ցայտէ:

Ահա՛ զարունը իր ամենաչքեղ առա-  
ւոտական մէջ, իր ծաղիկներուն և զյունե-  
րուն ամենավաս հարսանիքով, իր բուր-  
մունքին ու թարմութեան ամենախորունկի  
զգլիւնանքով . . . պարտէզին անկիւնը նըս-  
տիր եմ ու կը զգամ որ սիրտս մուալ մե-  
կոն մըն է . . . մահուան ու կարօտի շունչ  
մը կայ օգին մէջ . . . Սրգէն իսկ հոգի տե-  
րեններ կը թափէ խոշոր ոսկի արցունքնե-  
րու պէս . . .

\* \* \*

Ու հս քանի կը մատածեմ մահուան ու  
կեանքին վրայ, այնքան տեսիլի կը խորա-  
սուզիմ նախասահմանուած ներզաշնակու-  
թեան մը ծովին մէջ: Այս երկու պատա-  
հարները միենոյն շարժումէն կը բզիին:  
Այս երկու ծաղիկները միենայն վարդե-  
նիէն կը բացուին: Ոչ մէկը ո՛չ ալ միւսը  
կը բաւեն մեր հոգին տաճարը լուսաւո-

րիու : Շարժումը եթէ գեղեցիկ չէ, վարդին եթէ չի տանիք իր արժատները մինչև արարչութեան ազրիւրը, ո՞չ մէկ կայծ պիտի վասի, ո՞չ մէկ անքն պիտի իշխայսիւրու կրկէսին մէջ . . .

\* \* \*

Ինչեւ կը փորձեմ հաշտակելու համար մակուանդ իրականութեան հետ : Չի զտայ միջոց մը որ սիրոս գոցէր քու սրտիդ բարախումներուն : Ահա՛ ճերմակ մազերդ, ահա՛ լոյն ու մաքրափայլ ճակատդ, ահա՛ ձեռքերդ որոնք ինձի չի խնայեցին այս գտանակալիք հարուածը : Ու միտքս կու գայ որ արեգակնային զրութիւնը քանի մը միւլու տարիներէ ի վեր կը ձգտի հունիկու Վէկային որ կը զտնուի Քնոր համաստեղութեան մէջ, երկայրեանը քսան քիօմէթր արագութեամբ : Կապոյտ գեղեցկավառ Վէկան Ե՞նչ կարօտ ունի, Ե՞նչ անպատում ու խորհրդաւոր անհանք . . . ու միջոցին անհունութեան մէջ աստղերն իւրաք կը փնտուն, իրար կ'առինքնեն ուրմները . . . Մինչև անոնց կախարդանքը բարձրացաւ հոգիս, բայց նորէն ողբաձայն ու որք թռչուն՝ եկաւ չիրիմդ գտնելու . . .

\* \* \*

Յայց կը լուս, զուցէ չի յափշտակեալ համար խորհուրդէն իր անպատում ծաղիկը . . .

\* \* \*

Ո՞վ խօսեցաւ մինչեւ հիմայ : Բայն որ զանուեցան խօսողներ, բայց անոնք յիշատակեցին այս կեանքին պատահարներէն, այս աշխարհին գէպերէն : Ո՞չ յայտնութիւն մը բերա գերեզմանին զիշերէն : Ես այս լուսութիւնը միշտ լաւագոյն է, եթէ կեանքը հօն շարունակութիւնն է այս կեանքին, եթէ հօն այ պիտի տանձունք և արտասունք, եթէ հօն ալ պիտի ատենք իրար ու սէրը պիտի խաչուի ամէն օր, և արդարութիւնը ունակոխ պիտի ըլլայ արիւնի ու տիղմի մէջ, եթէ ճշմարտութիւնը պիտի պարտուի ոտոտէն, լաւագոյն է չի զիտնալ, ա՞հ, չի զիտնալ . . . Այն տան այս կեանքը, այս արեւ, այս երկինքը, այս ծովը, այս ճամբաները գէպի ծով, այս ամպերը գէպի երկինք, այս անհուն կապոյտ հեղուկը և կապոյտ կամարը գեղեցիկ են, գեղեցիկ են, գեղեցիկ են . . .

\* \* \*

Հիմա որ աշքերդ զոց են և ըթունքներդ միացած արարչութեան ազրիւրին՝ կարօտ է հոգիս հոգիիդ . . . ո՞վ պիտի լիցնէ այս բաժակը խորհուրդին ազրիւրէն, ո՞վ պիտի քաղէ ինձի համար, իմ ածգոյն մասներուն համար ձագիկ մը որ քու սիրոտդ ըլլար . . .

Աղիսամդրիա

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՔ



Եւ ափսո՞ս քեզի, հազա՞ր ափսոս քեզի որ մեռար . . .

## ՄԱՏԵՆԱԻԾՈՍԱԿԱՆ

ԳՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՈՂՆԵՐ, Համար-  
ցից Աւելին նոր. Գուշեան, Հայեալը Հովիտ  
Մանեարքի Հայոց, Տպ. կ. թ. ներսէս, Փարփա-  
1929, 8<sup>o</sup> էջ ժԴ + 250: Գին՝ չի ին 4.:

Ղեղնդ Արբազան իր Ալլաջ ՔԱՐՈՉՆԵՐՆ շար-  
քին վրա կ'առելցնէ նոր հասոր մը, ՔԱՐԵՇԱՆՔՆԵՐՆ  
ՔԱՐՈՉՆԵՐՆ ախտղոսն ատկ, բնափր թղթակ և մա-  
քուր ապագրաւթեամբ:

Այս հասորը ապագրուած է Տիար ներսէս  
Կիւղէնկեանի ձախքաղ, իրքի գրական մահար-  
ձան իր յաւէտ ողբացեալ վազամեսիկ զաւկին  
ՊՈՂՋՈՒ:

Ղեղնդ Արբազան այս բարօղները համագրած  
է Ամեն. Գուշեան նղիչէ Ս. Պատրիարքի Քահա-  
նայութեան Յիւնամեայ Յորելիանին առթիւ,  
իրք յիշատակ Ն. Ամեն. Արբազնութեան Կողե-  
վանքի Վերասահչութեան և իրքի փոնչ մը  
գրական և շանչ մը հոգեկան, կազմուած նա-  
հատակ և ողջ Կողեկանը նղիչներու մաքի և հոգիի  
ճառապայմաներէն. Կողեկանը քարոզները որոնք  
բախու ունեցած են աշակերտներ համապատասխանի:

Ղեղնդ նոր. կ'ըսէ իր Յառաջարսնին մէջ,  
«Կողեկանը անուանեցի սոյն քարոզներն»:  
վասն զի անոնք զրուած են բոլոր այն հոգեւո-  
րականներէն, որոնք Արմաչու և Երուսալէմի  
մէջ աշակերտած են նորին Ամենապատուաթեան  
Յորելիար Արբազանին:

Հասորիս սկիզբը զարդարուած է Ամեն. Յա-  
րեկարին պատկերով, իսկ մէջը՝ ողբացեալ Պօղոս  
ն. Կիւղէնկեանի լուսանկարով:

Առաջին էջիրու մէջ Ղեղնդ նոր, իր պատմէ  
թէ իրքն ի՞նչ աղդումներ և ապաւորութիւններ  
կրած է Գուշեան նղիչէ Հայր Սուրբէն, իր պա-  
տանութեան ատկն և կը նկարագրէ իր Կողե-  
վանք մանելն ու աշակերտիլ Գուշեան Արբա-  
զանին:

Էջ 93—98 նույիրուած են Պօղոսի սորբափառ  
Ցիշատակինչ, հոգեկայդ էջիր Ղեղնդ նոր. կ'ըս-  
չէն: իսկ մացանըները զուտ քարոզներ են, հա-  
մազրուած ժամանակագրական կարգով:

Ասաւածոյ Տաճարին մէջ (Մկրտչ նոր. Ազու-  
նունի), Ս. Պատրիարքի Անուան Տօնը, (Բարդէն  
նոր. Կիւլէսէրեան), Արոմանց Առակը (Զաւէն  
Արքիսու, Աղիսահան), Կանայի Հարօնիքը (Ք. Սոլ-  
յատ նոր. Ասաւանէթեան), Օրինաց Պահապանու-  
թինը (Ք. Խոսորի նոր. Պէհրիկան), Պորքիկ Զո-  
հոլութիւնները (Թորգոս Արքիսու, Պահապան),  
Լույին Բնարութիւնը (Ինէլ նոր. Գալէմքեսէրեան),  
Մէծ Պահոց Խոներ (Մհարոս Արքիսու, Խարոյեան),  
Պատաստանը (Ղեղնդ նոր. Գուշեան), Դիմու-  
թիւն և Հաւատաք (Երուանդ նոր. Փիրտանէնեան),  
Ղեղնդ քը և Կրօնքը (Կորեգին նոր. Տրաղիզնի),  
Տիրոջ Հոգին (Կրիգուրիս նոր. Պայտաքեան), Խո-  
նամքը (Ք. Աղան Մ. Վրգ. Համամէհան), Թարգ-  
մանէները (Տիրագը Մ. Վրգ. Մարգարեան), ի-

մասուութիւնը (Շահէ Մ. Վրգ. Գասպարեան), ի-  
րական Մարգարիտները (Արտաւազզ Մ. Վրգ. Ալիք-  
մէհան), Անձնադասութիւնը (Նորայր Արգ. Պա-  
զարեան), Կանաչ կիւրատի (Տիրան Արգ. Ներս-  
անան), իրը Լուսոյ Մրցիները (Տ. Ներսէս Ա. Քհոյ. Թափուգձհան):

Ալլաջն ալ խնամքով մտածուած է գրաւած  
կոստներ, որոնց ընթերցումը վաստ ենք որ  
շահնեկան պիտի ՌԱԽ կրօնակը հոգիներու և  
գրական հաշակ աւելցազներու համար:

Եթէ կանոնաւոր ժամանակներու մէջ ապրած  
ըլլայինք, Ղեղնդ Արբազան շատ զիւրութեամբ  
պիտի կրնար ձեռք բերել բալոր Կողեկանքի հո-  
գերատկաններուն քարոզները և կազմել աւելի  
սուած համար մը:

Այս հասորին կազմութեան գաղափարը ըստ  
իրենին իսկաւուի է և զեղեցիկ, իսկ նախատնուց  
ազնիւ: — Աշակերտութիւններ իր հոգեւոր կենա-  
քին արգամիքներով ձօնել իր Վարդապիտին:

Զերծապէս կը յանձնարարինք Կողեկանքներան  
Քարոզներուն ընթերցումը հայ ժողովրդին:

Բ. Ե.

**ԹԱՐՔԵՐ** (Պարօս Ազամեան, — Յ. Յ. Պարմե-  
նան — Երւանդ Մանուկինս, — Խաչատուր Արշոյ-  
նան, — Մատաթիս Կարազահան, — Պահն Բէ-  
րէնան, — Դանիէլ Վարուժան, — Առոմ Կարմա-  
նան, — Համասահյ, — Խոկար Շահին, — Ցոլիք  
Փուշման) Կրից Արշակ Զապանեան: Հրատարակա-  
թիւն Հայ Կրթական Հիմնարկութեան, Տպ. Պատիս,  
Փարփ. 1929 մեծ 8<sup>o</sup> էջ 190, — Գին՝ 1 Տոլոր:

Ասիկա թըլ խումբն է Զօպանեանի կինդանու-  
գրած գէմքերուն: Զօպանեան այլեայլ առիթ-  
ներօվ ու սումնափութիւններ նույրած է այլն  
այլ թէրթերու մէջ զեղարուահար և գիտութեան  
հայ գարգեններու զորին և անձին:

Այս հասորին մէջ անոնք գրուած են բոլ քովի,  
իրենց պատկերներով, և կազմած են ամբողջու-  
թիւն մը Այսպէս կամ այնպէս ունի իր նա-  
խասիւրամբիւնները և բառ այն կ'ատամանու-  
ուրի իր քննագաւառութեան մեթուար իր նախա-  
սիւրամբ զէմքերուն հանդէսոյ: Գլ. Մ. Քիրսուն մէծ մա-  
սր պատմութիւնն իր պահանի արգէն թայց ա-  
նոնք իր խօսին այլ հասորին մէջ: Գերասանը,  
Երգիծարանը, Գիտունը, Պատմագիրը, Բանա-  
ակղը, Նկարիչը, իր ներկայացնեն իրենց ազ-  
գային արժէքները, որոնք թանկարգին են: Նոր  
սերունդի համար մանաւանդ շատ հետաքրքրու-  
կան պիտի ըլլայ այս հասորը, վասն զի սաով  
պիտի հանչնան մօտիկ անցեալի մատուրական  
գէմքերը:

ՀՈՅ ԿԹԱԿԱՆ Հիմնարկութիւնն չնորմաւորելի  
հրատարակութիւններէն մէկն է այս, որուն հը-  
մայք մը սուած է ՄԱԽԱ ապարանին զեղար-  
մասական հաշակը:

Բ. Ե.

ԱՐԵՆԱՆ ՀԱՅՈՑ  
ԳՐԱԴԱՐԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ  
ՀԱՅՈՑ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ph. 515

Եւրասիական Հայոց Պատմական  
Ամենալավը

Դեղոյն Հազեւ Խաչուցը Արք Վեհափառիթ Քէմ պատեղաւուած է Եկեղ Ավելապատրիքն Հայուսնեաց Եկեղեցւ բայց թմական Առաջնորդնեան ուղարած շշաբեականի մի օրինակ ի պիտի բնաւ ի գեղագիտ թիւն։

Անդամ Գերազոյն Հոգեւոր  
Խորհրդի՝ Գէօթք ԱՐՔԵՊԻՄԿՈՂՈՒ  
Քարտակար Յ. ՔՕՑՈՒԲԵԱՆ

Ա. Եջմիածինն ու Հայ եկեղեցին՝ իր ծագման օրից մինչև այսօր՝ իր ամբողջ պատմական գայութեան ընթացքում, միշտ կուսակցական և քաղաքական պայքարից հետու է պահանջվութեան գիտակցելով, որ ինքը հոգեւոր հայր է համայն հայ հաւատացեալ ժողովրդի եւ՝ քաղաքական կենանքի նեղ բռպէնիւթին՝ բարոյական պարտականութիւն ունի նրա շահերի հաւատարիմ պաշտպանը հանդիսանալու:

Էջմիածնը նոյն գաւառնանքն ունի նաև այսօր և նոյն սկզբունքով զեկավարւումէ նաև այժմ. սակայն նկատի առնելով, որ կան կուսակցական անհատներ, յատկապէս Դաշնակցականներ, որոնք զեկեղեցին եւ եկեղեցական ժողովները փորձումեն դարձնել քաղաքական պրոպրեանդի ամրիխն և հակախորհրդադային ելոյթներ են ունենաւ այնտեղ, ինչպէս վերջիրս մեզ հասած տեղեկութիւններին նայելով արտասահմանի որոշ վայրերում տեղի են ունեցել և մեր հոգեւոր ներկայացուցիչները արգելք չեն կցի այդպիսի ելոյթներին Այլ եւ նկատի առնելով, որ կան անհատներ և խմբակցութիւններ, որոնք ի սկը անհատական եւ խմբակցական նիւթական շահների տարածել եւ տարածումն միտումաւոր եւ չարամիւ զրաբարտութիւններ էջմիածնի մասին՝ այսու յայտարարումէ, որ ինքը հետի է որևէ կուսակցութեան յարկուց և կամ որեւէ կուսակցութեան շահները պաշտպանելուց և՝ առաջնորդ ունենալով Աւետարանի պատուէրը՝ «Ճռ գլուխներն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ», յայտարարումէ, որ ինքը լոյալ եւ բարեացակամ է գէպի Խորհրդային Խշխանութիւնը եւ պատուիրումէ բարոր Թիմուկալ Առաջնորդներին եւ նոցու ննթուղաս հոգեւոր Խշխանութիւններին ու հոգեւոր պաշտպանէութեան նոյնպէս լոյալ եւ բարեացակամ մեալ զէպի Խորհրդային Խշխանութիւնը և՝ զեկափոք ունենալով եկեղեցին պիտութիւնից բաժանման սկզբունքը՝ ըլթոյլատրել հակապետական ելոյթներ, չօգտագործել եկեղեցական-կրօնական հանգամանքներն ու հասաւատութիւնները հակախորհրդային պրոպրեանդի համար եւ յարգորել հայ հաւատացեալներին նոյն շաւոզով լնթանալ, յայտարարելով որ հակառակ լնթացքը պատապարտելի եւ պատասխանաւուութեան ենթակայ համարուել է եւ կը համարուի աւուշնետել եւս:

Գերազայն Հոգեւոր Խորհուրդը տարբեյ Յունիսի 12-ի թ. 34/594 ՆԱՐԻՆ վեհականութեալիք նախագահութեամբ զումարուած նիստի լնդունած սոյն հրահանգը ուղարկուել է ի ուսիսամասութիւն:

Անդամ Գերազոյն Հոգեւոր  
Խորհրդի ԽՈՐԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՅ

Գարսուղար Յ. ՔՈԶԱՐԵԱՆ

## ՆԵԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

#### **וְעַבְדָּתֵךְ שְׁמֶךָ וְעַמְּךָ**

ՎԵՐՏԱՍԱՐԱՆ ԱՍԱՑՈՒՄԱԾՔ ՎԱՅՆ ՆԻԿՈՍԻԱՆԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

(Ծարմնակութիւն)

ԵՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ. ՎԱՍՆ ՆԻԿՈՄԻԴԵԱՅ

Զարթեաւ զատաւորն երկնի, և զարծեաց ի նմա մեծ արհաւիրաւ Աւզգեցաւ ի քաղաքն պատկեալ, եհար զնա և եղծա՞ն գարդք եւը: Ահա բարկութիւն իրեկ բարոզ միջնորդեցաւ: Եկաց յարարածս, զայս քարոզէ մեզ լուելեայն: Եկայք լուիցու՞ք զինչ ասէ: Անաբգեցէք ասէ զինուածս ձեր, շինեցէք զարեւ մատաց ձերոց: Քակիչն շինուածոց եհաս, և ամենայն ոք շինչ ճեպի: Ահա ընդուսուց զարլս վերջնին: զի զադարեցուցէ ի շինուածոց: Քակիչն շինուածոց եհաւս: Պահանջիչն մտաց մաւաեալ է: Զշինուածս շինեալս կործանէ: Զմիւս քակիւալս զատի՛: Շինուածովք, ընդ առաջ մինին քակովին շինուածոց իւրեանց: Զարթեաւ քակեաց զշինուածս, քանդեաց զքաղաքն թափաւորութեանն: Ես ահաւատչեան կործանամբն նորս, թէ հասեալ ե ի կործանել զերկիր: Ոչ ելոյծ զրնաւ արարածս, զի մի՛ եպերեցան բնակիչք նորս: Բնակուացց զնոսա յանկարծ, զի ելցին ընդ նոռա պարտիք իւրեանց: Վերացց զանձն իւը ի բարմասանաց, զի ևս մեզ նշան զալատեան իւրոյ: Զի աշխատեալք նախ քան զբարկութեանն, մի՛ աշխատեցուք յեւ բարկութեանն: Նախ քան զբարկութիւնն խորհեալք, թէ կացցէ ես տակաւին շինուաթիւն, զի մի՛ խորհուցուք: Առաքեաց զբարկութիւն քարոզիչ առաջի՛: Քանդեաց զքաղաքս զի մեք լուեցուք: և ահա անկեալ եմք յաշխատութիւն չարեաց: Կործանեաց զշինուածս, զի ետես իթէ ի քատակս քարանց անկեալ եմք: Ահա հոգի՛ք խանզարեալ են, և ազիւսք քարանց զբաւչին: Ահա նկարք ի վերայ քարանց, և յազիս ազտեզութիւնը: Ահ-

պատուելըք<sup>(1)</sup> ահա զ գրծին, և պատուիրեալք խավաննեալ էն: Կիբն մեղք զարսածս, և ինքն ի խա՞զ զ գրաւասեալ է: Ահա զրաւչուած և նկարք հանձերձ պարտեաւք և ի փրաւք Միրեցաք եղբարք զամենայն ինչ, և զանձինս և, և թատեցոք: Ցածուցեք զ զանդպնութիւն մեղաց որ ահա ամբոխի և ամբոխէ: Ցածախէ զըպարտիս, զի գիտէ թէ մերձ է պահանջողն: Ամբոխէ ի ձեռն չինուածոց, և մարտեցուցանէ ի ձեռն անկաց: Ելից զմեկ սիրագք Ընէցից, և խնամովք ամենայն ստացուածոց: Եթէ զամենայն թողու բարերարն, թերես զայտու թողու: Ալեաց զքաղաքու, զի երկիցուք մեք: Եւ մեր ոչ շարժեցաւ մատ մի ի գլուխ. Զցանում այնը հնար զնառա, զարթուցանամք ի չերկնչեն: Եթէ հնար զի երկիցուցէ, և յանձպնեցաւ տեսողն և ոչ երկեաւ: Բորբոքի խրատիչ այն, ոյ ընզ միոյ երկուու հարցէ զահսզան: Նոքա այսպէս ոչ հնատեցան, զի ոչ անսին այսպէս յարման: Արդ եթէ հնար ի կորուս զորս ոչ հնատեցանն իրրեւ զմեզ, երկիցուք, զի զուցէ հարցէ զմեզ և ոչ խառնեացէ գութէ ի ցասումն: Ենար բարձրեալն զակաւս, զի կիցուցէ նոքաւք զամենայն աշխարհն: Եթէ զամենայն որարածն հարեալ էր, ի կորուսս հասեալ լինէր: Եւ եթէ անփոյթ արարեալ էր յամենայնէ, յանտեսութիւնն մերձեալ լինէր: Ոչ յաճախեց հնար, զի երկիցուցէ: Եւ ոչ անփոյթ արար, զի վեսահացէ: Ենար զակաւս, զի նոքաւք շահեցէ զարարածս: Եւ զնաս զրս հնարն, տառել քան ըզմեզ շահեցու: Մեզ կա՞մք մեր առնեն աւզուա, նոցա բանութիւն արար չահ: Հաճայք նոցա առաւելան, տառքինեցան զի ի զո՞ւք հարան: Փափիրհք նոցա աւզուցան, զի եզեւ նոցա մահ սահման: Արք հարանն քան զմեզ, եզեւ նոցա թողութիւն կարեաւս: Ոչ մեզանչեն, զի լուեցին: Ե-

(1) *əpp h̥ p̥m̥n q̥p̥m̥s*

զիւ նոցա քառութիւն մահուամբն, ոչ յաւ-  
սելուն պարտք նոցա, ոչ զրկին տանջանք  
նոցա: Թերանայ շափ պարաւց նոցա,  
զեղու մեղաց մերաց: Զիւ ոչ երկիւաքն,  
պակասութիւն է յանդդնեցաք: Զիւ ոչ ար-  
րաք գան, զիտայ անմիտ, զի վան քո  
պարտուց ըլերք և հազարք կասարեցան:  
Կատրիւ կատրուած ի մեղս քո, և ի քէն  
ոչ թափեցաւ զինի: Ել ծով և ընկդեմց  
զքաղաքո, և քո սիրա ընդ կթմայ հակայ:  
Պատուեցան զերկմանք և վայրեցան մե-  
սելք, և քո խորհուրդք ի հնաման կան: Իջն  
կենդանիք և եփն մենակալք<sup>(1)</sup>, և  
զու տակաւին առ չինուածն ևս: Եղն  
արհաւիրք ի կենդանիս ևս ի մենակալք, ևս  
ի քէն ոչ թափեցաւ քուն քո: Ելին մեն-  
ակալք, եղեն քարոզք, և ոչ անկու բար-  
քա ընդ ունին քո: Իջն կենդանիք ըր-  
նակեցին ի զժոխս, և զու ճեպիւ զար-  
գարեն զինեակա: Լուար զառաջնոցն թէ  
հարան, ած զմուա թէ ընդ վերջինն  
հարկանիս: Լուար եթէ կորիւն նոքա:  
մի՛ կարծեր եթէ զու ապրեցիս: Լուար  
եթէ հնար սոսոյզն զնոսա, ի վերայ զիխոյ  
քո կայ գաւոզանն: Լուար եթէ Աստուած  
կատրեաց զնոսա, ահս սուր իւր առ պա-  
րանցի՛ քում: Լուար եթէ սոսոյզն ենար  
զնոսա, հոմարեաց եթէ առ ք' կայ կայ  
այժմ: Խորհեց եթէ ընդէր ենար զնոսա:  
և օհս զի չէ հնար ի քէն: Եթէ վասն  
մեղու ենար զնոսա, եթէ չիք ի ք' կայ ան-  
պարու ևս: Լուար եթէ նոքա ոչ ապրե-  
ցան, զու զիա՞րդ, ի՞ւ ապրեցիս: Եթէ  
կարծես եթէ նոքա մեղան, ի ք' կայ մի՛ ա-  
րաւաք նոցա: Ինչ զոր զնոցանէ կարծես:  
չէ աւրէն եթէ պաշտեցի ի ք' կայ: Զիսրդ  
խորհիս եթէ չողտն, իրրեւ զբարի՛ս եթէ  
իրրեւ զշտրիս: Եթէ կարծես եթէ իրրեւ  
զբարիս, խոկեա զէկես քո և ցել զպատ-  
մուան: Զիւ եթէ բորիքն ոչ ապրեցան,  
չարն ուստի՛ ապրեցիս: Եւ եթէ իրրեւ  
զշտրիս, մի՛ անաւրիննիր, զի մի՛  
հարցիս: Զիսրդ ևս խորհիցիս ընդպէմ քո  
է, փոխանակ քո եթէ կամիս: Կարծես թէ  
իրրեւ զբարիս պատակացան, մի՛ եղիցի ք' կայ  
զոր ինչ եպերիւն: Եթէ իրրու չար կին  
քան զքեզ, ենար զնոսա զի ք' կայ ցաւե-  
ցուցէ: Խորհեա զի նոքա՞ւք ենար զքեզ:  
նոքա հարան, զու պաղատեցաց: Եթէ հար-

ցիս, պազատիս: Հարար այլեաւ ք<sup>(1)</sup>, պա-  
զատեաց: Տես անմիտ, զի ընդ այնմ որ  
հարան ոչ ենար զքեզ իրրեւ ընկեր նորու  
ևս: Հարար ընկեր քո ընդ իւր և ընդ քո,  
հնձեա զու ընդ քո և ընդ նորաւ: Առ  
նա զեզդուած մարմայ, առ զու զչորչու-  
րում մրաց: Երարձ նու զհորուածն մի-  
ջոյ, բարձ զու զապաշխարութիւն միջոյ:  
Հարար նու իրր զըմաւտաւար, պազատեաց  
զու ի հնուոյ<sup>(2)</sup>: Ապա եթէ նու հարաւ ևս  
կարեաւ, ևս զու փափկանսա ևս զրգիս,  
կարծես թէ եպերի է քեզ սոյզն, եթէ  
ոչ հարկանէ զքեզ, նոքա կորիւն ևս զու  
կաս, մրրոյ բաժին պահեալ ևս Ենար  
զնոսա զի խրատեցէ զքեզ, ևս զու յանձն  
ապատան ևս իրրեւ զարդար: Կարեան  
նոքա զի զքեզ ստացիս, ևս զու յատանօվ  
ևս իրրեւ զհաւիս: Եթէ կարծեացուք իրր  
յայդ յանցիան, ոչ անցանեն ըստ մեղ-  
զանք: Չար ևս զու քան զարիս նոցա, զի  
ընդ հարկանեն նոցա ոչ սոսկացար: Քինչած  
ևս զու քան զքեչածն նոցա, զի ոչ զար-  
թեար ընդ արհաւիրս որ եղեն: Զնոցայն  
ևս զքո պահեանչէ ի քէն, զի ենար զնոսա  
ևս զու ոչ երիւար: Նմա որ հարան մեղ-  
մանայ<sup>(3)</sup> զան: Նմա արար իրրեւ զթած:  
Ենար զնոսա զի զինկ կեցուցէ: Մեք զար-  
ծուցաք զաւցաւն նոքա, զի չանեցուէք  
նովա վեսա: Մեկին մեղք ևս այնմ որ հո-  
րաւան, կրկին այնմ որ արհամարհեացն<sup>(4)</sup>:  
Վարկանի զի<sup>(5)</sup> ենարն զնոսա, յաւերէն  
մեղ որց ներիւաց: Բան կրկնէամք<sup>(6)</sup> նո-  
քաւքաք զշտրիս մեր, ջնջեցո՞ք նոքաւք  
զնուցան: Մեր բարկաց մեր, նոքաւք ք  
զնուցան: մեր: Բարկացեալ է որ ենարն  
զնոսա, զի նոքա հարան ևս մեք ննջեմք:  
Կամեցա զարթուցանէ զմեզ շտագաւն,  
ևս ցաւուցանէ զնա քնէածաւթիւնն մեր:  
Երար արհաւիրս զի ընդոսափցուք: ևս  
կարկացացանէ զընա ծանր նիբն մեր:

Տե՛ Ցիուս ողորման Տիան Ակախի  
առաջնորդի Ալեյ եղբայրեանս, ընդ  
նիբն ևս մար նորս մեծանուն Ալաւ-  
սունց, ևս այնցիկ որժ յիշեն զնոսա:  
Անեն:

(1) Այսովէս յօրինակին:

(2) Օր. ունիք ենար, յորոյ վերօյ ուղղիչն զիէ և:

(3) Օր. ունիք մազանս, յորոյ վերայ զիէ ուղղի-  
չն մէ և:

(4) Օր. ունիք արհաւիրս, զոր ուղղիչն ուղղէ:  
յաւերոյ ի բանանց՝ տրե:

(5) Օր. ունիք զի յարաց աղղիչն յաւեր: ի:

(6) Հաւանական կարծեօր ուղղիչի է՝ կրկնէամք:

## ԶՈՐԵՔՏԱՍԱՎՆԵՐՈՐԴ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԴԵԱՅ

Ո՞ կթեսցէ յայտպիսի սղի։ Ո՞ հարցէ հնձան յայտպիսի վշտի։ Ո՞ քակեսցէ յայտպիսի<sup>(1)</sup> համբաւի։ Ո՞ շինհոցէ յայտպիսի գույժի։ Սրգարե քարեղէն է ձձմարտիւ։ Ար ընդ այս բեկումն ոչ զգացաւ, երկիցէ զի զուցէ սպասի ի բարեկամու և ի սիրելիս իւր։ Ար ոչ ուսանի սուզ աւտարաւք, ընտանեաւք կարէ ուսանել։ Վշտացուցանէ զնա իւրով ընչեք ստոյզն, զի եղիցի վրշտանաւ ընդ վշտացելոյն։ Քաղցիցուցանէ<sup>(2)</sup> և զյագ այն, զի ծանիցէ զկարիս քաղցելոյն։ Փօքք կացուցանէ և զմեծացեալն, զի խսնարհեցի առ խսնարհ։ Զիջուցանէ զրարձրացեալն։ զի զիտացէ զրիսնարհն մն ընկերին։ Վշտացուցանէ և զասողչն, զի ծանիցէ զցաւս ընկերին իւրոյ։ Անդունէ զհպարտացեալն, զի եղիցի հոգաւ զնկեղելոյն։ Ընդոստուցանէ զհանդարտեալն, զի մի լիցի հեղգ առ չքաւորն։ Նեղէ ստոյզն զշարտաւանս զի բարեքաւցուցէ<sup>(3)</sup> զնոսա բանի։ Միրէ զայն որ բարեքանագ<sup>(4)</sup> կամաւ ասանց բոնութեան։ Արացուք զնոսա կամաւք, զիտացուք փոխ հատուցչին։ Մի եկեսցէ բանութիւն կեղեսցէ զկամոն<sup>(5)</sup> քո իրբէւ զանմախն։ Եկայք արտմեցուք վասն ընկերոց, զի մի՛ լացցուք զիբրելիս մեր։ Եկայք խսփանեսցուք վասն աւտարաց, զի մի՛ խսփանեսցուք վասն լնտանեաց։ Բնեկցուք վասն կորուսկեցն, զի մի՛ բեկցուք վասն մերոց։ Հառաջեցուք վասն հեռուսորաց, զի մի՛ ճըշչեցուք վասն մերմարոց։ Ենտարաց լուսական կորուսեալ, զի մի՛ լացցես զտուն քո կորուսեալ։ Լուար զտղայս եթէ կորեան, խսփանեալ ողաչեալ վասն մասն զաց քոց։ Լուար զծերոց թէ հեղձան, կաց յաղաւթս, զի մեսցիս պատուսի։ Լուար զարարոց թէ կորեան, պահէն զի աւրենաց իր վրաց զարարոց վասն կորուսեալ, զի մի՛ լացցես զտուն քո կորուսեալ։ Լուար զտղայս եթէ կորեան, խսփին ընդ անձին քում պաշարք քո։ Լուար եթէ կորձեցան աւուրք, մի՛ երկայներ զպարտիս քո։ Լուար թէ կորձեցան ամք, տարածեալ զտուրուք։ Լուար զդուրաթնոց թէ սուրը ևն, մի՛ նոցա ընկեր սրբութեալ քուրք։

(1) Օր, ունէր յայտպիս, յոր ուզգիչն յաւելու՝ իւ

(2) Օր, ունէր բարեցուցան, յորոյ վիրայ զնէ ուզգիչն ց։

(3) Պակասէ ի բառագիրս։

(4) Այս բառ ևս պակասէ ի բառագիրս։

(5) Օր, զրեալ ունէր զիտ, յոր յաւելու ուղղ զիչն ս։

Լուար զբարկութենէ թէ զեզաւ, հաշտեցու զբարկութեալն ստուգութեամբ<sup>(1)</sup>։ Լուար թէ տապալեցան շինուածք, հատու զվարձ շինուազաց։ Լուար թէ խրւեցան զորձաւածք, համբան, տարածեալ քեզ խորհանուց թէ կորեան, տարածեալ քեզ կորեան, զանախեցէ քեզ հաւատ։ Լուար զի կանաչ բարիք եւ չարիք, ծանիր զի ի վախճանի սրոշին։ Լուար զի եղեւ շփոթումն, ծանիր զի ի վախճանի սրոշին։ Լուար զի եղեւ շփոթումն<sup>(2)</sup>։ Լուար զի կանաչ բարիք եւ չարիք, ծանիր զի ի վախճանի սրոշին։ Լուար զի յայտի են ամենազիտին։ Լուար զավանաց թէ կորեան, զրեա եւ արձակեալ զագանութիւն։ Լուար զզանձուց թէ կորեան, թուրք ընդ երես մամութայի։ Լուար զլացուց թէ կորեան, իւր զլացեալ եւ մի զլացոզ։ Լուար զվատաց թէ մեռան յանկարծ, մրցիր յանախել զպաշարս։ Լուար զվաճառականաց թէ կորեան, սիրեա զհա՞շ<sup>(3)</sup> ճշմարտութեան։ Լուար զյարկաց թէ կորձանեցան, արի կաց յաւզա՞թս ընդ յարկովք քով։ Լուար եթէ կորեան նեղչեցալք յանկարծ, կնքեա զանձն քո յանկազին<sup>(4)</sup> քում։ Լուար զարհաւրաց, տունչեանց<sup>(5)</sup>, արի կաց յաղաւթս ի զիչերի։ Լուար թէ զոյ հրեշտակ բարկութեան, զրոշմեա զանձն քո լուսաւոր խաչիւն։ Լուար թէ այբեցին փայլատակունք զմարդիկ, մի՛ վասեր հուր յլընկեր քո։ Լուար թէ զայ աւրհաս յանկարծ, մի՛ լինիք կախեալ զյուսոյ։ Լուար թէ զայ մահ յափուրակի, եղիցին ընդ անձին քում պաշարք քո։ Լուար եթէ կորձեցան աւուրք, մի՛ երկայներ զպարտիս քո։ Լուար թէ կորձեցան ամք, տարածեալ զտուրուք։ Լուար թէ ասագասա պատրաստեալ է, պատրաստեան հանդերձ հարսանեաց։ Լուար զսուրք փեսայէն, քարոզեալ զշարաթ սրբութեամբ։ Լուար զզուրք թիւնոց թէ սուրը են, մի՛ նոցա ընկեր սրբութեալ քով։

(1) Օր, զրէ ստորեալ, զոր սրբագրիչն ուզգիչ յաւելով ի լուարացնց ալու

(2) Նոր բառ, յայտ է թէ իրբե բնակութիւն։

(3) Այս յայտնի զիբոզի զրչի սաւարանեանց զնէ ի լուարացնց զամն։

(4) Օր, զբիզակաւ զրէ յանկարի։

(5) Այսպէս յօրինակին։

շար եւ առելի է պառնկութիւն, բուռականի լիցի քեզ ամուսնութիւն։ Յոյժ մեծ է կռառութիւն, փորձեա՞ զայտ քո թէ հանգարակ նմա։ Ահազին համբաւաւ սոսուգութեանն, մի՛ հաստաներ զյոյս քո թէ մեղաքար։ Կուկուզ համբաւաւ սովորութեանն<sup>(1)</sup>, մի՛ մխիթարել<sup>(2)</sup> զանձն քո թէ մեղաքար։ Երկուշիս զու ի զհճենէ, մի՛ լինիր նմա լուցակի։ Յանդալի է քեզ արքայութիւնն, պընգեա՞ զի եղիցիս նմա ժառանգ։ Մի՛ զերիցէ զեքե լոյն ճանապարհն։ Բանադատեան զանձն քո եւ զարձե՞ր ի նմանէ։ Լուսոր թէ նուրը է ճանապարհն, մի՛ փափկանար եւ զնորը ընդ նու ։ Լուսոր զզրանէն թէ նող է, մի՛ սառարանար եւ մըստաններ ընդ նու ։ Սուրն որ անդ կոսորեաց, զիստ զի մա՛ռա է ամենայն ուրիշ։ Լուսոր զժուզվեցինէն<sup>(3)</sup> Աստուծոյ, լո՞յ զժուզվուրդն Աստուծոյ քո։ Մի՛ լար յաւսահառութեամբ, իրրեւ այն թէ կորեաւ յաւսունից։ Ընտրեաւ քեզ լալումն որոշման, զի լացցես վասն ժամանական միկնելոցն։ Մինչ լի են աչք քո արտասուաւք, լից զսիրս քո մխիթարութեամբ։ Զի եղիցի լու քո վասն վշարացելոյն, և մխիթարութիւն քո վասն յարութեանն։ Սուզա՞ռ վասն եկեղեցւոյ Քրիստոսի, իրրեւ եկեղեցի ոչ սոյս ինչ է։ Ահա եւ Տէրն իր իրրեւ մեռաւ, մա՞ն նորս կեանք եղին ի զժոխս, բայց լացին աշակերտքն լալիւն որ նոցա աւգուտ էր։ Եկեղեցի Քրիստոսով բռուն է, և քան զմահ ամենեւին յաղթաղ։ Զի ոչ յաղթեն նիզք զժոխոց եկեղեցոյ նորս որպես ասաց։ Աչ յաղթելով յաղթէ ի զժոխս կենդանի է անդ իրրեւ զջերն իր։

Հրապարակեաց (Տար.) 3. 3. Մ.



## ՊԱՐԵՍԻՆԻ ԴԷՊԲԵՐԸ

Պազհատինի մէջ անզրորութիւնը, որ խանդարուած էր 0դաս, 23, Ա. թ. որ, վերահասաւուած է շնորհիւ Կառավարութեան կողմէ ձեռք առնուած միջացներուն։ Զինուորական վարչութեան կը տիրէ ամէն կողմէ։

Կառավարութիւնը իր պաշտօնական անդեպիտինարայ (Official Bulletin) Կացութիւնը որը որին ձահօմացուց հանրութեան։

Խաղութիւնները զազելու համար թէ ցամաքէն և թէ ձավէն զինուորական ոյժեր համան Պազհատինի 0դաս, 26, ԲՆ. որ։

Հարաւային կալէսի սահմանապահ զօրքերն խումբ մը եզրակացնեն հասաւ երկաթուղարք, իսկ Sussex զրահաւորն ետքայէն և Barham զրահաւորը Հալֆայէն զինուորաներ հանեցին ցամաք։

Համեալ թիւները ցոյց կուտան թէ խռովութիւններ մինչեւ ո՞ւր ասրածուած են և ո՞րչափ մանղներ կամ միջաւորուղներ են եղած։

0դաս, 26, ԲՆ. ի տեղեկագրէն

### Մեռեանն

	Հետայ	Առար
Երուսաղէմ և Քերոն	78	26
Եափա	4	10
Հայփա	1	—
	83	+
		36=119

### Մամապէս վիրաւուած

Երուսաղէմ և Քերոն	102	25
Եափա	15	18
Հայփա	50	—
Հայոլուս	—	2
Գէյսան	1	—
	168	+
		45=213

### Թէրեւ վիրաւուած

Երուսաղէմ և Քերոն	66	52
Նազլուս	—	8
Գէյսան	20	—
	86	+
		60=116

Համագումար 337 + 141=478

0դաս, 27, ԲՆ. ի տեղեկագրէն.

### Խարամ Քիշունեայ Հետայ Կումու

Ոզմաննուած	46	4	93	143
Վերաւորներ				
(Հազնց մէջ)	73	12	153	238
Վերաւորներ				
(Հազնց մէջ գրս.)	45	27	116	188
	164	+	43	+ 362 = 569

Ասոնք Երուսաղէմի, Եափա-Թէւ Ա. Ա. և Հայփայէւ Երանակին մէջ։

(1) Օր. զրէ գրիստանօք՝ սովորմաքեան։

(2) Կարձեմ թէ ընթեռնի, մխիտար։

(3) Օր. գրիստակաւ զրէ՝ զնորմեղնենէն։

Օգոստ. 28. ԵՇ. անդեկտորէն:

Ազգանուուած կամ					
Վերքէն մեռած	63	4	97	164	
Վիրաւոր ներքին					
Հիւանդներ	113	9	150	272	
	176	+ 13	+ 247	= 436	

Այս թիւերը առնուած են հիւանդանոցներու տեղեկացրութիւններէն, ուր վիրաւոր արտաքին հիւանդներու թիւը չէ առուած: Ասսոց մէջ չեն նուե անսնը որոնք վիրաւուած են վիրաւուներու կողմէն, խռովութիւնները զբարելու առթիւ և հիւանդանոց չեն բերուած:

Օգոստ. 31. ԵԲ.Ի. անդեկտորէն:

Ազգանուուած կամ					
Վերքէն մեռած	83	4	109	196	
Վիրաւոր ներքին					
Հիւանդներ	122	10	183	315	
	205	+ 14	+ 202	= 311	

Այս թիւերն ալ առնուած են հիւանդանոցներու տեղեկացրութիւններէն, որոնց մէջ չկայ վիրաւոր արտաքին հիւանդներուն թիւը:

Օգոստ. 29. ԵՇ. երեկոյեան 6.15 ին տեղի ունեցած է Սաֆաար հրատածք, բայց 8.35 ին վիճակուներ կը հասնին և կը վիրահասատան անդորրութիւնը:

Ն. Պ. Բարձր Գօմիսէր, որ արձակուրդով պեղիա գացած էր, Օգոստ. 21. ԵՇ. առառ վերագրձաւ Երուսաղէմ, և Սպամ. 1. Կիրակի որ հրատարակց հետեւալ Յայտարութիւնը (Proclamation):

Միացեալ Թագաւորութիւններ վերադախութեալ ժամանակ ու երկիրը կը գտնուի խոսիա վիճակի մը մեջ և նշանակ ապօրին բնութանը:

Սուլումնով իմացայ այն զազանային զործեր, զրու յրած են անզուր և արխուուց չարազործեն, և այն վայրազ ազանութիւնները որոնի զործարուած են ինչու մոլուրուի մասնաւութեան մը:

Սուլումնով իմացայ այն զազանային զործեր, զրու յրած են անզուր և արխուուց չարազործեն, և այն վայրազ ազանութիւնները որոնի զործարուած են ինչու մոլուրուի մասնաւութեան մը:

Այս ուժիները իրենց հետինակերտուն վրայ հրատիրեցին սպասելի աշխարհի բոլոր բարդացների ուժուութեամբ:

Իմ առաջին պարտականութիւնն էր վերա-

հաստատել կարգութանունը երկրին մեջ և առենին խիս պատճենուու ներարկել անոնի ու յանցաւու եղած են այս բնակարանութիւններու մեջ: Հարկ եղած բոլոր միջոցներ ձեռք պիտի առնուին այս նպատակով, և և պարզ էր որ ունենալի Պաղեսթինի բոլոր բնակչութեամբ վրայ ու օգնեն ինձի այս պարտականութիւնն կանաչը համար:

Յունիսի մեջ, Պաղեսթինի մեծինիկի յառաջ, Արար Գործադիր Յանձնանադողութիւնն էն լուս մեր ունեցած համաձայնութեամ, Անզինյ մեջ սկսած էի բանակցիք Արտաքին Գործոց Նախարարութեամ, Պաղեսթին սկսնակութեամ յանձնանադողութիւնները և պիտի բնակչութեամ այս բանակցութիւնները Ն. Վեհափառութեամ Կառավարութեամ մեջ:

Վեց տար համար այս սուսուփուտ խուներուն որոնի հիմնայ շրջան կ'ընեն Լազի Պատի խնդրին ներաւամբ, այս յայտարարութեամը կը ծանուցած է րե, Ն. Վեհափառութեամ Կառավարութեամ գործակցութեամը, և ի զոր պիտի դիմած այն սկզբունքները որոնի կամ 1928 նոյե. 19 ի Սպիտակ Տեսրալին (White Paper) մեջ, երբ ուշուուի անոնց կիրառութեամ մերժմանը կ'ընեն:

Սուային օր Ակադեմիքէրի Ժ. Ա. Զէնթելլիքը  
1929 Բարձր Քոնսիլ և  
Հրամանատարակից

Սեպտեմբեր 4 թուակիր երկրորդ Յայտարարութիւնը մը հանեց ն. Պ. Բարձր Գօմիսէր, ձանուցանելու համար թէ Դավթաբյան նախարարութիւնը գատական Յանձնանադողութիւնը կ'ազմած է Պաղեսթինի խռովաթեան պատճառները քննելու և յանցաւութեար երեան բերելու համար:

Յանձնանադողութիւնը պիտի կազմեն Փարամենիքի անդամներէն երեք հոգի, բւրաքանչիւրը ընտրուած քաղաքական երեք կուսակցութեամներէն, իսկ նախագահը պիտի ըլլայ Ար Վումբը և նախագահին գատապետը նեղուցներու երաւախութեան:

Յայտարարութիւնը կտրուկ կ'ըսէ մէկ պատճառաթիւն պիտի շմոնէ Պաղեսթինի Բրիտանական հազարամարտիւր և ներառի պիտի չառնէ մեծ քաղաքականութեան իրենց Աղգային տունը:

Քատական Յանձնանադողութիւնը պիտի զբաղի ըստ պատճառաթիւն իրենցիւր բոլոր բնակչութեան իրենցիւրը:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ(\*)

ԳՈՒՐԵՍՈ՞Ն ՅՈՒՅԵԼԻԱՆ

Մեծ նախորդ կ'արձանագրեալ թէ Ս. Արքոյ բարեկամ մեծանաւուս հայ անձնաւուրին մը վրացի յաշանմ է Ամեն. Ս. Պատրիարք Հօր Յարեկամին ի յաւառակ ընտէկիր Մատենապատճի բար ծախեցր նորու, իր բարեկամակ ձնորայ ամուսնու կոչեց զար:

Տակ մողղեզարդ համբանակուրեամ արդի նորու, ու բացուած է ամեն կոմք, ի նաևս Մատենապատճի ընտէկի, Ամեն. Յարեկամի յայստին նախուան, պիտի կարուի նոմանուամ մը՝ ուստի տօնուամ պիտի հաստուային նախելն կաւեռու զիբեռ, թէ նախուայ գոճեցէն եւ թէ նախելն. ԳՈՒՐԵՍՈ՞Ն ՄԱՏԵՆԱԿԱՐԱՆԻ տրանուի տալ:

Պատահ եղ ու նախօսնուուրեամ մասնաւոյ բար նախաւանեւ ուրախութեամբ պիտի որպանն իշխանակ նույնաւուրին մատենապատճին բաւերան, եւ միւս կողմէն զանոնակուրեամ պիտի տօնու ու իշեց նույնեւուր ալ մատենակ Մատենապատճ մը պիտի նախատի Ա. Յարուի ձեզ, քրչեկաւուրու նախար զաւուէ Յարեկամին յաւառակ:

Յաւացիկային առիր պիտի ունենուն իւրի սեղներիննեւ տար նոր Մատենապատճի ընտէկին եւ խախանակ նույնաւուրեամ մասին:

Ամեն ի այս էսեր մասու լի բանուած պանու ուշանք կ'ուղենք յայտառել թէ. Մատենապատճի էւնին նախա բնուած զեմին իւ շար անիւննեւեն փուռեւու գրայ է, նախանա նախա թէ մինչեւ մոյ նոր ուշանք պէտք է խորանինա նիւթեր: Առանձեւ Ս. Յարուր ուշապատ զեմիննեւր իշեց են առանձարուի, և նախատի նոր զեմին նախա տեղ մինչեւ ուրը եւր եւ աւելի փաւելու է:

Ն Ո Ւ Է Բ Ե Ր

Ի Կ Ա Պ Ա Ս ԳՈՒՐԵՍՈ՞Ն ՄԱՏԵՆԱԿԱՐԱՆԻ

Հանունէն. — Տ. Մերուժան քնչ, Խորովեան, Սթէրին, 2:

Զիքակո. — Տիւր Գրիգոր Գաղապեան. Տօն. 12: Առարքակուրդու. — Տ. Յովհաննէս քնչ, Կէցէր և ան. — Սթէրին 1:

Գահիր. — Ղաղարոս հահապեան եղ. ոսկի 3: Առաջուցի մը (Ա. Գ.) եղ. ոսկի 1:

Թաւրիկ. — Առաջուրդ Գեր. Տ. ներսէն Արք. Մեր լիքատնդեան Սթէրին, 2:

Սան-Ֆրանչիսկո. — Կարապեան Արկիդ. Արիստու կէսանա. Տօնոր 20:

(\*) Ամեն ի այս զոյդ թիւին (Օդոս. - Սիսոս.) Հրատարակութիւնը մեր կամքէն անկախ պատճառով յազադեցաւ մինչև Հակամերերի հէսոր. առէկ օգտուելով Հակամերերի առաջին կիսուն, կարեր գէղքերն աւ արձանապրեցինք:

Բարիկ. — Տ. Վարդան Քնչ, Պաղսատեհան

Տօլար 4:

Կ. Պոլիս. — Ազգային կեղրանական Վարժարաբանի ինամակալութիւն Սթէրլին 10:

Նիգոսիա. — Վիր. Յարութիւն Յ. Մանուշակեան, կը նուիրէ Կիրք ճահատամարտութեան կամ ընօրուութեան Ասոււծոյն և անունով Մարգմանածոյ Ճեռագիր հատոր մը. զրուած. 1808 թուականին ՚ի քաղաքն Եսո (Ռումանիա):

Դ. Պոլիս. — Պատրոս Զէքի Կարապեանան. Բուռարձն. 2 հատոր, Շամուր, Չամ.-Հայ. Հայ.-Շամ.

Ա/ՄՆՔ. — Կարապեան Արքեպօս. Մազլրմեան. Ամոս լիրան վանքինուն և վանականներուն լուսանկար Ալգուր և Յունաստանի հնութեանց Ալգուր:

Լուսանէն. — Տիգրան Զալըգեանէ:

- 1.— Armenia and the War, by A. P. Hagopian
- 2.— The People of Ararat, by Joseph Burtt, F.R.G. S.
- 3.— Paul of Tarsus, by T. R. Glover.
- 4.— The Holy Spirit in the Ancient Church, by Henry Barclay Swete, D. D.

ԾՆՈՐԾԱԽՈՐԱԿԱՆ ՀԵԺԱԳԻՔ

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Ամենայն Հայոց վիճ, Հայրապեան Տ. Տ. Գէորգ Ս. Կաթողիկոսին անուան առնախմբութեան ասթիւ (Սեպտ. 28, 58), հեռագրով չնորանուրեց ն. Ս. Օմաթիւնը:

Վիճ, Հայրապեաը բարեհանած է հեռագրով յայտանել իր չնորանկալութիւնը հանգերձ օրհնութեամբ:

Ս. Պատրիարքին Հեռագիրը, Սպատ. 27 իւ.

— Ն. Ս. Օմաթիւն Գէորգ Կարպիկս, Էջմիածին.

Բարեհանեցի՛ ընրուիլ մեր անկեղծ ընուհաւուրիննեւ. Կ'օննեն Միաբանութիւնը:

ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՐԵԱՆ

Պատասխան, Սպատ. 30, Էջմիածին.

— Պատրիարք Հայոց Պարեան, Եւոպովկմ.

Անկեղծ ընուհաւուրիննեւ. Կ'օննեն Միաբանութիւնը:

Գէմորդ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՆԱԽԵՔ ՄԸ ՍԻՐԵՆԻ ՀԱՄԱՐ

Տիւր Կարուս կիրակեիեան, ու մարտ մը հինգ նուար ժամին նուէ մը քառ և Սիրու-ի, այս անգամ Փայիզ. Բարգէն Արքանի նես ունեցած իւ տեսալուրին մէջ, ինչպատճառ խոսացած է տաւեան ասու նուար ժամին ժամին նուիրէ՝ Սիրու-ի հետաւու կարեան նախան:

Առաջանեն նույնաւուն մեծագէս կը զանաստ:

Սիրու-ի ուղարկութիւնը ու բավականիւրինը:

## ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

❶ Օգոստ. 6 Կը, կեսօրէն առաջ ժամը 9.30ին, Պատրիարքանի դահլիճին մէջ նիստ զամարեց Միաբանական Ընդհանուր ժողովը, նախագահ՝ Թիարանական Դմիտրի Ամեն. Ա. Պատրիարք Հօր: Այս նիստին մէջ կարգացուեցաւ և գաւերացաւ Ա. Աթոռոյ հաշուական բառաւանայ անկելապիրը, և լրացած ըլլապով Տնօրին ժողովոյ պաշտօնավարութեան բառաւանայ կանոնական շրջանը, նոյն օրը յիս միջօրէի ժամը 4ին զամարուած Միաբանական Ընդհանուր ժողովը Բ. Նիստին մէջ կատարուեցաւ նորին բնաբութինը: Ընտրելեց երկանուն ցանկին մէջ, և զատկնի բուժարկութեամբ Տնօրին ժողովը կազմուեցաւ նեաւելու իբրաով:

Ամեն. Ա. Պատրիարք Հայր, Նախագահ Լուսարարական Գեր. Տ. Մեսրոպ Եպս. Նշանական (անփափի անդամ)

1.— Գեր.	Տ.	Մկրտիչ Եպս.	Աղաւնունի	Նորմանի Տոբոլսկ Տոբոլսկ Եպս. Աղաւնունի Տոբոլսկ Տոբոլսկ Եպս. Աղաւնունի Տոբոլսկ Տոբոլսկ Եպս. Աղաւնունի Տոբոլսկ Տոբոլսկ Եպս. Աղաւնունի Տոբոլսկ Տոբոլսկ Եպս. Աղաւնունի
2.— »	»	Մատթիոս »	Դարձման	
3.— Հոգ.	»	Վրթանէս վրդ. Քասապեան	Նորմանի	
4.— »	»	Դանարգեան	Անդամը	
5.— »	»	Վանան	Դէրօքեան	
6.— »	»	Կիւրիկ	Երայէլեան	

## ՏԵՇՈՐԵՆ ԺՈՂՈՎ

❷ Օգոստ. 8, եշ, ժամը 10ին նորմանիր Տնօրին ժողովը իր առաջին նիստը զամարեց Ամեն. Ա. Պատրիարք Հօր նախագահութեամբ, և զատկնի բուժարկութեամբ կազմեց իր գումարի Անդամները: Գեր. Տ. Մեսրոպ Եպս. Նշանական Հոգ. Տ. Կիւրիկ վարդ. Խորայէլեան, Ատենապետ Տնօրին Հոգ. Տ. Կառավարական Անդամները:

## Գ.Ա.Ն Զ Ա. Պ Ե Տ

❸ Ա. Աթոռոյ Գանձապետ և Երեմայից Տեսչին օգնական անունուեցաւ Այբուրի Ա. Նշան վարուց նախորդ անուն Հոգ. Տ. Գևորգ Վրդ. Ճանարգեան, որ ծեռնարկած է պաշտօնի տարւույ Մայիսի սկիզբէն:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՅԵՐ

❹ Յունիս 15, եր. Պատր. Փախանորդ Գեր. Տ. Մկրտիչ Ս. Եպս. Աղաւնունի, նիստ ունենալով Հոգ. Տ. Կիւրիկ Վարդարական Խորայէլեանը, յիս միջօրէի ժամը 4.30ին այցելեց բաղարիս Շուկանական Հիւպատասարանը, և յանուն Ամեն. Ա. Պատրիարք Հօր շնորհաւորեց Պ. Հիւպատասոր, Շուկանական հանդիպութիւն տուաւ Ամեն. Ա. Պատրիարք Հօր, ուրաք կէսօրէն առաջ ժամը 11.30ին:

❺ Յունիս 20, եր. անդրւոյ Օքլամ Կառավարական Յելշանի վարժարապետ անդամնին մըցանակարաբաշխութեան հանդէսին՝ Պատրիարքարանի կողմանէ ներկայ զրուուեցան Պատր. Փախանորդ Գեր. Տ. Մկրտիչ Ս. Եպս. Աղաւնունի և Հոգ. Տ. Կիւրիկ Վարդ. Մայիսի սկիզբէն:

❻ Յունիս 4, եշ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, նիստ ունենալով Կիւանապետ Տիար Կ. Նորիանը,

կէսօրէն առաջ ժամը 11 ին այցելեց Երևանի մայրաքանչ Հիւպատասարանը, և շնորհաւորեց Պ. Միացեալ Նահանգացաց Անկախութեան առքելագործին առթիւ:

❼ Յունիս 9, Գեր. Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, նիստ ունենալով Կիւանապետ Տիար Կ. Նորիանը, կէսօրէն առաջ այցելեց Երևանի մայրաքանչ Ֆրանս. Հիւպատասարանը, և շնորհաւորեց Պ. Հիւպատասոր Ամեն. Ա. Պատրիարք Հօր:

❽ Յունիս 11 Կիր., Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, նիստ ունենալով Կիւանապետ Տիար Կ. Նորիանը, կէսօրէն առաջ այցելեց Երևանի մայրաքանչ Ֆրանս. Հիւպատասարանը, և շնորհաւորեց Պ. Հիւպատասոր Ամեն. Ա. Պատրիարքին Տօնի տարեգործին առթիւ:

❾ Յունիս 19, Արք. Յան միջօրէի ժամը 4 ին Պատրիարքարան այցելեց Երևանի մայրաքանչ Հիւպատասարան Մ. Գ. Տառս. և ընդուուեցաւ Ամեն. Ա. Պատրիարք Հօր կողմանէ: Քանի մը օր յանույ նորին Ամենապատութիւնը վայսաց այցելութիւն տուաւ Պ. Հիւպատասին:

❿ Յունիս 28, Կիր. Բերուի Հանրապետութեան անկախութեան առքելագործին առթիւ, Բեթղեհէմի Վանուց Տեսչ Հոգ. Տ. Գալան Վարդարական Գերզիստան, ժամը 11 ին այցելեց Բեթղեհէմի Բերուական Հիւպատասարանը, և ի դիմաց Ա. Պատրիարք Հօր շնորհաւորեց Պ. Հիւպատասոր:

❻ Օգոստ. 2, Արք. Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, նիստ ունենալով Կիւանապետ Տիար Կ. Նորիանը, յան միջօրէի ժամը 4.30 ին այցելեց Ա. Պատրիարքի վասեպ, Կառավարչին, որ թէյի ծրաբիրած էր ն. Ամեն. Արքանութիւնը:

❼ Օգոստ. 11, Կիր., Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, նիստ ունենալով Կիւանապետ Տիար Կ. Նորիանը, յան միջօրէի ժամը 11ին այցելեց Երևանի մայրաքանչ Ֆրանս. Հիւպատասարանը, և շնորհաւորեց Պ. Հիւպատասոր, Կիր. Հանրապետութեան առքելագործին առթիւ:

❽ Օգոստ. 16, Արք. Երևանապետ Ամենական Եպիսկոպոս Գեր. Տ. Մէկ Խնձու Արքազան, իր երկանայ արձակուրդով Անգլիա մեկնումին առթիւ հրաժեշտի այցելութիւն տուաւ Ամեն. Ա. Պատրիարք Հօր, ուրաք կէսօրէն առաջ ժամը 11:

❻ Օգոստ. 20, Գեր. Հունգարիոյ Ազգային Տօնին տարեգործին առթիւ, Պատր. Փախանորդ Գեր. Տ. Մկրտիչ Ս. Եպս. Աղաւնունի, նիստ ունենալով Հոգ. Տ. Կիւրիկ Վարդ. Մայիսի սկիզբէն:

❻ Հոկտ. 9, Գեր. Պարքին. Փախանորդ Գեր. Տ. Մկրտիչ Եպս. Աղաւնունի այցելութիւն տուաւ Եղիպատրիան վասեպ. Հիւպատասութիւն, Եղիպատրութիւն Վանու թագավորին զանակալութեան տարեգործին առթիւ և յանուն Ամեն. Ա. Պատրիարք Հօր շնորհաւութեան հանդիպութիւն տուաւ Ամեն. Ա. Պատրիարք Հօր շնորհաւորեց Պ. Հիւպատասոր:

❻ Հոկտ. 25 ին, Կիրակի, յան միջօրէի ժամը 4 ին յանական բառաւաշումին նախար:

ըստանուր Հիւլաստու Մ. Գևառթանթէն Տասոս Հանեւսու օքք. ԲԵ., կուորէն վերջ ժամը Յին կատարեցաւ թագան կարգը՝ Յունաց Ս. Յանձննէս և կերպեցի մէջ, ի հերքայութեան բազարին օսուր Հիւլաստոնիքուն եւ պաշտօնական անձերու. Եւ մարմինը ամփախէցաւ Միոնի Յունական գիրքցանան մէջ։ Պատրիարքարանին կորմանն յաղարկարութեան ներկայ զանուեցաւ Տորէն ժողովոյ անդամ Հոգ. Տ. Կուոր Պարտական հանձնվածն, և Ս. Պատրիարք Հօր յաւակցութիւնները յայտնեց Արքի Տորէն Տասոսի և Հիւլաստոնանի պաշտօնական անձերու։

### ԿՈՒՅԻՆՈՅ ԵԽ ԱՐԹՈՒՐԱԴԵՄԻ ԱԹՈՒՐԵԱՐԾ

#### Փոխանցումի Տողեկացօրշ

Յ. Արտիս Սուրյայ մէջ անեցած Թեմեռու կիմիկոյ Կորպուլուսութեան վիճակումի պրամանեան և այլ առիր իրաւուած գոճողութեան Տեղիսպար Տորէն Ֆարզիլ առաւմազ յանձնած է, մասն ի՛ տեսակի ներով բառակարգութեալ համար։

### ԵԿԿՈՎՈՊՈՍՈՒԿԱՆ ԶԵԽՆԱԴՐՈՒԹԻՒՔՆ

Յ. Կիմիկոյ Շնորհացար Հայրամիք Տ. Տ. Ասունկ Ա. Կորդիկոս, Հայէսի Առաջնորդ Տ. Արտավազու Տ. Խոյ Մ. Գևառթանթէն Ենթակառութեան հետապուրակուն մասնակտութեան անձնացութեան մասնակտութեան համար նույն ուղարկ է Ե. Արտիս Լուսուառական Գեր. Մեկոս Եպօ. Կոմիտասի, ու Ամեն. Ս. Պատրիարք Հօր հանուրեանը Ասք. Տ. Հայու 25 իմ ուրիշութեան դէսի Հայէս։

Եղիշակուսական ձեռնադրութիւնը կատարած է յուրօնին կրօնակարգեանը Ասք. Տ. Կու. առաջ. Բառառն Մանկուն Եկեղեցոյ մէջ։

Հաւատարացար Արտամոն Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէն մէկ մէկ պիտի նույն է Եղիշակուսական Եղիշակուսական համար Եղիշակուսական ձեռնադրութեան առիր է թէ Երան պահունեցուն առիր։

Վ. Ա. Ասունկ Կրչ. մասնաւ զիր մը աղբեկ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, իւ Շնորհակարութեան յայտն է թէ Մեկոս Արտամոն ներկայութեան համար Եղիշակուսական ձեռնադրութեան առիր է թէ Երան պահունեցուն առիր։

### Տ. ԱՏՈՎՄ ՔՀՅ. ՄԵՇՆԵՑԱՆ

Յ. Ենթակառութեան առաջարքեանց մասնակտած է Առ. Լու Աննէլիսի (Քայլօնեան) Հովհան Հովհան. Տ. Ասունկ Քի. Մեկինան, ու Ժառանգաւոր Վարժարանի շշամաւարտներէն է Վ. Ասունկ Կրչ. իշխանութեան առիր է յես պարագանը Ս. Արտիս։

Տ. Ասունկ Քի. յականցն Եռասպեկտ կրոյա Քայլօնեան առաջնորդ Գեր. Տ. Գարեգին Եպօ. Խոյական Եպօնութեան կողմէն, ներկայ գնուելու Ամեն. Ս. Պատրիարք Հօր Յորեանին, և Պատեան զայ յանց անցած է Սուրբա, օհնուրիւնը առեւր համար իւ Պատեան ուսուցչին և տօնին, Ե. Օծուրեան Սահման. Ս. Կրպ. ին։

Լուսաւառական Մեկոս Արտամոն, իւ նետ ունակութ Տ. Ասունկ Քի. Ա. Արտիս վերապահած Հովհան. Ա. Արտ. Եկեղեցին։

#### ԳՐԱՊՅԱՆՈՒՄ ԿԵՐՆԵՔ

Այս տորի ժառանգաւորաց Վարժարանին եւ Ընծայարանին տօնավերքի բնութիւնները անփի տանըցան Յալիս 15 թշ.՝ Յալիս 24 թշ. մեծ մասով զրաւոր Եկեղեցներու (Հայերէն, անզիերէն, Գոաներէն, արաբերէն, յանարէն, երրայեցերէն) բնութիւնները բրանացի լին Ամեն. Ս. Պատրիարք Հայու ներկայ եղան այս ընտութեանց եւ հայերէնի ընծութիւնները անձամբ կատարեց։

Դր դասարանի յանարէնի ըննութիւնը կուտարանց Յալիս 22 թշ. առաւու, որուն ներկայ զանուեցաւ Երաւանէմի յունական նիւթատոս Պր. Տասոս, որ իր հրացումը յայսնեց հայ տղոց ընդունակութեան և ծուռը բրած յաշողութեան համար յունարէնի ուսման մէջ։

Դր դասարանի աշակերտ, ի պատահ Պր. Հիւլաստոնին, երգեցին յունական ազգային բայլերը։

Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի ուսմական նոր շրջանը (1929—1930) սկսաւ Հոկտեմբ. 1 թշ. օր։

Այս շրջանին ուսմանց ծրագրը կը շարունակուի նոյնականը Ամեն. Ս. Պատրիարք Հայու կը պահն իր զանը Ընծայարանի երկու դասարաններուն և ժառանգաւորաց Դրդ լրացուցիչ դասարանին։

Դիլայէնիկան դասարանը կամ Ընծայարանի Առաջնորդ դասարանը, 1930թն կ'աւարտէ իր շրջանը Այս դասարանը ունի 8 ուսմանց սարկաւուններ, որոնց գիր կարենան ուսումնակրութիւնները ընել եւ լրացնել իրենց աւարտական թէգիրը։ Միւս կողմէն, Ս. Պատրիարք Հայու կարգութիւնը որ շարաթական ժամ մը յանարէնի նախերի այս դասարանը կանոնաւորածն առաջարան ծախութիւնը մը ծուռը բրիւր համար, զուգընթաց իրենց արաբերէնին եւ երրայեցերէնին։

Ուսուցչական մարմինը կը պահն իր կազմը, միայն նայնակարգութեան ուսուցիչը, Տիար Եւուն Հիւլինիկիսան, մենած է Երաւանէմի մէջ, Կիարս հաստատական պահանակ և Միւս կողմէն Պր. Կարապետ Յարութիւննան, Ալյութի ամերիկան համարանին շրջանաւարա, կոչուած է ուսուցչական պաշտօնի ժառանգաւորաց Վարժարանին մէջ։

### ԹԱՐԴԱՐԱՆՉԱՅ ՏՕՆԵ

Առանկ-Մեկոսի Տօնին առիր, ուս աղբարքեան, այս տօնի աղ գալակ համելս մը սահեւեցաւ Յալիս 28, Արտ. Եկեղեց ժամը 4 մէ, ժառանգաւորաց Վարժարանի սահմէն մէջ, գրամակութեամբ ժառանգաւոր Գերէն. ի. Խովհակարանի և Մամիկոնյանէկի առկիեւներնեւ, նախապահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, և ներկայութեամբ Ս. Արտիս Միւլաստու ժամանակաւորաց Ամեն. Ս. Պատրիարքան է նայ մողովողեան։

Հանդէս միաս Կոմիտասի Մովսեսի օպերա-  
նով, եւ անհիշապէս Տէր կեցո՛ եղով։

Հետքեւ հառեւ կորպացին և արտասօնութիւնն  
րին. Բնծորուածի Մելիքնեան Պատրիարք Արքու  
նական ազ հառ մը կորպաց Թարգմանիչներու  
զեր խուսդով, ժանեց. Վեճեւի Գր. Պատրիա-  
քն Պետու Քեօղովանան արտասունեց Յ. Թարմա-  
նանի Առաջին հայ ուսուցիչը, Ազատուի Հեղեն-  
կան արտասունեց Հայրենի կորոսը, ժանեց. Գր.  
Պատրիարքն Ասքին Աւելինան կորպաց կորին-  
դիրեւ զիստի պատմութիւնը, ժանեց. Յոզ. Պատ-  
րիարքն Թօվինու Աւելինան արտասունեց Կ., Թէլինան  
**Տաղ հայ կորութիւնը.** Ազատուի Կուսական արտ-  
ասունեց Հայրենի ապրիւրը, Բնծորուածի կորութիւն-  
նան Պատրիարքն Աւելին Ասկի. հառ մը կորպաց  
**Թարգմանիչն եղիլիք խուսդով, ժանեց. Գր.**  
Պատրիարքն Ազա Անրուն արտասունեց Զպահեան  
**Թայր Հայուսանին:** Գր. Տ. Միշելի Եպս. Ազա-  
նանի խուսդու Յ. Գրու և Խախեանց զօդեան ա-  
խուսիացաւ բարգմանն թան կուեւութիւնն վայ-

Ամենա վեցր Ս. Պատրիարք Հայոց խօսքու առ ինասով, « Ասինկ է Մեսոպ հարուստ մարզելին Բայց անմի հարասրթիւն, ինչպէս պիտի ուզե ինասու մասին հիմքապատճերիւն, չե՛ բարձրածու ո՞չ զարաւերէ, ո՞չ այ զուշաներէ, Գալուստյանները՝ ուռնի իրենց կրթանեղով միայն հառուս կը կրկնէին ինձգիննին, Լուգովիկոս մ-ք ի հարասրթաւ մ-սին խօսու Ձեռախացիներէն բան մը չիցան համեստ միջնէն որ բոււեցա իրենց թէ այդ բազուուր տե՛ եւ անքի անհամար կարասներու ։ Այս բարձրածով կը

զատ իւեր ո՞ւ և է մարդուց որ արտաէ, և գրաք  
միայն հարստութիւն կը համարի— Խօսնի և Մայրու  
հայուս էին, ուրի՛, գիրօֆ և գիրեան մայուն  
Ավելանուց ամբողջ Աստված կարպան էր, որը  
եր հայրական աշխարհ թէ ո՞ւ էին իւս իւ զանձեր, որու-  
սախանակ՝ թէ իւ բարեկամներն էին բայ և զան-  
ձեր, և իռագալինոց կիսոց մը՝ որ իր աննվագի քան-  
իլունի զարեր կ'առէր տօնելի՝ Համայնքի Տիկին  
իւ բարեկամները ցց տառ անու իրեւ իւ բարե-  
կամներ հարստութիւնը:

Եթե մեր Առքինու հաւատրի կը զինուի  
ու զինանենք, համեստ կ'ըրբան հաւ պատճառ  
համելիսն իրավա հաւանակրի ենք. Ինչու որին,  
անոն զիւռ ու զիւռեան հաւառ եղու. և մեր կր-  
քի իւսն զաւակեցը՝ այս միան կրանի օրինակ  
համական իւսնած. պրայտ հաւատրին մը՝ ու  
աներաս կը մաս՝ փրկանն է մեր տակն եւ թա-  
նին, փառն է մեր զգացնեան, պարանն է մեր  
համարեան: Եթե կարծ ու մզգի ու եւ մեր ան-  
շարք մաս այս ազին բժիշումնին հանդիւ, ոչչու  
այ իւ նրանին զարքեան զամանակուին համար  
շաշառ ենքու: ու համապատ է ու՛ հացի չոփ  
կենաքրի և ի՛ւ եւ իւ զաւակեռու համար այս պես  
ու զիւր, եւ կը խորի թէ իւ նախանքեան ո՛չ ասի  
կասկուած է իւսն, ո՛չ խօսանորին, ո՛չ իսկ նոյ մը  
տշխատանի, բայց անի անօնցէ համական անե-  
րաւս զան մը, տանային կրութեան հաւատրինք:  
Այս անէն կը առջին համակի և Մերուոյ ծերոն  
մեր պատճեան կասպատ «այլիսան նաւած և իւ  
եւսպացի զինականներ բռնական ենաւ» կը կան  
բարպակերպեան այս արինենք՝ որ յոյ նորագու-  
զը ստեղծագործ երեսն իւ անձնան չկանչի: Հայ-  
կական երացն այ մեր ամրաց կենաքրն ու զոյ-  
քան մէծագոյն զաւակեանն է, գրու ու զիւռեան-  
կը զինեան փայէկի մանս ան այս հաւատրինք:  
հաւառ կ'ըրբան է մենի պարանապատ, ինչու ե-  
ղուս համակ և Մերուոյ Օրինեալ բայց իւսն յի-  
ւասակը:

Ա. Պատշաճը օրինութեամբ եւ «Պանդանիչ» ով փակեց հասդէսը:

Ամէն հասախութեան և արշակունյաց կրթեալու եղ մը, զու եղեցի Ժառանգութեան, Կայութեարակի և Ամանութեակի տաւելքնեան: Պահման եղբ՝ **Թօմաչին**, նախուած Ա. Պատշաճ Հօն և զանակութեան առքի, եղեցի Ժառանգութեան Սարկա ապր մը:

ՎԵՐԱԴԱՐՁ

\* Խուարարակին Մեսրոպ Մքրազմն եւ դիա-  
նային Ժիար Կ, Նորքան, որ, Օգոստ, 16 — Մես-  
րաբը 20, Խապին զացած էին օպափոխութեան  
համար, այցելած են Վենեաիկ, Ֆլորանս, Հռոմ  
և Հավուշ եւ շրջակայր:

Վենիամինի այցելած են Ա. Ղազար,ուր շատ սիրառիր ընդունելութիւն գտած են Մխիթարեան հարցեղողմէն :

❸ Բարգին Արրազան որ Ֆրանսա զայցած է լը արձակուրդով; Եսաֆայի ճամբրով երտևադէմ վերադարձ Հոկտեմբ. Յ Եշ, առառւ;

ՊԵՏՐՈՎԻՆԱՐԵ ՊԻԼՍՒՐԻՎԵՐ  
ԵՒ

Ամեն. Ս. Պատրիարք Հայոք իր օրնակեր հանդիսացրած թեամբ այս տարի ալ պերմագուց Ապրավատիկ և Խաչիկբացի տօնելը Որբաց Յակոբ և Տաճարին մէջ։  
Երկու տօներու նախատօնակին ալ Ն. Ամեն Որբազնութիւնը Ակեղեցի առաջնորդության ՀՐԱԵԿ ՓՈԽՈՎՅ. Խակ գիշերները Հակոսմ կատարության։

զարգացնելով տօնի առաջուն, Օգոստ. 11 կիր.

Ո. Պատարաց մատոյց եւ բարողից Փրկչին պայծառակիրութեան վրայ, «Ձի՞ն ըդ դպիրեն ասեն եք: Եղիսաբէ նախ պարու է զայ» բնաբանակ (Մաթ. մի. 10): Վերըսուծում ըստ նրէ ական հագերանութեան մասիսկան հաւատալիքին շատք, և բառ «Ճիշդ յը ինչ որ նրայ գիտականները կ'ըսէին», բայ որում նախ Եղիսա պատի զար, բոլոր նախապատրաստ-թիւններն ընկերութեան նախարար Աշխարհի պատմութեան մէջ, հրաշը մը զօրծուելի առաջ, նախոնթաց իրողութիւններ պէտք է որ երեւցու ըլլան արդէն. անոնցմագ է որ լը պատրաստի ամէն բան: Այդ ճամրով կը բայէ նաև Աստուծոյ զօրծը Մեսիայէն առաջ Եղիս մը պէ՛տք էր, ասիկա ճամրումն էր ճիշտթեան: Ասպասն զուշակելու ասեն՝ որ մոթ է ճակատազրի մը պէ՛տ, մարդկային միարը պատմական խարհրդանշանավ մը կը ներկայացնէ զայիր իրականացաւմը: Տայց շատ անգամ կը բնանան մարդիկ իրենց խոկ լրացան երազներուն զիրկը, ու Աստուծած կը զօրծէ ստկայն Արդ՝ Յիսուսի յայտնի վկայութեամբ՝ եկած էր Եղիս: — Ցոյնաննէս Մկրտիչն էր ան, ու անոյ կատարուած էր Մեսիական փրկչիթեան նախապատրաստ թիւնը: Թարորի մեսարանի բացառ այց վարցոյրը, և սպասուած Եղիսն հն իր զիրկու մէջ հանդիսացան Մովսէյին նեա: Այնու նաև չիկար որ աշակերտները դպիրներու հն նարցումն նախարարք-բուժն: Խորհրդանշանականը վերածուած էր իրականին: Օրուան Աւետարանը ինուիլ կը լսուաւոր մը միարին այց մասին: — Պարա ուզիի որ ամէն ըրբառնեան այց լւուառ որ միարն ունենար, ըմբռնելու ճամար Տիրոջ կանարած զօրծը, թէ ի՞նչ մի չողմներով յաւաց տարուած է ան: խոստավանեան համար թէ ինըն է որ այսօր կը փրկէ, և կը կնացնէ և կը հանէ զիկ այն բարձունքը, ուր երեւցա լրացար մէջ: Այդ նրաշաբի ճառագայթուածէ պատիմ լրս մը առէք մէր հաւատարի կանթեզին նամոր, որ Թարորի փառքը նշուլ, միշտ մէր աշքի առջն, և պայծառանան Յիսուս-Քրիստոսի այց պատմաները, որոնք արտեացան մեր փրկութեան մասին:

Մրրազան բարոգիքը իր բանաստեղծութան իմաստովց բարօգէն ևորդ օրնեւթեամբ յիշասակեց Ընծայաբանին Կիւլպէնիկան Պասարանին բարեար Պատրիկ Է. Կիւլպէնիկանի առանձնան նրա իբրատութեանը, իր ողբացաւ պիմբներու յիշատիկն՝ Իր որովոյն Սերոգէքի իր ևրօր Կիւլպապիք Օրնեւթեար բարեկամը և իր պարագաները, ողիքուն արևշատութեան մասթեց, իսկ հնագուցակներուն նորդիներուն լուսաւորութեան ճամբար ագործեց:

Ա. Պատարագի աւարտումին կտտարուեցաւ հաս-

պիտաւոր պաշտօն հոգեհանգստեան կիւլպէնկեան գերգաստանի բոլոր ննջեցելոց յիշատակին:

Երեխյին ընթեաց սեղան տրուեցաւ Միաբա-  
նութեան Կմալէնկեանց կողմէն, որուն նախազանց  
Ամեն. Ս. Պատրիարք Հովհը, և այդ ասիթով ալ  
Հոգենանդիստ կատարուեցաւ սեղանատան մէջ եւ  
մայթան ընկը եղան կիւրիկնեանց բարօրութեան եւ  
արևշատութեան համար:

Ա. Խաչի Վերապյան տօնին առ առևն ալ (Խերտ.  
20 կմ.) Ա. Պատարագ մասովց Ա. Պատրիարք Հայ-  
ութեան առ առևն ալ (Խերտ. 20 կմ.) Ա. Պատրիարք

որ եւ բարզեց, «Զի ես զարդարան Քրիստոսի  
ի մօրթի խմամ կրեմ» (Դղա. 2. 17) ըստանոյ  
եւ նոր ո զայլելի լուսարաննեանք մը պարզե-  
լով խաչին խորհուրդը, — «Պատի փափառէի ու թեմն  
ըստա, Սրբազն Քարպիչը, սկիզի եղբայրներ եւ  
քոքեր, որ Տիրոջ խաչին նույսուած յարգանքի այս  
օրուան մէջ, լաւ համանան Առաքեալին խօսքերը:  
... Ան որ ապառութիւնն Քրիստոսով շահած կը  
դում անեմ, իսամաւ անձնն կ'առ նէր անոր սորութիւն՝

կենդանի վիպաթուն մը ըլլալ մեր սպահական կենդանին։ Եատեր, այս կառ այն չարփեներու երեսն, ինքինինքնին խաչուած կ նկատին, բայց ընթե կը նային շնչառաւած նաչեանին։ Զահարութիւն մը կառ առա մը կը նուսիդ գիրենք, ու կը զաւանան նաւհանի առ աւազակին նման՝ որ էլք ուզեր զաւ-

այլ իր այս առաջնական առ ու շահ առ ու պատճեն ամբ իր սիրած աշխարհէն, ուր ընկերացին չարիք մըն ալ մինք աւելցուցած էր իր ապահուա գործերա-

զը, մինչեն իր միւս ընկերը՝ նոյն ահաւոր պատի-  
մին մէջ՝ գիտակցութիւնն ունեցաւ աղիքակրն՝ որ  
բարի ժխուար իր բարոզած դրախտին մէջ աեղ մը  
շնորհէ իրեն։ Ո՞վ գորտ որ Խաչ մը կրելու չափ կ-

Պատասխար, մի՛ Վարանիք խոչվածէն խորդիկու մեր  
փրկութիւնը. մի՛ ճայնոյէք անմիա աւագակին ալէս

ազատութիւնը՝ մեր խաչուած կանքին մէջ, որ  
պէսզի մեր բրհտառնէալան համոզութեան ու առողջ

բարոյակասը ստոր սադրասարակ դրամագրա, և  
խաչք մեր զոյն թեան համար ըլլայ «զօրութեան զա-  
ւազն մը»:

Ս. Պատրիարքէն յիսոյ կատարուեցաւ պաշաօն Հռ  
գեհանգութեան, իսկ երեխյին ալ Միարանութեան ե  
ժառանգաւորաց Վարժարանի Ծննդի իր սեղաններու  
վրայ մաղթանըներ եղան Մելրանեանց յիշատակին

## ԳՐՈՅՑԱԿԱՆ ՀԱՆԳԻԾ

Օգոս. 4. Կիրակի երեխյօն, ժամեց. վարձարաբի բախին մէջ տէղի ունցաւ առևիճան հանդէկար Երևաղդիմ Ազգային Նախարարանին և Մանկապարտեզն Ամեն. Ս. Պատշաճ Հօր, Ենեկայութեամբ Ս. Արուխ Միաբանութեան և ծնողաց:

Փոքրիկներ զիսակցութեամբ ուրսուանեցին իշենց կոռներ, եռանոլ երեցին իշենց երեր, նատինար թիմ թիմ իշենց տամախութիւններ և առարտեց պարտեցին իշենց պարեր: Քառասուն մէտէի փոքրիկներ մասնակցեան հանդէկան իշենց առասանութիւններ եւալիս, և գեղուեցին հանդիսականներ:

Վեց է խոսվածին ու եռասպէսի Մանկապարտեզը, իր տեսակին մէջ լաւագոյն կազմակերպուած մանկապարտեզներն ամէն է:

Հանդէկ փակուեցաւ Ամեն. Ս. Պատշաճ Հօր օհնութեամբ:

## ՀԱՅՐ ՊՐԻԴՄԻՒՆ ԿԱՆՈՒՆԵԿԱՆ

❸ Քննայածանի է ժամեց. վարձարաբի Անզիներէն իշուի և գույնանութեան ուսուցիչ Հայր Զ. Թ., Պեհնմէն, որ Ս. Քաղաքի Անզինան Եղիշևորսին իրաւաութեան ներեւ նոցելու պատճու այ կը վաշէ, ի վաշ իր բարտ ծառայութեան. Գեր. Մէկ Խաչ Եպահ. մենազ բանազ բանազուած. Կանոնիկութեան ասինանին, Յուլիս 14. Կիրակի առաւ, Անզինան Ս. Ճօր Եկեղեցու մէջ:

Ամեն. Ս. Պատշաճ Հօր կողմէն այս հանդէկան ներկայ զենուեցաւ պարզեցւու Տեսուչ Գեր. Տ. Մենար եպահ. Եպահան՝ Հոգ. Տ. Կիւեկ վեդ. Խաչէկէնանին հետ, և մորհաւուեց Հայր Պեհնմէնին Կանոնիկութեանին:

## ՀՐԵՎԱԿՆ ՍԻՒՆԻ ԽԱԲԱԳԻՒՐ

Տիար Բ. Կէօղեապէսիիւքիան ուխտի հկան էր երաւազէմ, երեք օրուան Համար ժամանակաւորաց վարժարանի փոխ Տիառէ Հոգ. Տ. Կիւրիկ վրդ. Հրաւիրեց զինքն որ «առասզամ մը տար մեր ուսանուղղներուն, Յունի 7. Կիր. երեկոյին» Տիար թիւզանդ համոյքով ընդունեցաւ այս Հրաւէրը և խօսեցաւ իր կրօնական փարմառիններուն վրայ: Քըչ. Մարգրիս Արգդ. Մանուկան նօթագրեց Հենէն Ալիսի ի Խմբացիքին խօսածները, որոնցմէ կը քաղենք հետհետ առաջ:

— «Անակնկալ մը կոտ ինձի համար այս երեկոյին հրաւէրը, սակայն միրով ընկունեցաւ զայն, ևս որոշած եմ չխօսի եկեղեցին թիմէն, վանդի հնի Ս. Հոգին ուսպանելի ներկայութիւններ կ'զգան եւ անոր բարրարը կը լսեմ եւ չեմ համարձակիր խանգարել այդ նուրբականութիւնը. նոյնիւ ինձի չեմ թոյլարիք խօսելու մեր եկեղեցիի աստիճանաւորներուն. եւ մեր մէջ մենազով սարկաւզները, որոնք արգեն իսկ եկեղեցիի պաշտօնէլութեան առաջն աստիճանին վրայ կը զտնուին եւ որոնք ապա-

զայն կը յասաց որ Աւեարանի նշմարիտ բարպիններ սփախ բլան, կը բաշտիմ մեզի ուղղելու խօսիքը, սակայն բանի որ հրամիրուած եմ, եւ մանաւանդ մառանզաւոր սաներուն ներկայութիւնը բաշաղերուած, կ'աղեմ բանի մը խօսր բայ ծնցի:

Երիասարդ ուսանողները միշտ նեասարքիր են ամէն բանի պատաշար, միջրը զանելու, եւ եր յաջարարար ամէն բանի պատճառ Աստուածը կը զտնեն իրնեց զիմաց, այն ասան իր նարցնն անապա Աստուած ու ուսուածած ուրիշ է, ի՞նչ բանէ կը ծագի: Դժուար է իրնց նամար ըմբռնել թէ Աստուած անհուն է, ինըն է ամէն բանի պատճառն ու ալիքքը: Բայց ուսանողներէն շատեր՝ ժամանակ կույզ երը վերջապէս (ըստ 14, 15, 18 կամ 20 սարիկն նասակին) յանկարը կը փոխուին, նշմարաւթիւնը կը զանեն, Յիսուսի կը զտնան զայն զած ըլլարով կամ թէ Յիսուս ինքինը թէ զայն զուր հանելու: Յիսուսի սէրը սորի մը պէս կը խոցէ անձնոց հային ևն կը մխուի, այլեւս կարեի չէ զայն զուր հանել: Յիսուս զտնողը այլեւս զած է, նշմարութեան ալը, այլեւս ապացոյցի պէտք չկայ անոր համար, վանդի Յիսուսի պէտք չկայ:

Ես ունեցաց այդ վայրկեանը ասելէ, 16 տարի առաջ, երբ Պէրէքեան Վարժարանին մէջ հայիչի զիր կը կատարէի: Տզարներուն նեա սերտութեան նասած էինք, եւ ես կը կարգայի անզիներէն զիրը մը՝ որուն պատճեւթիւնն էր Զուցերիացի ուսանուցի մը զարձը: Ան իր ընկերներուն նեա պատճառի եւրած տան, յանկարը ուժի մը կը բախի, որ զինը ես կը մզէ, կ'այլափոխէ: աղան կ'ասիսպէս ես մասու, մինչ իր ընկերները կը նեռանան: Անիկա բարի մը կրայ կը նսափ եւ ուսատօրէն արցունը կը թափէ: Յիսուս այցելած էր անորւ Ան զած էր Փրկիչը եւ անոր սորով խցուած էր: Այս պատճեւթիւնը կարգարագութիւն ու այ ենթարկուեցայ միւնելոյն ազգեցութեան: ոչ մէկ բանի ուշադրութիւնն էի ընենք: Սերուութիւնէն անմիշապէս յիսոյ սննեակս զացի և զետին ինկայ, ու արտասեցի: Երբ վեր երայ, այլեւս սփոխուած էի, Փրկիչը զած էի: Ես որ մինչեւ այս ասան աղօթը չէ վրեր ու թիրեւ օգոսակրու եղաւ ատիկա ինձի, բանի որ կեզծ ձեւելաբ ալօթքը օգոսւ մը չունի - սկսայ սրասութիւնը եւ անձի ի մակար ու վարդապէնն փախացայ: Ես որ մանկութիւնն ի վեր շատ նեասարքիր էի փիփափայական և զիսական խնդիրներով լուծում մը զանելու նշմարաւթեան մասին և չէ կը քած զրանի զայն, այլեւս զած էի նշմարաւթիւնը, զած էի Սրբոց Աստուածը, Յիսուս Փրկիչը: Չեզի կը մաղթիմ որ զոր ալ աննեար նոյն ժամը, եթէ երեք մինչ անար չեն ուսնեցած արդէն իսկ, վանդի պէտք է բակ որ՝ եթէ այդ բանը չտանեար՝ չէ վրեար եկեղեցական ըլլալ: Ես ձեր ատարիքին էր որ ունեցաց այդ բայի և նշմարաւթեան յայսունութիւնը, Առանց անոր չէր կրնար Յիսուսը բարողի: Յիսուսը բարողիկա համար նախ զած ըլլար: զայն: Գուք հոս կ'ուսանիք եւ կը սորպիք զանազան

զիստ թիւններ եւ ուսումներ, սորմեցէք, առանք օգոստի են, սակայն առանց անոր՝ արժէք չունի: Առումները անոր օժանդակները պիտի բլան՝ բարձրիւ համար անհաւատներուն: բայց եր զայն յունիք միայն հմտութեամբ չէր կրնար բարձրիւ թիւնու:

Գոր այժմ բախտաւոր էր՝ գանուելով առանկ առը տեղ մը, ար առը օծութիւն մը էր հասի, ճան թիւնների խոնարհութեան Այրը կայ, ճան՝ անբաշարելի սիրոյ Կազդրան, անդին՝ հրաշալի Յար թիւնն ու աւելի անդին Համբարձումը: Ներշնչացելը ասոնցմուտ Զեզ կը չնորհաւորեմ: Նախ յբրիւ ուց, ասիկա կ'ըսեմ ոչ թէ ազգանոյ մ'ըրբարու համար: Բայտ միջի, այլ, վասնդի ևս կը հաւատամ որ այս ազգը մեծ պաշառնի մը կոչուած է ըրբառնդէսթեան մէջ, երկրորդ այս Ս. Քափարին մէջ ըլունիւղ համար, զոր բախտաւոր էր այսպիսի միջամայրի մը մէջ ու աննեխուղ համար, և երրորդ՝ մը Ս. Եկեղեցիին ծառայութեան մանելիուղ համար: Մ'յն Ակեղեցիին՝ զոր ևս շատ կը սիրիմ: Ես որ ինը ասրի բողոքական կրթութիւն առանուի, յետոյ՝ եր այդ հրաշալի զարթումը ունեցայ, անմիջական Հայ Եկեղեցիին զարձայ, և աւելի փարեցաց անը՝ զայն շատ աւելի մօս զոնկութ ֆրաւունն անացել:

Զանացէք միշտ հնաւելի Յիսուսի: Գործով ցուցներու համար անոր մէքը: Սիրեցէք հնավ: Ժեր անբանական անոր անուան մէջ՝ առանց անուանները: Ասիկա յընկան կը անի, յիսուսի պատուի պատուիրանները: Յիսուս քառական որ կուգաէ: Իր համար է, ասիկա բանի որ աշխարհի վրայ հազարումէի փորձութիւններ կան: Բ'նչալու կրնանք զերծ մազ աննցմէ: Ես պիտի բանմ միզի՞ թէ այս՝ կարելի է: Կարելի է, անոր համար՝ որ կը պանի, յիսուսի պատուիրանները: Յիսուս քառական որ կուգաէ: Իր համար է անոր պատուիրանները: Անոր պատուիրանները պանզոր ամէն բանի մէջին յադբական դուրս կուզայ, վասնդի Յիսուս բայթից աշխարհի: Քիսաննկամթիւնը յադիւթեան իրանը է, յադբական կրօնը է: Անոր պատուիրանները պանզոր համար, ինչպէս նորմային կ'ըս, ականջներդ ու աչքիրդ զոյէ ազեղ բաններ բակէ: Եւ ամսնելի: Բնական է պիտի առա պահը: Փորձութեան պիտի ենթարկուիք, սակայն եթէ Յիսուս գոտ էր՝ յադբական դուրս պիտի զոր ամէն բակէ մէջին: Կրօնական փորձառութիւն (religious experience) անհրաժեշտ է ասոր համար:

Ենք ազգը մեծ յոյս ունի մէր վրայ, այժմ ամէն կազմն հայրիւան աչքերը ունի սեւուած են, և մէնք կը հաւատասնը որ մէր մէջն Յիսուսի պրշմաքին աշակերտներ պիտի եղին: իր Աւետարանը բարձրիւ համար անհաւատներուն: Ես շատ ուրախ եմ այսօր մէր մէջ զանուելու համար: Կարպացէք, սորմեցէք ամէն բան: Սակայն զարձական պիտի բլան՝ անհրաժեշտ է՝ զայն անուանը պատուի պայտի մէջն միայն: Կրօնի համար զանուեմը անհրաժեշտ է՝ զած, կը լուսական զայսուած ըսկէ չնել ուզեր: Յիսուսի մէքը զայսու համար: Ասուած իր չնորհները մեզի պարզեւէ պալէսզի զօրանար իր Սիրոյն մէջ:

## Տ. ԱՇՈՏ ՎՐԴ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

1883 — \* 1929

Ա. Աթոռացոյ միարահներէն Տ. Աշոտ Վրդի Սարգիսին աւ զոհ եղաւ քաղցկեզի: Ատենէ մը ի վրը Հ. Աշոտ առաւագէք հիւանդութենէ մը, որուն ախտահանչաւումը գտուար եղաււ իր կորուի կուղմաւած քին շնորհիւ զիմազրեց հիւանդութեան առանձագներուն, միշտ կենալով իր պաշտօնին գրւելու Անցեալ տարի Սիօվանմերէն ի վրը աւելի ցաւեկը մը զգաց իր կողերուն մէջ: Եռք թաքատայի վերագրուեցան և ըստ այսն դարձանեցաւ գերման հիւանդանոցի մէջ: Բաւարական կազդաւրած զգալով ինքպինք ելաւ հիւանդանցանցէն, բայց այս տարի Ապրիլին ստիգմուեցաւ քրանսական հիւանդանոց մանել, ուր փայծագուած հանեցին, սակայն ցաւերը չդարձրեցան, յետոյ զնաց Պէյրութ՝ Ամերիկան հիւանդանոց, ուր երկրուոց զօրծուութեան մը հնմարկուեցաւ: Պարծեալ չհանգարանցան իսկաց վարդապետներին ցուցիւը, և վերջապէս բժիշկները ներառութեամբ պարզացնեցին ուրաքանչ ու արաթ օր:

Աշառ վրդ, ընիկ Ակելերէկցի էր, որդի Սարգիս Ապառուելանի և Թումա Մանուեանի, ճն. 1883 Նոյեմբերի մէջ, աւազանի անունով Արքահամի իր նախական ուսուումը կ'առնէ Սիրեկեկի և Տիգրանակերտի ազգային զգործներու մէջ: 1902 գուստ, 16-ին հուգայ Երևանութեամբ: Ցուլիսին սկիզբը վերաբարձու Սրուսազէն, մտաւ Ֆրանսական հիւանդանոց ուսուումը, ուր գախճանեցաւ Յիսուսի մէջին յանուանական կրթութեամբ Մարգարիտա Եղիշեանի մէջ: 1913 Յուլիսի 15-ին Սարգսւագ կ'ըլլայ Անունազարդարութեամբ Մարգարիտա Եղիշեանի մէջ: 1919 Գուստի 6-ին քահանայ կը ձեռնադրուի և վեզար կ'առնէ Տ. Յարութիւն Պատրիարքէն, և այսուհետո կը ծառայէ Ս. Աթոռի իրեւ Հնուածասիս (1911—1912). Իրը Տեսուչ Ս. Փրկչի (1913-19), Գամակոսի (1919-1922), Ս. Յարութիւն (1922-23), Թարգման (1924-1925) և 1927 էն ի վեր Տեսուչ Բիթղենէմի, և այս վերջին պաշտօնին գրւելու մէջ եր Աթոռութիւն առաջ կը կրթառութեամբ:

Օճուեմք և թագուամը կատարուեցաւ Ցուլիս 27 ին, Ս. Պատրիարք Հօր Նախագահութեամբ: Գեր. Տ. Մկրտիչ Եղիշ, Ապառուելանի կատարեց օճան Կարգը և իսուսից Գամբանականը: յուղարկաւութեան նախագահուց կուսարարապես Գեր. Տ. Մկրտիչ Եղիշ, Նշանական Հանգուցեալը թաղուեցաւ Ս. Փրկչի գերեզմանասան մէջ Ա. Աթոռութիւն Միարան վարդապետներու բաժնին մէջ:

Հայր Աշոտ նախանձախնդիր էր Ս. Աթոռի պայտառութեան: Միարաննութեան «Զայնաւոր» անդամներէն մէկն էր: իր մայրենի լեզուէն զատ գիտէր նաև արարերէն, որուն շնորհիւ բարեկամութիւններ շահած էր արաբներէն:

# ԴՈՒՐԵԱՆ ՅՈՐԵԼԵԱՆ

ՑԱՇՑԱԿԻՔ

## ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐՈՒ

- 25 Հոկտեմբեր, ԱՄԲԱԹ. — Յետ միջօրեկի ժամը 2,30 ին, ՀՅՈՒՅՈՒԹ Պատշաճապահի գուռնենք: ԿԱԽԱԾՈՒԱԿ ԱՐԲՈՅ ԹԱՐԳՄԱԿԵԶՈՅ ի Ս. Յանը: Յաւար ժամաց ժամեղութեան և Ալեք. Ս. Պատրիարք Հայրը բախօռով եւ ԵՄԱՌԵԱԼ, ՄՈՎԱԽԵՆ շառականին եղեցողութեամբ պիտի առաջնորդուի Պատրիարքան:
- 26 Հոկտեմբեր, ՇԱԲԱԹ առևու. — Ալիզբն Ժամեղութեան ժամը 5 ին: Ս. Պատառապ ժամը 7,30 ին: ԺԱՄԱՅՐԱՐ Ամեն. Ս. Պատրիարք Հայր, Քահանական զգեստուուումով: Պիտի սպասուունեն եւ լուս Եպիսկոպոսունեն: ՀՈՎԵՃԱՆԿԻՑ Վասն Անոնց կողմէց ԳՈՒԹԵԱՅՆ Գեղագանակին: Յաւար Ս. Պատառապի Ամեն. Ս. Պատրիարք Հայրը պիտի առաջնորդուի Պատրիարքան բախօռով եւ ՈՐ ՀԵՇՈՐԸ ԱՍՏԻԱԾԱՅԻ շառականին եղեցողութեամբ: Պատրիարքանի Գանինին մեջ աշխամբոյ եւ ընոհաւուուրին Միաբանութեան ու ժողովդեան կողմէ:
- Տաբար օրը, յետ միջօրեկի, Ալիզբն Ժամեղութեան 2,30 ին: Յետ Ժամեղութեան, ՀԵՄՆՅՈՒՇՆԵՔ ՄՈԱՏԵՆԱԴԱՐԱԲՈՆ ի:
- 27 Հոկտեմբեր, ԿԻՐԱԾԻ առևու. — Ալիզբն Ժամեղութեան ժամը 5 ին: Եպիսկոպոսական Ս. Պատառապ: Ժամացաւ՝ Գեր. Տ. Մեսառապ Ս. Եպու. Նամինան: Պիտի բարող Գեր. Տ. Բարզեն Ս. Եպու. Կիլեկեռեան:
- Յետ միջօրեկի ժամը 3 ին, ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ Պատրիարքանի Գանինին մեջ: Տեղի պիտի ունենան ձաւախօռութիւններ: Պիտի խօսին, Յանուն Միաբանութեան եւ Հոգեւորականութեան՝ Գեր. Տ. Մկրտիչ Ս. Եպու. Ազատունեի: Յանուն Հայ Առաջցութեան՝ Գ. Գրիգոր Միաբան: Յանուն Էղայացանի եւ Ժառանգաւորոց Գարժարանի՝ Ներսուս Սուրբառապ Տէր-Յակոբեան:
- Պիտի ուղերձնեն նաև ՊԱՏԻԱՄՈՒՐՈՒԵՐ: Գեր. Տ. Մեսառապ Մըրազան պիտի կարգայ Յօրել. Կեդր. Յանձնամողուին Տեղեկագիրը, և այլ և այլ կողմերեն հասած ուղերձնեն ու ընտանուուածն Հեռացիւներ:
- Ուղերձները պիտի թնդմիջումն եղենով:
- Ամեն. Մըրազան Պատրիարք Հայր Պատառանիչով կը փակէ Հանճեար:
- ՄԱՆՈՒԹ. — Այսօրուն Համերկին Եւրից պիտի զմնոյին Միթիսին Մասնուր հրայրիալին:
- 28 Հոկտեմբեր, ԵՐԿՈՒՅՆՈՅԻ առևու. — Ալիզբն Ժամեղութեան ժամը 5 ին: Եպիսկոպոսական Ս. Պատառապ: Յաւար ժամեղութեան, Պատրիարքանի Գանինին մեջ պիտի թնդունուի ժամը 9,30 ին մինչև 11<sup>o</sup> խորդիք Կրօնական Պետերը, իսկ ժամը 11-12<sup>o</sup> Հիւապատութիւնն եւ նորանին պաւտօնութիւնն:
- Կեսօնէն եսքը ժամը 1 ին ՅՈՒՅՆԵՆԱԿԱՆ ՀԱՆԿԵՐՈՅԹ Միաբանութեան ազատաւուան մեջ եւ վերջ Յօրելինական հանդեսներու:

ԱՍԱՅՈՒԹ ԹԵՐԹԵՐ

21. Ե. ԱՄԵՆ. Տ. ԵՂԻԾԵ Ա. ԱՐՔԵՊՈՒ. ԴՈՒՐԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔ ԱՌԱՔԵԼՈՒԱՆ. ԱԹՈՈՈՅՑՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ, ԿԵՆԱՎՐՈՒԹԻՒՆ, ԳՐԵՑ ԲԱՐՁՔԵՆ ԵՎԼԻԱԿՈՎՈՆ. Տպ. Առաջնակ, Նիւ-Եորք, 1929. Մեծ 8<sup>o</sup> էջ 16. Եթեղ տպագրութիւն: Անվականութիւն Դուրիհան Յորելանի Ամերիկահայոց Յանձնաժողովին:
22. Դրական Դպրոցները Ֆրանսայի մէջ (Բանախօսութիւն մը) ԵՐՈՒՍԱԼԵՄ ՄԵ-ԱԽԱԲՈՆ, Կոչնակ Տպարան, Նիւ-Եորք, 1929, մեծ 8<sup>o</sup> էջ 77:
23. ԱԼԵՏԻՍ ԱՀԱՐՈՒՆԵԱՆ իր կեանքը և Դրականութիւնը, Գրեց Միրտի Պար-սպանան, Տպ. Մասիս, Փարիս, 1930, մեծ 8<sup>o</sup> էջ 186+6. Գին՝ Ֆրանսայի մէջ Ֆրանք 25 ուրիշ երկիրներ՝ Տպար 1,50:
24. ԷԼՄԹԵՐ, (Պետրոս Ազամեան). — Յ. Պ. Պարոնեան. — Երուանդ Մանուկյան. — Խա-աթիս Գրագաշեան. — Վահան Թէ-քեան. — Դանիէլ Վարուժան. — Առամ Նորճանեան. — Համաստեղ. — Էտկար Շահին. — Յովսէֆ Փուչման). Գրեց Ար-շակ Զովաննան, Հրատարակեց Հայկրա-կան Հմանակուրին՝ տպ. ԱՄԱՍԻԱ Փա-րիս, 1929. Մեծ 8<sup>o</sup> էջ 190. գին 1 տուլար:
25. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ, Երկերու ժո-ղովածու, Հայոր Երրորդ Բանախօսեղ-ծութիւններ և Պատկիրներ, Միսիթար-եան Տպարան, Վիեննա-1929, 8<sup>o</sup> էջ 370. Գին, արտասահմանի համար՝ 1,50 Դոլար, ետք դային Միութեան սահ-մաններում՝ 2 ա. 70 կ.:
26. ԿԵՐՄԻՍ ՔՀՅ. ՆԵԱԼԵԱՆ, Ապերգու-թիւն (Աշուղակոն ինքնիրգութիւն-ներ). 1929 Տպագր. «Հարիզոն», Ահ-բանիկ, 8<sup>o</sup> էջ 63, Գին 15 Տրախմի:
27. Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽՆԻ, Ծալիսամակ Գ. Շարք. Գրականուրին, Տպ. Յ. Թիւրապեան, Փարիս 1929, Փոքր 8<sup>o</sup>. էջ 93. Գին է մը. 10:
28. Գ. ԼԿՎԻՆԵԿԻ, ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ Ազ-գայնականները և ճնշուած ժողովուրդ-

- ները. Թարգ. Կ. Սասունի, հրատա-րակութիւն Հ. Յ. Դաշնակցութեան (Մատենակար «Դրօշակ» թիւ 67), Փա-րիս, 1929, 8<sup>o</sup> էջ 151:
29. ԿԹՈՒԽԻ ԲՆԱՋԴԻ, Բիէս Պօվէ, Բրօֆ. Ժընէվի Համալսարանին, Տնօրէն էն-սպիդիւ Ժ. Ժագ Ռուսոյի և Ժընէվ, Թարգմանեց Պ. Գէորգեան. Հրտակ. և Տպագր. ՀՕՅ ԿՊՐՈՅՑ, Պընէէն և Ժընէվ, Չուիցիրիս, 1929, 8<sup>o</sup> էջ 94:
30. ԲՆՋ է ՀՈՅԿ. ԲԱՄԵԳՈՐԾԱԿԱՆ ԲՆԴ-ՀԱՅՈՒՄ ՄԻՈՒԹԻՒՆԸ. Ինչու պէտք է անօր աջակցիւ, ինչու պէտք է անի-կա զօրացնել, Տպ. Մասիս-Փարիս, (1929). 8<sup>o</sup> էջ 62.— Հրատարակուած՝ Տ. Առաջատուր Ս. Ժամկոչեանի (Տիթ-րոյիթ) ծախքովը:
31. ՅՈՒՀԱՆՆԵԼՍ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ, Աւդե-ցոյց Մարսէլի, պատկերազարդ եւ քարտիստոր, 1929, Տպագր. Ա. Երէց-եան, Մարսէլ, փոքր 8<sup>o</sup> էջ 96.— Գին՝ 5 Ֆրանք:
32. 1930, ՊԱՏԻ ՕՐԱՑՈՅՑ Հանդերձ Ալբ-րադան Մտածմունքներով (նոր տարւոց յարմարագոյն նուէրը). Բ. ՏԱՄԻ. Պատրաստեց՝ Ղաղար Տէր Ղաղարեան. Տպագր. Գուէճ, Հալէպ, Գին, Հատը 8 Դ. Արծ. Հալէպի և Սուրիոյ համար. — 5 Ֆր. Արտասահմանի համար. — 30 Աշնթ Ամերիկայի համար:
33. ASTOUR NAVARIAN, Trois Poèmes, Didiua, Idylle Vénitienne, Armina, Pré-céédés d'une lettre d'Hélène Vacaresco. Paris, 1929, 8<sup>o</sup>. p. 36.
- ԱՍԱՅՈՒԹ ԹԵՐԹԵՐ
8. ԱՆԱՀԻՍ, Հանդէս Մտածման եւ Ար-ուհաստի, Նոր Շրջան, Ա. Տարի, Թրւ 2. 1959 Յուլիս-Օգոստոս: Տպեկան բաժնեղինն է 5 տոլար կամ մէկ Անգլ. ոսկի: Հայցէ Ա. Tchobanian, 9, Rue Say, Paris (France):
9. Ատացանք Հալէպէն նոր ԱԼԵՏԻՍԱՐԵՐ 1929 Յուլիս. 1—Յունիս 23, 13 Թիւ-րը միանգաման: